

18192

891.99

4-90

ՎՈԱՍ ԵՒ ՄԱՐԻ

ԱՅՍ

ՄՐՏԻ ԶՈՀԵՐ

2073

ԳՈԱՄ ԵՒ ՄԱՐԻ

891.99

ԿԱՄ

4-90

ԱՐՏՎ ԶՈԼԵՑ

ՀՅԴԻՒՆԱԿ

* * *



معارف نظارت جلیله سنك و خصیله طبع او لنشدر

ԶՄԻՒՐՆԻԱԾ

ՏՊՍ.Դ.Բ. Մ.Ս.ՄՈՒՐԵՍ.Ն

1894

ՄԻԱԿ ԲԱՐԵԿԱՄՈՒՅՆԻՍ

ԱԶՅԻՒ ՕՐԻՈՐԴ *

88

ՀԵՂԻՆԱԿԻՆ

ԿԵՑ 884-ՆԻ



35757-66

ՎՐԱՅԻ ՄԱՐԻ

Ա Ա Ա

ՍՐԾԻ ԶՈՀԵՐ

Ա

— Շատ կը փափաքէինք ձեզ ունինդրել դաշ-
նակի վրայ, օրիորդ — ըսաւ տան տիրուհին ժպտա-
դէմ, այնքան փաղաքշական ձայնով մը որու չ'ան-
սոլ անկարելի էր, — անշուշտ այդ հաճոցքը չպիտի
զլանաք մեզ:

Նոյն միջոցին ոտք ելաւ ծաղկահասակ աղջիկ մը,
հազիւ կրնալով վերցնել իւր աչքերն այն ակնարկ-
ներու մէջ որք իրեն ուզուած էին սրահին ամեն
կողմէն, մինչ պատկառանքն ծիրանեգոյն կը ներկեր
իւր ճակատն ու այտերը: Գրեթէ դոզդովուն քայլով
մը մեղմիկ մօտեցաւ դաշնակին որ իւր սպիտակ
մատներուն տակ սկսաւ գուրս հեղուլ դաշնակու-
թեան կոհակներն թրժուուն:

Ա, տոմեաններուն ընտանիքը կը բնակէր այդ տան
մէջ, իսկ աղջիկն որ դաշնակին առջև հրաւիրուե-
ց ու, էր զաւակ փարթամ ընտանիքի և կ'անուանէր
Մարի Մայրապետեան: Այն դիշեր իր ծնողաց հետ
այցելութեան եկած էր: Կոյին ուրիշ հիւրեր ալ,

տիկններ և օրիորդներ որք իրենց պերճախօսութեան բողոք ծաղկները կը թափէին բեղմաւոր նիւթերու վրայ, ինչպէս են արդու զարդի, ամուսնութեանց, նշանախօսութեանց, և որք, ծիծաղելի երեսյթ, Տօն Քիչօթի մեթոտով բարոյական կ'որոտային գայթակլական լրոց ի լուր: Մեր ասպետուհիներն էին ասոնք որ ամեն խնդրի վրայ վձիռ կ'արձակէին, գաղլիական վէպերու (զորս չէին կարդացած) և վիպագիրներու (զորս չէին ուսումնասիրած) անուանց յիշատակութեամբ համեմելով իրենց պերճ խօսակցութիւնը: Փափկասուն տիկններ և զրդասուն օրիորդներ՝ որ ամենէն աւելի քաղաքակրթութեան լրով ողողուած կը կարծէին զիրենք, և մարդկութեան համար լաւագոյն ապագայ մը կը նշմարէին: Եւ իրենք՝ յաջորդ դարուց զաւակներ իրենց լայն դաշտավարներով ու բարձր ըստ կզրունքներով կ'ըսէին մեծադրու թէ հայուհի ըլլալէ առաջ համազգային էին անոնք, թէ իրենց համար չ'ար խարութիւն մարդոց մէջ: Ասոնք էին մեր իշխար խարութիւն մարդոց մէջ: Ասոնք էին մեր իշխական ազնուապետութեան փշուրներն, փայլուն ու գական ազնուապետութեան փշուրներն, փայլուն ու գական ազնուապետութեան փշուրներն, մետաքաղաքներու, մետաքաղաքներու, ու մետաքաղաքներու համար մէջ թաղուած, գոհարազարդ թեթև գլուխներ:

Իսկ փոքրաթիւ խումբ մ'ալ լոիկ կ'ունկնդրէր ույս որստախօս տիկններուն: Ճշմարիտ հայուհիներն էին ասոնք որք ներքնապէս կը ծիծաղէին այդ օդուց գլուխներու վրայ: Իսկ այրերը — որք ամեն համախմբութեան մէջ իրենց առանձին շրջանակն կը կազմվէն — առետրական հարցերը կը լուծէին իրենց

մէջ, Անզիիոյ մէջկատարուած գործադուլներով ու գործափակներով (lock-out) հետաքրքրուելով մեծապէս, դիւանագիտական նրբութեանց մէջ խորասուզելով:

Դաշնակին մօտ նստած էր նորահաս երիտասարդ մը որ երկու ժամէ ի վեր ոչ մէկ բառ արտասանած էր, այնքան մտազբաղ կը թուէր: 19-20 արթեկան կ'երեւէր: Սև, փայլուն մազեր, նոյն գոյնով խոշոր լուսաւոր աշեր, վճիռ, պայծառ, որք մանկութիւն և անմեղութիւն կը բուրէին, նրբաւարտ իրանի մը վրայ սէգ գլուխ մը, բարակ թեեր, փոքրիկ ձեռքեր, ամենանուրբ մատերով որոց վրայ պիտի նախանձէին թերևս շատ պչրասէր օրիորդներ: Գլուխը կքած, ժամերով կեցած էր խոհուն, աշերը մեկուած գաւնակին ստեղնաշարին վրայ: Գեղեցիկ չէր, բայց փափկութիւնն ու չնորհ զոր իւր գէմքն կ'արտափալէր, հուրն զոր կը ցոլացնէին իր աշքեր — վճիռ ականակիա ու խաղաղ լճակներու մէջ ինկած զոյգ մը կ'ածեր մեղմօրօր: մանկական անմեղութիւն մը որ իւր նայուածքին մէջ կը կարդ ացուէր նորանշան հրապոր մը կը ներշնչին զինք զիտողին:

Առամ էր իր անունը: Աստոմեաններուն ազդականն էր: Գարահիսար էր իր մայրն, այն էակլու զոր կը պաշտէր այնպիսի խանդաղատանքով որ անոր յիշատակն կ'արտայայտուէր արտօրի փթթումով մը իւր աշքերուն մէջ: Իր մայրն . . . ինչ նամակներ կը գրէր անոր ամէն շաբաթ, հրեղէն տողեր կը կենդանացնէին անշունչ թուղթն: իր սիրաը կը պատուէր կարծես իր կուրծքը, խտանալու համար թուղթի ակն

Նշարին մէջ ուր իր կարօտակէվ հոդիին տաքութիւնը կ'զգար իր մայքը:

Տասն ու երեք տարիներէ ի վեր հեռու էր իր մօրմէն, չորս տարի առաջ միայն դացած էր անգամ մը տեսնել զայն ապա վերադարձած էր շարունակելու իր ուսումն, նախ ի Պէջիբթաշ ազգային վարժարանն յաճախած էր, ապա յՈրթաղիւղ երկրորդական վարժարան մը ուր այն տարի ստացած էր Պարսէնեանց և էլուսնեանց պատկանուրէ Քէայտիանը:

Բ

Աստվաններուն տունը Գատը զիւզի մէջ էր Վատամ Աստուման իւր մօր յորդորին անսալով քանի մօրէ ի վեր դեռ Պօլիս կը մնար: Կը սիրէր շրջագայութիւններն առանձին, ուր անցնիւր քայլին խոհ մը ծագէր մտքին մէջ, գաղափար մը կըծնէր, դիտողութեան արդիւնք: Կը սիրէր Պօլիսը. կըսիրէր զայն իւր պատմական անցեալին համար, իր բնագեղ նկարագեղ վայրերուն, իւր վոսփորին իր Զամլընին, իր կղզիներուն, իր երկնքին, իր դաշլրեաց համար, իր բնական չնորհներուն, իր հոգեզմայլ գեղեցկութեանց համար կը սիրէր զայն, իր վարժարաններուն, իր զրագէտներուն ու վարժարաններուն համար, իր այն դամբաններուն համար, ուր կը հանգչին Դուրեաններ, Պէջիբթաշլեաններ, Աղամեաններ, Պարոնեաններ, վերջապէս կը սիրէր զայն որովհետեւ իր եաններ, վերջապէս կը սիրէր զայն որովհետեւ իր մանկութեան յիշատակներն, այն մէջ կը ծրարէր իր մանկութեան յիշատակներն, այն

վայրերն որք ամենէ աւելի իր սրտին կը խօսէին, և որովհետեւ հոն ծաղկած էր իր սիրտն, հոն զարգացած իր միաքը:

Անհուն համոյք մը կ'զգար նաւակի մը վրայ ընկողմանած՝ զեփիւռին զով շոյանքին տակ՝ գերելով վոսփորի երփնագեղ ափերն, և սահելով այդ թաւշեայ հեղուկ օթոցին վրայ, մտօք միսրմելով երկնքին կապոյտին մէջ, ինչն ու անբիծ ամպերու մէջ լոգանալով, երազներու մէջ մոլորած և սիրտն լի յոյզերով:

Ըսինք նաև թէ Վոամ կը սիրէր բանաստեղծութիւնն որ իր նամակներուն մէջ կը թրթուար և իր մօր ականջին երաժշուութիւն մի կը գառնար:

Ինութիւնն անհուն գանձ մը կըբանար իր առջև գոյներու, լոյսերու, ձայներու, բոյրերու, զրոս կը զիտէր, կը տեսներ, կը լսէր, կ'զգար և կը նկարէր վրձին զրիչով, իսկատիպ, ճշգրտատիպ:

Ու մէկու թերեւս բնութիւնն տուած էր երևակայութիւն մը աւելի բոցաթեւ, արծուեթորիչ, քերթողական խանդ մը աւելի խորին, զգայնութիւն մը աւելի նրբին, զգայնիկն էր մարդուն մէջ: Գերազանցապէս օժտուած էր գեղագիտական ճաշակով, խորապէս յափշուակուիլ, խանդավառիլ զիտէր, իր լուսավառ բիբրն ու լուսաւոր միտքն ամենէ աննշան իրի կամ երեսով վրայ կը յառէին, անոր աարրալուծումն կատարելով լոին, և տալով ծնունդ բիւրաւոր խոհերու:

Իր քմածին զրուածներ զորս իր երևակայութիւն դունագեղ ծաղիկներով կը պճնէր, կը գերազանցէին

բնական դեղն իսկ. իտէական գեղեցկութեան խան-
դավառ զմայլման տակ զրուած այդ տողերն այն-
պիսի պատկերներ էին տարտամ, անորոշ, ծփուն,
ամսպային կարծես, որ թէ և իրականութենէ հեռի
անդիմադրելի, կաշկանդիչ հրապոյր մ'ունէին և
կը կապտէին մարդուն միտքն ու հոգին: Վերջապէս
մելամազնոտ ազօտութիւնն, մահամերձ լոյսերու այն
հրապուրիչերանգներն, այն նուազուն ցոլացումներն
ունէին որք ամենէ աւելի կը յուզեն ու կը զրաւեն
մարդկային սիրտը:

Բնութեան մէջ կը աւենէր պատկերն և իր երեա-
կայութիւնն կը տաշէր զայն, կը ձեւակերպէր, կը գե-
ղերփնէր, կը ծաղկազարդէր և բարձրագոյն եթերի
մը մէջ կարծես կը թաթխէր հանելու համար անտի
պատկեր մը չքնաղ, հիանալի . . . :

Սլսու կը թուէր իրեն այն կարծիքն թէ արուես-
տագէտին զործը չիրնար հաւասարիլ բնական գե-
ղին: Արուեստագէտն այդ սահմանն որշափ շուա-
կ'անցնի: բարձրագոյն մինոլորտի մը մէջ կը կերտէ
ան իր երկիր: Ամենէ աւելի գեղեցիկ է ինչոր կեանք
է, ինչ որ իմացականութիւն է: Գեղեցիկ կը թուի
ինձ վոտակն երբ կը ճէ ճնջէ և զեփիւոն երբ կը չնչէ: Եսէս
րան մը կը հազորդեմ անոնց, հոգի մը որ միմունջ
մ'ունի մելամազնիկ, որ գուրդուրանօք կը փայփայէ
վարդին բասորափայլ թերթերն ու մանուշակին հե-
ղահամբոյր այտերը: Իսկ որքան աւելի գեղեցիկ
պիտի ըլլայ այն որ մարդկային հոգւոյն արարչա-
գործութիւնն է, երբ մանաւանդ այդ հոգին գոհա-
րատու փ մ'է չքնաղ ձիրքերու:

Փ

Մինչեւ այն ասեն վառամ նկար մը միայն կար-
ծած էր տեսնել իր սրտին եզրն. թանկազին սրբա-
փայլ նկար մը լոյսի պատկով մը շրջանակուած: իր
մօր նկարն էր ան անջնջելի գծերով դրսմուած հոն
և երբ կարօտն ճիշէր իր սիրտն ու առանձնութեան
գաղափարն թուէր խեղդել զինք: կը փակէր իր աչ-
քերը տեսնելու համար իր հոգւոյն անդունդը շողա-
ցով այդ պատկերն որ սփոփանքի ճամանչներով կը
հալեցնէր վշտի մուայն: Ա, Աէն ժամ ամէն տեղ, ուս-
ման ատեն, սլոյոյի ժամանակ այդ պատկերն կու-
գար ցոլանալ իր առնե և ինքն գոհ իրմէ, արտօս-
րով մը կը ժպտէր այդ երևոյթին: Նոր ոյժեր կը զ-
գար իր մէջ: այդ յիշատակն նոր կորով, նոր խանդ-
նոր եռանդ կը կաթէր իր սրտին մէջ: Մայրն առան-
ձին էր, և անձկանօք իրեն կ'սպասէր: Վայրկեան
մ'առաջ հասնիլ անոր մօտ, անոր համար աշխա-
տիլ, տքնիլ, քրոնիլ, ամէն տեսալ խնամքներով
շրջապատել զնա, միշտ հրձուանք առթել, միշտ ժը-
պիտ սփաել, ընել զայն երջանիկ իր այնքան տա-
ռապանքներէն յետոյ: Ահա յատակազիծ զրը կ'եր-
կնէր և որու գործադրութեան գաղափարն սակայն
ակամայ սարսուռ մը և ցաւ մը կը ծնուցանէր իր մէջ:

Որովհետեւ չզէալ կեղծած էր յիշատակ մը որ
անջնջեմ էր, յիշատակն մանկութեան ընկերուհոյ

մը որ իր հետ մեծցած, իր մէջ սնած և որ այժմ
իր մէջ կը գահակաէր, իր մօր նկարին առջև կը
տեսնէր զայն — առանց նայել ու զելու — կը տեսնէր
գողորիկ, չքնաղ պատիերն այն վորդիկ աղջկան որ
հեռու էր այժմ իրմէ, շատ հեռու և որու վրայ ե-
րազել գժրազդութեան վրայ երազել էր: Բայց պի-
տի գուրգուրար այդ յիշատակին վրայ պիտի երա-
զէր այդ գժրազդութեան վրայ:

Վուամ Օրթազիւզի մէջ սենեակ մը վարձած էր
ուր կը բնակէր չորս տարիներէ ի վեր, այդ սենեակն
էր իր մենարանն, ոչոք կուգար հոն իրմէ զատ. աղ-
քատիկ մահճակալ մը, զրասեղան մը, պատէն կախ-
ուած պատկերներ կը կազմէին ամրող կահն ու զար-
դըն այդ սենեկին: Իր զրասեղանին վերև սպիտակ
քօղերու տակէն կերպէին երկու կանացի դէմքեր,
մին հազիւ 43 տարեկան կերպէր: իսկ միւսն 12. ա-
ռաջինն իր մօր պատկերն էր: իսկ միւսն անշուշտ
այն աղջկան որու յուշն բիւրաւոր յոյզեր կը հեղուր
իր սրտին մէջ:

Կիրակի օր մ'էր: Վուամ կանուխ արթնցաւ նըս-
տաւ իւր պատուհանին առջև առաւտեան զով օղին
ու զեփիւսին քաղցր շոյանքը զգալու, շոյանք որ
սարսուր մի կը դառնար հեշտակի ամրող մարմնոյն
մէջ թրթուացող:

Գիշերուան վերջին ստուերներն տակաւ կը շողի-
անային արևուն նորածիլ ճաճանչներուն տակ, հե-
ռաւուր բլուրներն վաթթուած էին դեռ կապուտթա-
փանցիկ քօղերու մէջ: Երկինքն իր տարտամ ժպիտն
ունէր, կարծես երազներու հոյլեր դեռ կը թուչտէին

անամակ ճակտին վրայ զոր լուսեղէն երախան իր լոյս
համբայրով կը շառագունէր:

Հեռուն մեղմօրօր նոձներու անտառի մը մէջէն
բարձրացող մինարէներու որ հորիզոնին վրայ կը
նկարուէին, ոսկի պսակ մի կը կրէին իրենց կատար-
ներուն վրայ փողփողուն: Աւելի հեռուն ծովը կը
նիրէր, քանի մը խօլ, խուսափու կըղեր կ'աղ աման-
դէին իր հեղուկ քօղն կապոյտ, զոր կ'ակօսէին մեղ-
մասահ նաւակներ:

Վուամ թողուց իր գիրքն և սկսաւ դիտել իր
շորջն: իր հետաքննին աշքին առջև ներկայացաւ
յանկարծ: հոյակապ չէնք մը կորսուած պարտէ զի մը
մէջ որ իր առջև կը տարածուէր — համաստեղու-
թիւն մը ծաղկանց որոց բոյրերով օղը կըթրթուար:
Գաղղիական աղջկանց վարժարանն էր այն:

Հեռաւոր պատուհանի մը մէջ կանացի գլուխ մը
կը նշմարուէր, ճակատը ձեռքին յեցած: խարտեաչ
մազերն՝ հովուն չնչին խաղուիկ՝ կը ծփային գեղա-
ծածան: Երկնապիշ աշերուն մէջ բողք մը կամ յու-
սահատութիւն կարծես կընկարուէր: Վուամ բաւա-
կան ատենէ ի վեր լոյիկ կը դիտէր այդ բանաստեղ-
ծական պատկերն պատուհանին շրջանակին մէջ, երբ
աղջիկն յանկարծ դարձաւ և իրենց ակնարկները ի-
րարու հանդիպեցան: Վուամի հետաքրքիր նայուած-
քին վրայ զարմացած կերպէր անիկա և ոտք կելնէր
հեռանալու համար:

Հիմա Վուամ կրցաւ տեսնել զայն ամբողջովին.
դեռատի աղջիկ մ'էր որ հազիւ 15 - 16 տարեկան
կըթուէր: Վեհափայլ գեղեցկութիւն մի կ'արտայայ-

տէր իր դէմքն. սև, բոցավառ աչքեր հովանաւոր եւլ աւելի սև աղեղնաձև յօնքերով որք արհամար հական շեշտ մը կուտային իւր նայուածքին. երկար ժայլուն մաղերն շինովի անփութութեամբ մը լքուած էին իր ուսին վրայ. խիտ, հոծ և նուրր, որոց գանգուրներն կը պարէին իր գլխուն թեմեւ մէկ շարժումով: Գեղեցկութիւնն իր երազուն աչքերուն, իր մելամաղձիկ նայուածքին մէջ կը խտանարն շուլագեղ ճառագայթի մը նման որ կանցնի լանջիդ մէջէն և իշնալով հոգւոյդ ծոցն հրդեհ մը կը լուցանէ հոն: Կամենաթոյր ճակտին վրայ փոքրիկ գանգուրներուն հետ կը թուշտէին կարծես խոհեր ու երազներ: Եւ աղջիկն մտազբաղ պատուհանին առջև կը կենար ոտքի վրայ մինչև որ զանգակին ձայնն սիթափեցուց զի՞ք և անհետացաւ:

Փ.

Վուամ գեղեցիկ գտաւ պատուհանին բնակիչն: Իր երազներուն մարմնացումն, իր իտէալին իրականացումը գրեթէ, ինք կերազէր օդ ային, երկնային ոգի մը, պարիկ մը որու մարմինը ըլլար շունչ մը քոյրով խմորուած ամպային գեղ մը, նուազուն հայեացքով, երազուն աշերով իրիսի մը նման թեթև ընթաց, տժգոյն գեղեցկութիւն մը որ, կարծէր թէ, պիտի ցնդի, պիտի նուազի վայրկենէ ի վայրկեան նշոյլի մը հանգոյն, որ թուէր իրեն գալ օտար եթերներէ, որ աննիւթական աշխարհի մը զաւակն թուէր

իրեն, և զգար թէ այդ վարդ, ամու մարմնոյն ետև սիրտ մը կայ որ կը բարախէր իրեն համար շլարչեայ անրիծ սիրտ մը որ խայտար, որ գարգուրար իրեն վրայ, որ յուզուէր իրեն համար, այսպէս կերազէր նա իր գպրոցականի իտէապաշտութեան մէջ:

Գտամ Վուամ այդ աղջկան մէջ զրքերէն կազմած այս տարրերը Ու բայց գտնել կարծեց, բուռն համակրութիւն մը վառուած էր իր մէջ այդ աղջկան համար. համակրութիւն մը որ գեղաղիտակի տեղ կը ծառայէր Վուամին:

Քանի քանի պատանիներ որք տեսական էակ մը նախ կը սնուցանեն իրենց երեակայութեան մէջ, ծունք զրած են յաճախ ամենէ աւելի իրական շօշափելի գեղեցկութեանց առջև: Սակայն գերլնտիր հանգամանքներ ունէր Վուամի զրացուհին և չքնաղձիքեր:

Երազի հով մը կար իր դէմքին ամբողջ արտայայտութեան մէջ և աչքերն որ կը ճառագայթէին հեռուէն անդուննդեր էին կարծես լոին ու լուսավառ:

Վուամ ապարդիւն անդրագարձութիւններէ յետոյ հասկնալու համար իր մէջ ծնած համակրութեան շարժառիթը՝ յուսահատեցաւ և քնացաւ: Առաջատուն կանուխ ելաւ նստաւ իր պատուհանին առջեւ: Կզգար որ զով օդն չէր միայն որ հոն կը հրաւիրէր դինք, մազնիսող պատուհանն էր, այն պատուհանն որու գեղանի բնակիչն ի զուր կը ճգնէր ճանչնալ, բայց պիտի ճանչնար վերջապէս, պէտք էր ծանօթըլլաւ ան իր սրտին ապա թէ ոչ ուստի այս յեղա-



կարծ համակրութիւնն, այս գերազանցապէս յուղիչ յոյշերն, այս քաղցր ու հեշտ գգայութիւններն . . . ուստի իր սրտին գրաւումն, կաշկանդումն, սրտին մէկ վերյուշումը պէտք էր ըլլաւ այդ: Այսպէս կը մենախօսէր երբ տեսաւ սրտի յանկարծական արու փիւնով մը որ պատուհանին վարագոյրն ինք իր վրայ ժալլուելով կը բարձրանար ի տես բերելով ժանօթ պատկերն այդ շրջանակին. այս անդամ անոր առաջին ակնարկն իր կողմն ուղղուեցաւ և տես ներով որ Վուամ ալ զի՞ք կը դիտէր ուրախ ժայիտ մը և շինուած երանգ մ'անցաւ աղջկան դէմքին վրայէն: — Կը ժակտի մրմռաց Վուամ մանկան մը պէս խնդամիտ:

Վուամին դիրքով նստաւ ան ալ հոն, ձեռքն զիք մը բռնած որու ընթերցումն կընդհատէր մերթ զիք մը բռնած որու ընթերցումն կընդհատէր մերթ զաղտագողի ակնարկ մը նետելու համար հանդիպաց կողմն, սակայն Կտէպ այդ ակնարկներն իրարու կաց կողմն, սակայն Կտէպ այդ ակնարկներն իրարու կը հանդիպէին և երկուքին ալ մոտադրութեանց և մտածութեանց գուգորդութիւնն ժալիտներ կը ցանէր երկուքին ալ դէմքին վրայ:

Ժամերով կը տեէր նայուածքի այդ խօսակցութիւնը որ սովորութիւն մը, որ ամէնօրեայ պէտք մը կը դառնար հետզհետէ: Վուամ ապահովապէս գիշէ երբ սիմի գար աղջիկն պատուհանին առաջեւ որու շուրջ ծառերու տերեւներն և պատառէ տունկերը դալար շրջանակ մը կանցունէին բնութեան ասղնագործութիւնն չէնքին սպիտակ որմին վրայ:

Կզգար ինք հետզհետէ որ աւելի անդիմազրելի զօրութեամբ մը կը մզուէր դէպ ի հոն, կզգար թէ

առաւօտեան այդ նիստն մոլութիւն մը կը դառնար տակաւ և թէ երբ զիկուէր սրտի ձնշում մը, մորմոք մը կզգար ու կահարեկէր:

Գիշերներն երբ հնչէր զանգակին ձայնն Վուամ յուժին իր պատուհանին առջև խուզարկու աչքերով կը նայէր հեռուն, մինչ լրյու յատակի վրայ նկարող ստուեր մը նուրբ ու չնորհալի ամէն գիշեր, միւնոյն ժամուն, նոյն խորհրդաւոր շարժումով, մեղմիկ կը իջեցնէր վարագոյրն այնքան դանդաղ կերպով որ ակամայ կարծես կը վարագուրուէր այդ պատուհանն և ապա կը շիջանէր լրյուն, մինչդեռ Վուամ ամբողջ ժամեր կը մնար գեռ անշարժ մարած լրյուն երկնքի լրյուերուն դարձնելով իր ակնարկն քաղցրիկ աստղերու որոց թթթուումէն ուկի լրյուեր կը կաթին և սփոփի ցողեր կը հոսին:

Թշուառ հոգի, կը մտածէ՞ր թէ օր մը յաւիտենապէս մարած ալիտի տեսնէր այն լրյուն, յաւիտենապէս փակի այդ պատուհանը, կամ ուրիշ պատկերի մը շրջանակ ։ . . :

Գարնան մէջ Վուամ ծաղկէ փոքրիկ փունջեր կը դնէր իր պատուհանին մէջ, սքանչելի ճաշակով մը յօրինուած և խորհրդաւոր դրացուհին, որու անունն իմանալ չէր ուզած, կէտ առ կէտ կ'օրինակէր ծաղկանց այդ յօրինուածութիւնն և հեռուն՝ Վուամ իր փունջերուն կրկնասլատկերն կը տեսնէր կարծես ցուլացեալ իրը հայելիի մէջ: Այս տեսարանն խորին տպաւորութիւն ըրաւ իր վրայ բանաստեղծական կը գտնէր ծաղիկներու, փունջերու այս խաղն բանաստեղծական, միամիտ և մանկական:

Օր մը սակայն չոեսաւ զայն. ասիկա խորապէս վրդովեց իր հոգին, յանդիմանոթիւններ իսկ ըրաւ մտովի: Բայց կը յուսաք. ով գիտէ ինչ պատճառներ ունի մտածեց աշակերտուհի է. դասական պարատաւորութիւններ կրնան արգիլել զոյն պատուհանը գալէ, և յետոյ գիշերը կայ, ի՞նչ հարկ այսքան վշտակրելու, գիշերն անպատճառ կերեի, իր ստուերանկարն՝ լուսի մէջ ծրարուած՝ կը խօսի դարձեալ ինձ իր լուսութեամբն ու անշարժութեամբ:

Երբ հեռուն պատուհանին մէջ ծագեցաւ լցուն՝ գիշերուան ստուերներուն ետև՝ Վուամ ժամերով սկեռեց և բեկուեց իր մելամաղձոտ սիրտն ու մելամաղձոտ նայուածին հեռակայ լոյսին, իր նայուածքին մէջ կեղրոնացնելով իր հոգին ալեծուի, վշտաբեկ, և պատրանքի դառնութեամբ ու մորմոքով զեղուն:

Ու կը կարծէր թէ պիտի երևէր վերջապէս խորհրդաւոր ստուերն, թէ վարագոյլն կ'իջնէր իր ակամայ էջն, թէ անոր ծայրէն ստուեր մը կը զիտէր զինք. սակայն ի զուր, ի զուր, ոչ ոք եկաւ, և լցուն շիջաւ հուսկ ուրեմն: Վուամ հառաչ մ'արձակեց և գնաց նետուիլ իր անկողնին վրայ. կը զարմանար թէ ինչու կդրազէր այնքան այդ հեռակայ լոյսով և անոր ստուերով. բայց զարմանք միայն կար. բացատրութիւն չէր դտներ:

Վուաւոտուն իր սովորական տեղն նստաւ և ըստ կսաւ դիտել. բուռն հով մը կը շարժէր ծառերու միւղերն ու տերեւները որք կը հեծեծէին և կը գալարուէին ծածկե ով իր աչքէն պատուհանն ու բնա-

կիշն և Վուամ կը ծոէր գլուխը ճիւղերուն մէջէ տեսնելու համար զայն, անէծք ու հայհոյանք ժայթքելով այդ ապիրատ տունկերուն ու ծառերուն որք երմէ թագուցանել կուզէին իր սիրելին, կարծելով և հոն էր նա, թէ անոր ոտնաձայնը կը լսէր թէ ան լ իրեն պէս կը ծոէր իր գլուխը, թէ յանկարծ պիտի երեւէր իր խարտեաշ զլուխն, կապոյտ ժապաւէնով ամիգոփուած վարսն, թէ . . . թէ . . . և յոսի ու պատրանքի յաջորդութեամբ հիւծելով՝ և հուսկ տպա ապահով ըլլալով որ թափուր էր այդ վանդակն՝ արտօսր մը ապաշառէ մորմոքի՝ բողքով, յոն, ի հանութեամբ, անէծքով շաղուած դառն արտօսր մը դուրս կը ցայտէր իր աչքերէն:

Ե

Քսան օր անցած էր խորհրդաւոր դրացուհին աներեւութանալէն ի վեր և ահա քսաներորդ օրը Վուամ կը տեսներ զայն իր հօրեզքօր Ատոմեան Յակոր աղայի տունն՝ ուր՝ տան տիկնոց հրաւէրին վրայ իր քով դաշնակին առջւ կուգար ան նստիլ:

Այս անակնկալ հանդիպումն զդրդեց իր ամրողջ հոգին այս նոյնինքն էր այն՝ զոր ամէն առաւօտ և իրիկուն կը տեսնէր, որ ծաղիկներով կը բարեւէր իր ծաղկեհիւս ողջոյններուն, նոյնինքն էր իր սէգ ու անուշ հայուածքով արհամարհական և հեղնիչ ժըմիտովն որ քաղցրութեամբ կը լեցուէր երբ իրեն ուղղուէր:

Աղջիկն ալ զարմացած կը թուէր և երբեմն կը
նետէր հետաքննին թափանցիկ ակնարկ մը:

Նայուածքներու ընդհարումէն յետոյ Վռամ
չնայեցաւ ալ ևս Մարիի կողմն: Հին յուզիչ յիշա-
տակներ կը գտնէր այդ աղջկան մէջ: Դժգոհութիւն
մը կզգար իր մէջ. սիրտն անձկութիւն մ'ունէր, հոգ-
ւոյն մէջ՝ այս անեղոր ծովու մէջ որ իր կոհակները
կը թաւալէ մարդկային կուրծքին տակ, փոթորիկ մը
կար ահեղագոռ, նոր ու հին յոյզելով կը բարախէր
իր սիրտն, պարապ տեղ գոյց իր աչերը մտնելու
համար իր անձին ուսումնափրութեան մէջ, փորձեց
քննել, տարրալուծել իր սրտի վիճակն, անդամահա-
տել—եթէ կարելի է ըսել այսպէս—իր զգացումնե-
րը մէկիկ մէկիկ ենթարկել զայնս մանրադիտական
քննութեան. ուզեց — տարօրինակ իլձ—սիրտը հա-
նել իր կուրծքէն և զիտել զայն երկար, խորունկ
նայուածքով, խոշորացոյցով քննել այդ զգոյւն
նիւթին ամէն խորութիւններն ու ամէն խորշերն,
պարզել ամէն ծալքերն գտնելու համար այն ճճին՝
որ յանկարծ այդ աղջկան շունչին հետ սպրդած էր
հոս և կամաց կամաց կ'ուտէր, կը կրծէր, կը հալե-
ցնէր զայն:

Բայց այդ ճճին նո՞ր միթէ մտած էր, ոչ ոչ, տա-
րիներ առաջ մտած էր ան, երբ Մարի ընկերուհին
էր իր մանկութեան, քառեակ ամեր առաջ այդ յոյ-
զերն զգացած էր, և սակայն դեռ չէր մտարերեր
այդ անցեալն. թերևս նաև չէր ուզէր. բայց վերջա-
պէս պիտի յիշէր զայն, օր մը մանկութեան ու պա-
տանեկութեան բոլոր յուշերն պիտի զային իր առ-
ջնւ դիզուիլ խուռներամ:

Ու դաշնակն կորոտար իր քով։ Մարի տարօրի-
նակ յուզում մը կ'արտայայտէր փայլակնացայտ աշ-
քերն ձայնատետրին վրայ սեեռած, իր ձեռքերն
հրաշալի արագութեամբ մը կը սահէին դանակին
ստեղնաշարին վրայ. մազերուն գանգուրներն սև
սաթէ կոհակներու նման կը ծածանէին վէտի վէտ:

Կարստանն էր: Լոռութեան մէջ հեռուստ ձայն մը՝
մղոններ ուղերելց յետոյ՝ կուգայ նուաղիլ յետոյ
ուրիշ ձայն մ'ալ աւելի զօրեղ, որու կը միանան աս-
տիճանաբար արագ և բարձր ուրիշ խաղեր և կը
կաղմուի ներդաշնակութիւնը, երաղուն ներդաշնա-
կութիւն մը՝ որ ամպերու վրայ կը թռչտի կամ ան-
դունդներու մէջ կը խլրտի կարծես. ապա կարաւա-
նը կը մօտենայ աստիճանաբար և կը մօտենան ձայ-
ները ու կը բարձրանան որոտալով. մերձաւորագոյն
կէտին վրայ՝ գաշնակն գոռ ու գոչում ու որոտուն
բոմբիւն մ'է համակ. դաշնակն որու ծոցէն կը թըռ-
չին հուժկու ձայներ արևելեան օրօրուն միօրինակու-
թեամբ մը, միօրինակութիւն հառաչող ու գոռա-
ցող ձայներու յաջորդութեան, որ երազել կուտայ-
կանցնի կարաւանն. ձայները կ'սկսին նուաղիլ մի
առ մի. նիրհող ներդաշնակութիւն մը կը յաջորդէ
որոտման ու բոմբիւնին, իբրև խուլ համանուագի
մը մէջէն՝ որոշ բարձր թրթռում մը մերթ զայրա-
գին կը խուսափի որ խոկոյն կը մարի, և յետոյ երբ
ոչինչ կը լսուի որոշ օդն ունի դեռ խուլ թրթռում-
ներ որք հուսկ ուրեմն կը պաղին, կը մարին ու կը
ցնտին հառաջանքի մը պէս: Ոչ ոք ձայն մը հանեց-
հմայքով մը անշարժ կը մնային ամենէ շաղակրատ

բերանները, մինչ Մարի որու լանջն դաշնակին հետ
արձակած էր պղտիկ հառաջ մը, Մարի իր աչքին
մէջ ծլած արտօսրին մէջէն կը ժայտէր իրեն և մեղ-
միկ կերթար քաշուիլ գարձեալ իր անկիւնը: Խսկոյն
ծնրադրել կուզէր անոր առջև. չնորհակալ ըլալ ա-
նոր այն գերագոյն համացին համար զոր առթեր էր
իրեն, այն վայրկենին համար որու մէջ յաւիտենա-
կանութիւնն խտացած էր. վայրկեան մ'ուր այդ աղ-
ջիկն առած տարած էր զինք անծանօթ աշխարհ մը
դաշնակութեան չնչով, կը սլանար վեր, սրսնթաց
արշաւ մը դէպ յեթեր: Արշաւ մը ուր իր հրաշունչ
հոգին կը սերկանար իր ցուրտ մարմինն, կ'օրօրուէր
երկնքի անծայրածիր կապոյտին մէջ, ամպոց փըր-
փուրներուն վրայ կը սահէր, սիրտն բիւր յոյզերով
տոգորուած, խոհն ամպերու մէջ մոլորած:

Երրէք երածշտութիւնն այնքան խորին տպաւո-
րութիւն մը չէր թողած իր վրայ, մեծագոյն երա-
ծիշոներու ունկնդրած էր ուրիշ տեղ, բայց ոչ մէ.
կը թողած էր իր վրայ այնքան քաղցր ու տխուր տը-
պաւորութիւններ: Որքան շուտ վերջացած էր սա-
կայն. օդերևոյթի մը նման անցած. ասուալի մը նման
վաղանցիկ լրս մը արձակած էր. և հիմա մելամազ-
ձոտութիւն մը, տարօրինակ վիշտ մը կապարեայ
թերթերով կը սեղմեր իր հոգին:

Իր մօր յիշատակն եկաւ յանկարծ իր մտքին մէջ.
բայց այդ յուշը ալ աւելի յուղեց զինք. աւելի յօշ-
տեց իր սիրտը: Խղճի խայթի նման բան մը զդաց որ
խոռվեցուց զինք. առաջին անգամ կըլսէր անոր
ձայնը. այնքան նուրբ էր իր խղճին զդայնութիւնն:

Վիալական անձ մը կարծեց զինք. ստորնացեալ ըլ-
դաց իր անձը: ի'նչ, միթէ սառած էր սիրոյ այն
հուրը զոր կըսնուցանէր իր մէջ իր մօր համար, բոյրի
մը նման ցնդած էին այն աղնիւ զդացումները ո-
րոցմով կը բարախմէր իր սիրտը. ապաշնորհ արա-
րած մը չէ՞ր ինքն որ փոխանակ հրճուելու հասնե-
լուն համար այն վայրկենին ուր պիտի վերադառ-
նար իր մօր քով որ իր ասեղին չնորհիւ դաստիարա-
կել տուած էր զինք, կը տրտմէր հիմա, և աւաղ,
այդ դաստիարակութիւնն ապերախտ հոգի մը, ան-
սէր սիրտ մը ստեղծելու ծառայած պիտի ըլլար ու-
րեմն: ի'նչ անագորոյն հոգի մ'էր ուրեմն այն աղ-
ջիկն որ իր նայուածքով կը խորասուզէր զինք ստոր-
նութեան անդունդն, որ վար կ'առնէր զինք այն
պատուանդանէն որու վրայ հանդարտ կ'ըզգար իր
խիզն ու խալաղ իր հոգին: Անգութ էակ մ'էր ա-
նիկա որու վրայ հիանալուն կը զարմանար ինք. ի'նչ,
յիմար չէ՞ր միթէ երբ մտածումն ունեցաւ անոր
առջև ծնրադրելու. անկում մ'էր ուրեմն այն զըր-
կը կատարէր ինք ներդաշնակութեան ալիքներէն
մղուած և այդ կուսական լանջին խնկաւէտ շունչն
գինովցած, խարեպատիր անմեղութիւն մ'էր զոր
անոր աչքերը կը բուրէին:

Որոշեց այլես չնայիլ այն անկիւնն ուր կը զըտ-
նուէր յուզիչ ու վրդովիչ առարկան: Դուրս ելաւ-
բայց հազիւ թէ քանի մը վայրկեան գաւիթը պըտ-
տած էր, երբ անծանօթ մղման մը անձնատուր՝ զո՞-
չարժումով մը սրահին դրան մօտեցաւ գրեթէ ան-
զգալապէս: Տարօրինակ ծիծաղ մ'ունեցաւ այդ

Վայրկենին — հեղնական ծիծաղ մը իր անձին հաւաք Երկու անձեր կային ուրեմն իր մէջ որոց մին կը գոհանար, երբ վայրկենական յօժարութեան անսար, իսկ միւսն աւելի վէս, աւելի բարձր չէր հաւաներ մերթ իր շարժման, լաւադոյնը մատնանիշ կը նէր: Այդ ծիծաղը բարձրագոյն անձն էր անշոշո որ կ'արձակէր երկրորդ անձին վրայ որ՝ բուն մարդն իսկ թերևս ունէր իր թերութիւններն ու ակարութիւնները:

Զ

Չէր ուզեր նայիլ, բայց չէր կրնար. հաղարումէի պատրուակ կը գտնէր այն կողմն ուզղելու իր աչքերն. տկար արեածաղիկ որ սրտին արեուն կը դառնար անդուլ: Նայուածքին մէջ նորանշան հեշտութիւն մը, հաճոցք մը կ'զգար, քաղցր տպաւորութեամբ մը կը համակուէր: Յետոյ երբ ստիպուածքին այն կողմն ուզղելու իր աչքերը, անհանգիստ չըլլար այն կողմն ուզղելու իր գեղերը, անհանգիստ հետաքրքրութեամբ մը վեր կը վերցնէր իր գլուխը, դիմումը համար թէ ան իրեն կը նայէր՝ և յաճախդիտելու համար թէ ան իրեն կը նայէր՝ և յաճախդուաւ, անձառ խնդութեամբ որ այդ քնքոյշ էակն տեսաւ, անձառ խնդութեամբ որ այդ քնքոյշ էակն ալ իրմով կ'զբաղէր, որովհետեւ իր վրայ կեզրոնացած տեսաւ անոր դորովազին ակնարկն, դուրդուցացող նայուածք մը զոր, աւազ, չպիտի մոռնար բնաւ և որ յար իր առջև պիտի ցուլանար իրբու մէկ բնաւ անոր յար իր առջև պիտի ցուլանար իրբու մէկ բնաւ անցեալ երջանկութեան: Ի՞նչ գուրզուրանք կար այդ ակնարկին մէջ, ի՞նչ գորով ու խանդ այդ աչքերուն մէջ. . . :

Հիւրերը կը մեկնէին մի առ մի: Տարօրինակ անհանգստութիւն մը կ'զգար վշտի ծփանք մը կ'ըմբռռունէր իր հոգին: Դուրս գնաց ազատ ասպարէկ տալու իր հառաջներուն որը կարծէս պիտի խեղդէին զինք և գուրս թափելու հոգիին վրայ ծանրացող դառնարտսուքը: Երբ ներս մտաւ աչքերը ուռած էին և իրենց մէջ կօրոքէին արցունքի կայլակներ: Վայրկեան մը յետոյ մայրապետեանք ոսք կելնէին մեկնելու համար: Այրուն ժափտով մը հաճոյալի ուղևորութիւն մը մաղթեցին իրեն, երբ իր ձեռքը կը թօթուէին: Հաղիւ լսելի ձայնով մը իր շնորհակալութիւնը կը յայտնէր վուամ: Երբ Մարիի ձեռքը բռնեց երկուքն ալ սարսուեցան, մաղթանքի առաջին բառն չկրցաւ աւարտել աղջիկն: ակոաներն ամրափակ մնացին: Բայց այնպէս քաղցր ու պաղատազին էր իր նայուածքն որ վուամի սիրտը տակնուվրայ կըլլար իր կուրծքին տակ և ամբողջ էութիւնը սիրով կը բոցավուէր տեսնելով այն արցունքի ամկն որուն ետև կը տժգունէին նորատի աղջկան լուսացայտ բիբերը:

— Նորհակալ եմ ըսաւ վերջապէս սուլիչ ձայնով մը: հեղձամինառուկ կըլլար:

«Ահ կը մեկնին կոր» . . . : Հառաչի մը մէջ ցանուած այս բառերն կամփոփէին իր սրտին բոլոր դառնութիւնն. կը տեսնէր որ կը հեռանային և իր հոգին կը ձմռէր: Բայց ի՞նչեր պիտի ըսէր զեռ անոր, ոչ, պէտք էին նայիլ քիչ մ'ալ և անոնց ետեէն կընայէր պատուհանէն, մինչև որ կ'անհետանային զիշերուան ստուերներուն մէջ: Ի՞նչ քաղցր, հեշտակի ապաւորութիւն մը թողած էր վրայ Մարիի վէճիտ

ուս սիրաբոյր նայուածքը: Խանդ, գորով, խանդաղատանք, փափկութիւն, քաղցրութիւն, գուրգուրանք, անմեղութիւն ամէն ինչ պատկերացած էր անոր խոնարհած աչքերուն մէջ: Համակրութիւն անձի մը որու ոչինչ կը զօդեր զինք, երախտիք մը կը թուէր իրեն: Հրճուանքով կը խայտար Վուամ տեսնելով սիրաբուխ սիրտն էակի մը որ իր վրայ գուրգուրաւ կը թուէր, և որու բարբառն էր արտասուքն, իր նուրագիթիթ սիրոյն այդ բիւրեղեայ բոյրն: Երախտապարտ կ'զգար նա զինք այն գուրգուրանքի ու սիրոյ շողերուն համար որք Մարիի աչքերէն թուշելով եկած էին կաթիւ իր հոգւոյն մէջ:

Է

Առանձին էր հիմա իր սենեկին մէջ: Աթոռի մը վրայ նստաւ և գլուխը ձեռքերուն մէջ առած սկըսաւ մտածել:

Կարելի՞ է բացատրել ձզիւ ինչ որ յայնժամ կանցնէր իր հոգւոյն մէջ: ինքն իսկ չէր կարող հասկընալ զայն:

Երկու օրէն որոշուած էր որ վերադառնար ի Գարահիսար, ձայն մը ահագնագոչ կ'աղաղակէր իր մէջ «Մի երթար» իսկ ուրիշ ձայն մ'ալ հրամայական և սպառնական իսկ կըսէր «Օն անդր»: Ուզեց կան և սպառնական իսկ կըսէր ահա մէջ կամ ինչ դիտել, ամէն ինչ քննել, ուշադիր և համականք բերատար հետազոտել այն ամեն երեսյթները որք յաջորդաբար, մերժ միանգամայն կը կատարուէին

իր հոգւոյն խորնու ուզեց քննել զայն սախ առածին, առանձին, վերլուծել իր արդի վիճակն, ապա նոցա միաւորմանը իրաղեկ ինիւլ իր անձին մէջ կատարուած փոփոխութեանց:

Մարդուն ներքին կեանքին մէջ կոիւ մը կայգրեթէ միշտ, պաքար մը գաղափարներու, յիշատակներու, զգացումներու, յոյզերու, կրքերու, թընազդումներու: Այդ կոիւ աւելի բուռն, աւելի աշհաւոր կըլլար այն էակներու քով որք չափազանց կը զդան, չափազանց կերեակայեն, չափազանց կերազեն:

Մարիի պատուհանէն անհետանալէն քսան օրեր անցեր էին. իր սիրտն խաղաղած կը թուէր հիմարայց այն զիւերն աղետարեր ակնարկն այդ աղջկան կայծի մը պէս հոն ինկած և հրահրած էր անոր ցուրտ անդորրութիւնը: Այդ ակնարկն որ ամբծութեան ցոյք մը ունէր հազար հոգերանական երեսյթներու ծնունդ տուած էր իր մէջ, սիրտն կ'երերար, կը խայտար ծաղկան ցօղալից բաժակին պէս զոր զեփիւոին շունչն կուգար զգուել գուրգուրանօք: Իր սիրտն ծաղիկ մ'էր կամ լաւ ևս կոկոն մը կարու ջերմութեան, լրյուի, մինոլորտի, աճելու և զարդանալու համար, այդ անունդն, այդ բոյրն, նորատի օրիորդին ափնարկին ու չնչին մէջէն եկած էին մինչեւ իր սիրտը, ուր նորյոյզեր յարուցած էր նոր ու քաղցր տպաւորութիւններով:

Եղանկութեան յորձանքին մէջ կարծես կըտարուէր քիչ մը առաջ լի էր իր հոգին հեշտակ յոյզերով: բայց կակալի զգացումներ իսկոյն կը ծնէին

իր մէջ երբ կը մտածէր իր չուին վրայ, այդ ներհակ յուզմանց յաջորդութեան վրայ զարմացած էր ինքը նախ, այնքան անտեղեակ էր իր սրտին վիճակին և անփորձ՝ անդրադարձութեամբ մը հասկնալու համար գայն:

Եւ ուրիշ գաղափար մ'ալ ամենէ աւելի կոկծեցուցիչ, զանկին մէջ կը պոտուտքէր. ի՞նչ հեռաւորութիւն կար Մարիի և իր մէջ:

— Վաղը պիտի երթամ՝ . . . ո՛չ, ոչ անկարելի է. ի՞նչ հարկ այսքան շտապելու, վերջին անդամն է թերեւս որ կը տեսնեմ Պօլիսը:

Այս «վերջին անդամն» հառաջով մը կ'ենէր իր բերնէն. կոկծեցուցիչ բան մ'ունէր այդ բառն իւրեն համար:

— Պէտք է չուրջ գալ, պտըտիլ գեղեցիկ վայրեր, մոռնալու համար յոդնութիւններս, վաստակներս, նորոգել կեանքս որ հիւծեցաւ չորս տարիէ ի վեր չորս պատի մէջ բանտուած, ուսմանց մէջ թաղուահ։ Ոչ ոչ ոչ քանի մը օրեր ևս պէտք է մնալ, արդէն օդն ալ . . . :

Պատրուակներու զիւտ ընել կ'աշխատէր։ Խսկոյն ոտք ելաւ իր տեղէն և պատուհանը բացաւ. հազիւքանի մը սպիտակ ամպեր կերսէին երկնից գորշ կապոյտ յատակին վրայ. հոն՝ տեսաւ—այն լոյսը որ՝ ի տես իրեն կարծես՝ նոր չնչով մը կը խայտար, կը յուզուէր. յիշեց որ մայրն այդ լոյսը ցոյց տուած էր իրեն իր մեկնումին նախորդ դիշերն, իրրեւ անջնջելի ու սիրալի յիշատակ, և հիմա մայրն ալ չէ՞ր նայեր ատոր, մայրն ալ չէ՞ր յուսար քիչ օրէն միասին դիտուր, մայրն ալ չէ՞ր յուսար քիչ օրէն միասին դիտուր:

Էր իր արտասուալից աչքերը, իր մօր հառաջներէն չէ՞ր տրդեօք որ կը յուզուէր այդ հուրն, երկնից կապուտին վրայ ծփացող այդ լուսեղէն հոգին, այս մտածումներն վեր ի վայր յուզեցին իր սիրտը և եւկաւ դարձեալ իր տեղը նստիւ։

— Դաժան էակ մ'եմ—ըսաւ—անառակ որդի մը, ապերախտ մը, մօրս չէ՞մ պարտիր կեանքս ու դաստիարակութիւնս. բայց ինչ գարցելի ծառայութիւնն, հոս աննպատակ անխորհուրդ կը դեգերիմ երբ հեռուն ինձ կ'սպասէ մայրս։ Ա՛մ, մարեցաւ արդեօք ազնիւ զգացումներս, ցնդեցաւ ընտիր գաղափարներս, և այսքան շնչար հոգեկան օդերեւոյթներ էին անոնք, վշրեցաւ ուրեմն բոլոր լաւ ծրագիրներս, ի՞նչ զազիր եսասիրութեան մէջ կը թալուիս Վասմ—աղաղակեց նազըւխը զարնելով—կը մոռնամ արդեօք այն էակն իսկ որուն բոլոր անձս կը պարտեմ, և ձայնը տակաւ կը բարձրանար, որպէս թէ երկու խօսակիցներ ըլլային սենեկին մէջ. բայց ոչ ոք լսեց, քնացած էին ամենքն ալ։

Վաղը ճամբայ պիտի ելնեմ—ըսաւ—այս է որոշ ըումս. այսպէս պարտիմ ընել. երթալ մօրս քով, այդ պաշտելի անձնուէր էակին քով որ ինձ համար ունի այնքան սէր, այնքան գորով։

Կարծեց թէ այժմ հանդարտած էր ալ ես, թէ այս վճիռն անդարձ էր և թէ իր անձն չպիտի ապատամբէր անոր դէմ. գոհունակութեան չողն կըփայտէր իր դէմբին վրայ. կը ժպտէր իսկ յաղթանակին վրայ։

Բայց յանկարծ իր առջև ըողաց Մարիի պատկերն
և ինք փակեց իր աչքերն չտեսնելու համար զայն:
Թշուառ հոգի, սրտիդ մէջ անջնջելի գծերով
նկարուած էր արդէն այդ պատկեր. պարապ տեղ
կը փորձէիր զայն սրբել. կ'արիւնէիր սիրտդ, բայց
գիծերը կը մնային անջինջ, սրտիդ մէջ արեան հո-
սումն զդալով կը կարծէիր թէ ջնջած էիր զայն և
անձնատուր կը լայիր վազանցիկ մէկ գոհունակու-
թեան բայց հոն է նա, հոգւուդ խորը. սիրոյ ան-
քանդելի, նուիրական խորանին մէջ կը բնակի այդ
էակը, և այդ խորանն մանկութեանդ, պատենեկու-
թեանդ ատեն կանգնած ես, ինքդ դառնալով
խունկն ու պատարագն այդ բազինին առջեւ:

Զգաց վերջապէս թէ այդ նկարն էր որ կը կա-
կանդէր իր սիրտն, որ գետին կը կապէր իր ոտքերն
և դող կուտար իր շարժմանց: Մարին զերած էր
ուրեմն զինք, բարձած էր իրմէ իր ազատութիւնն և
ինքն աններելի կը գտնէր բարոյապէս այդ բռնարա-
րութիւնն: Պէտք չէ՞ր յարգել կամքիս անկախու-
թիւնը, կը սէր. համրկ էր վերածել զիս միջոցի մը ալ
ես, համրկ էր դաղրեցնել զիս նպատակ մը ըլլալի:

Կը մոռնար, չէ՞ր գիտեր Վուամ թէ նոյն փոփո-
խութիւններն կատարուած էին այդ կուսական հոգ-
ւոյն մէջ ալ, չէ՞ր գիտեր թէ իրենց եսն ի մի վերա-
ծուած էին, թէ երկու էութիւններ ի մի ձուլուած
էին, անքաժանելի կերպով ձուլուած, այնպէս որ
երկուքին ալ բաժանումն մահ էր կրկնակի:

Իր գլուխը կ'այրէր, ճակատը հրատապ էր:

— Ոլքան տաք է ողը—ըստւ—ինքնին:

Եւ փոխանակ գուռը բանալու, գնաց պատու-
հանն ալ գոցեց, այնքան չփոթած, այնքան խռոված
էր: Տարօրինակ անդիտակցութիւնն:

Գլուխը սեղանին վրայ դրաւ, լալու րուռն տեսչ
մուռնէր, բայց արտասուքն որ հոգւոյն րիւրեղացած
դառնութիւնն է յաճախ, արտասուքն չէր հոսեր
բնաւ իր հրացայու աչքերէն, այդ դառնութիւնք,
կը շրջապատէին իր հոգին, զայն ձզմելու, զայն փրչ-
ռելու չափ կը սեղմէին:

Կը զարմանար թէ ինչպէս դադար չէր առնուր
իր կեանքն այնքան հակագործութեանց մէջ, թէ
ինչպէս իր սիրտը կրնար բարախել գեռ և ուղեղն
չէր պայթեր, կամ չէր ըոգիանար այդ հուրին, այդ
ջերմութեան մէջ:

— Այս է եղեր սէրն — կըսէր նա, տխուր քահ-
քահով մը այս գարշելի որդն որ կը կը ողջոյն էու-
թիւնս այսքան կատաղօրէն:

Բողոքել կուզէր. բնչու համար դրած էին իր մէջ
այդ որդն, բնչու համար կուզէին գերի ընել զինք
սիրոյ, բնչու համար կը կալտէին իր կամքն ու սիր-
տը, բնչու համար ահ, բնչու համար. և ոտքը գետին
կը զարնէր. աննշարելի թշնամիններուն գէմ կը մար-
տնչէր կարծես. իրաւունք, արդարութիւն կը պա-
հանջէր: Բայց բնչ էր այդ անիրաւութիւնը ու անոր
հեղինակը, որմէ հատացում կը պահանջէր ինքն ալ
չէր գիտեր . . . :

Յանկարծ ոտք ելաւ և իսկոյն գէտի գուռը վա-
գեց, բայց յառաջ չդաց և սոսկալի քրքիջ մ'արձա-
կեց, գրեթէ յիմարական քրքիջ մը. ապա ետ դար-

ձաւ և հայելոյն մէջ տեսնելով զի՞նք քայլ մ'ետ ցատկեց կարծելով թէ ուրիշ մէկը կար սենեկին մէջ. այնքան կերպարանափոխ եղած էր: Աչքերն ու ռած էին և արիւնաից մազերը ցիր ու ցան ճակտէն վար իջած էին, փողկամը դէպի ի ուսը յառաջացած էր: բազկոնին մէկ քանի կոճակները ելած:

— Արդեօք յիմար մ'եմ, ըսաւ:

Ոչ յիմար չէր, այլ խորին զգայնութեան և ամենանուրբ խղճի տէր էր. պարտաւորութեան ու սիրոյ մէկ գերին էր: Ուզեց դուրս ելնել պարախլ:

Օդը գեղեցիկ էր: Մենիկ մնջիկ գնաց կոյս վայրեր, մարդկային բնակութիւններէ կարծես կը խորշէր: Չով էր մթնոլորտն, մաքնւր վճիտ, գիշերուան մեղմ հով մը կը փշէր: Երկնից վրայ, այդ մուժ կապոյտ, թափանցիկ վարագ որին վրայ՝ ուր ոսկի փոշի ցանուած էր կարծես կը չողար գեղապայծառ լուսինն — ահագին փալիլուն մէծիտիէ մը — մելամաղանոտ հեգնութիւն մը կը հեղուր իր դէմքէն եթերաց դիցուհին, թէև դժգոհ կը թուէր իր կեանքէն, կը վարէր զայն անդուլ, կը չարունակէր իր չողարձակ արշաւն, անջրպետին մէջ լեցնելով իրեն սահմանուած դատարկութիւնը և հլու գերագոյն անհունի մը, կը դառնար իր յաւիտանական շրջանը . . . :

Թշուառ արբանեակ — կըսէր Վոամ — թերևս դու ալսիրոյ շղթաներով կապուած ես այս ապերախտ երկրին, գէմքիդ վրայ նկարուած է սրտիդ դառնութիւնը. իսկ այս լուսոյ խուրձերն, աչացդ հեղուկ մարդարիտներն չեն արդեօք, որք վշտահար սրտերու մանաւանդ կը յառին և մարդկային աչաց ցոլե-

րուն ի համբոյր կը մատչին. ամրութիւնդ տեսնելով համակիր կայծերու չքաղիր ամբոխն, նուաղուն աշերով, աղօտ բիբերով կը դիտեն զքեզ:

Թեթև հովմ որ զովագին թևիկներով կը փայփայէր իր ճակատը, չէր մեղմեր բնաւ իր տենդոտ ջերմութիւնը: Փափագ մը եկաւ նետուելու ծովուն մէջ որու ծոցին մէջ բիւր ճառագայթներ կայծու ոիկներու պէս խօլ կը թուշտէին. շատ բուռն էր անոր մէջ նետուելու իղձը, իր բոլոր մարմինը կըտու չրէր, շատ ախորժելի պիտի ըլլար այդ ցուրտ անհողնին մէջ թաղուիլ և զգալ իր մսին տակէն անցնող ցուրտ սարսուռը, մնալ անշարժ ջուրին ցուրտ ազդեցութենէն չնչասպառ, հեալով, և թողուլ որ արծաթէ ալեակները գան ապտակել իր կուրծքն որու տակ անչշշ կրակ մը միշտ կը փրկրար:

Բայց յետոյ՝ քիչ մը մտածելէ ետք. — Ոչ յիմարութիւն մը չընեմ ըսաւ, և տուն դարձաւ:

¶

Նոյն գիշեր ուրիշ երիտասարդ մը վշտարեկ՝ կը դեգերէր դաշտերուն մէջ, բայց զիրար չտեսան, այնքան մտազբազ էին երկուքն ալ որ քանի մ'անդամ իրարու քովէն անցան, առանց զիրար ճանչնալու:

Յուսահատ մ'էր նա հաղիւ քսան ու երկու տարեկան մեծափարթամ ծնողաց զաւակ: Երջած էր Եւրոպիոյ բոլոր ոստանները, ամէն ինչ տեսած, դի-

տած, ճաշակած էր. միամօր-օրդի, ամէն սէր ու յոյս
իր վրայ կեղրոնացած էին: Ոչինչ կը պակսէր իրեն.
ամէն տեսակ զրոսանք կրնար վայելել: Կուզէր արշա-
ւելգաշտերու մէջ, լերանց կատարն ելնել, կազմ ու
պատրաստ էին ճոխօրէն արաբական փրփրերախ ե-
րիվարներ, կը փափագէ՞ր պայտ մ'ընել ծովուն
վրայ՝ հոն իրեն կ'սպասէին նրբամարմին նաւակներ,
սրբնթաց շողեմակոյկներ, կը ցանկա՞ր նուագելքաց
էր իր առջև երկայնատառուն դաշնակը ճայնատետ-
րեր գրկած և իր մատներուն տակ թրժռավու պատ-
րաստ, կը տենչած այցելել զրօսավայրեր՝ իր մէկ հը-
րամանով կը պատրաստուէին քառաձի կառքեր, և
զեռ հազար վայելքներ առատօրէն կը պարզեէր ի-
րեն անսպառ հարստութիւն մը՝ սերունդէ սերունդ-
փոխանցուած ու յարատև աշխատութեամբ աճած:

Քանի քանի նախանձու աչքերու առարկան էր
ինք, քանի բոցակէզ հառաջներ կուգային իրեն,
երջանկութեան ոգին կը կարծէին զայն որ ամէն ինչ
կրնար ընել, զի ոչինչ կը պակսէր իրեն, ոչ դրամ,
ոչ պատիւ, ոչ երիտասարդութիւն, ոչ ուսումն, ոչ
գեղեցկութիւն:

Եւ սակայն այս երիտասարդը . . . թշուառ էր:
Ի՞նչո՞ւ համար արդեօք . . . : Ինքն ալ չէր գի-
տեր: Կեանքն ոչ մէկ հրապոյր ունէր անոր համար.
անտանելի շլթայ մ'էր որ կը կապէր, կը սլրէէր իր
անդամներն: Նոր հաճոյք մը չ'ար իրեն համար.
յամբացած էր: Դեռատի՛ ընկղմած սուզած էր հաճո-
յից ովկէանի մը մէջ, անյագարար ծծած, խմած
այդ հեղուկն և այժմ համ չէր առներ ալ ևս այն

ը նաելիէն, իր ճաշակը կորուսած էր: Եւ հաճոյքնե-
րու սպառման յաջորդած էր աղետալի յոռետեսու-
թիւն մը, ամէն արիութիւն կորուսած էր տոկանա-
լու, համբերելու, ակամայ կը վատթարանար: Եւ
հեգնական, արդաշտական ժպիտն շրթունքին վրայ
կուզէր թօթուել իր կրած հողեղին զանգուածն,
փըրել իր մարմինն, ընդհատել կեանքն և սուզիլ ա-
նէութեան ծոցը:

Անէութեան կը ցանկա՞ր: Այսինքն իր խորհող,
զգացող, կամեցող հոգին մերկանալ և բաւալ իրըն
խիճ մը, քար մը անողի, անկենդան:

Բ

Առաւօտուն՝ երր երկու ժամու չափ միայն քնա-
նալէ յետոյ՝ արթնցաւ Վապամ—քուն մը բեկմա-
ւոր երաշներով, որ աւելի վաստակարեկ ըրած էր
զինք — սպասաւորն տոմսակ մը յանձնեց իրեն:

Տարօրինակ յօւզմամբ մը բացաւ նամակը: Ար-
դեօք Մարիէն էր: Թերեւս . . . : Անկարելի՞ բան էր
միթէ — կը մտածէր — սիրուելու արժանի էակ մը
չէ՞ր, ինք՝ որ համակ սէր, համակ զգացում էր: Ետեւը
դարձաւ նկատելու համար զինք հայելիին մէջ և
փոքրիկ ժպիտ մը պարզելով իր զէմքին վրայ՝ որպէս
թէ լուսանկարն հանել տալ ուզէր. ոչ, ըստւ, այն-
քան տխեղծ էակ մը չեմ, թէև գեղեցիկ ալ չեմ,
բայց աչքերուս կրակը, դէմքիս դալուկը, նայուած-
քիս մելամաղձութիւնն ու սրտիս անմեղութիւնը
հրապութելի չեն ըներ զիս . . . :

Զիս չկրնար սիրել, և ինչու չպիտի սիրէ, ունիմ
տաղանդ, ընտիր ձիքեր, աւելի լաւ սիրտ ուր պիտի
գտնէ, պիտի կարենաց գտնել ինձ պէս անձնուէր
հողի մը, անկեղծ սրաշտող մը . . . : Եւ հայելին
առջև կեցած՝ սիրով մանկացած այդ լուրջ երիտա-
սարդ տարբեր տարբեր ձեւեր կ'առնէր, մերթ ժըպ-
տուն, մերթ երազուն, և իր խաղացած կատակեր-
գութեան վրայ ինքն ալ կը խնդար:

Մինչ կը դիմէր զինք այսպէս, աչքերն յառեցան
նամակին վրայ զրո հայելին իրեն կը յիշեցնէր, կը
ցուցընէր: Աչերը խոշոր խոշոր բացած, յուսով ու
սիրով լցուած պատուեց փաթեթը և աչքը սեւեւ-
ցան ստորագրութեան վրայ «Մինքան Սարդիւեան»
պատրանք մրմուաց հառաչով մը:

Միհրան Սարգիսեան Վաւամի սիրելագոյն մտե-
րիմերէն մին էր, Վաւամ զպոցին մէջ ստորին
կարդի մէջ կը գտնուէր՝ երբ նա՝ բարձրագոյն դա-
սու աշակերտ՝ զինք կը հոգար, կը խնամէր և դա-
սերու մէջ կօգնէր. իրեն այնքան որբան հարկ էր
խրախուսելու համար զինք: Նա իրմէ երեք տարի
առաջ աւարտած էր իր դպրոցական ըրջանն և ու-
զերած յԵւրոպա ուստի դարձած էր տարիէ մը ի
վեր:

Ահաւասիկ ինչ որ կը զրէր Սարգիսեան

Սիրելի բարեկամս,

Աերջին անդամն է թերես որ կը խօսիմ քեզ և
այն զրով, մտերմութիւնն որ միացուցած էր զմեզ

կը պարտաւորէ զիս քեզ միայն հաղորդել լուրն ահա-
ուելի գործին որու պիտի ձեռնարկեմ ժամէ մը:
Կեանքը մահուան քօլարկեալ երևոյթն է: Պիտի
վերցնեմ այդ քօլը, պիտի ընդհատեմ կեանքս: Զի
անտանելի ծանրութիւն մը կը լինի այն որ կը ճզմէ
զիս: Ես զինք պիտի ճզմէմ: Այս խորհուրդն սայրա-
սոյր դաշոյնի մը նման կը յօջատէ, կը պատառէ սիր-
տըս, յիշելով սիրացորով ծնողքս որոց կեանքն կը
կրեմ իմ վրայ: Բայց ինչ ընեմ: ահա, պիտի իրագոր-
ծեմ զայն, չեմ կրնար ապրիլ, չէ՛, չէ՛, չեմ կրնար:
Ծնողացս քով ինձ փոխանակէ, այս է վերջին իղձա-
զոր կը յիշեմ քեզ գերեզմանիս եզրէն ուր պիտի
սուզիմ . . . ժամէ մը:

Մնաս բարեաւ
Մ. Սարգիսեան

Վաւամի ճակատը մթագնեցաւ, մոոցաւ ամէն
ինչ, իր սէրն, ուղւորութիւնն, Մարին, ամէն ինչ
անհետացաւ իր առջէն և զրեթէ իշխանարար «ա-
զատենք» ըստաւ: Իսկոյն տունէն դուրս նետուեցաւ:

Գիտէր թէ ուր կրնար դործազրել իր որոշումն,
անշուշտ այն տեղերն ուր երէկ գիշեր մոլորաքայլ
կը թափառէր ինք, այն խիտ առ խիտ նոճիներուն
մէջ որք կը բարձրանան Գարաճա - Ահմէտի ընդար-
ձակ գերեզմանատեղոյն մէջ: Ազատել պէտք էր: ա-
զատել իր անձին համար, ազատել իր ծնողաց հա-
մար, ազատել մարդկութեան համար: Սիրտը կը տա-
տանէր իր լանջին տակ, տատանում մը այնքան ա-
րագ որ կը կասեցնէր իր սրունքներն: Երբ առանձին

գտաւ ինքզինք՝ սկսաւ վազիլ, յիմարական արշաւ մը, փուչերու ու մացառներու վրայէն ցատկելով մերթ անոնց մէջ վիրաւորելով կամ քարերու զար- նելով իր ոտքերն, կ'արշաւէր գլխարկը ձեռքը, մա- զերը յանձնած հովին; Տարօրինակ ուժեր կ'զգար իր մէջ; Հոգի մը ազատելու, կեանք մը միրկելու, մահ- ուան դէմ ճակատելու եռանդն, թև կարծես կու- տար իր ոտքերուն, կը վազէր, կը սրանար, մերթ դող ի դող նայելով ժամացոցին որ՝ անդութ՝ իր հետ կը մրցէր կարծես և միշտ զինք կանխել կուզէր և աչքին առջև կուգար դառնակսկիծ վիճակն Սար- զիսեանի ծնողաց, ծերութեան հոգեբուխ, սրտա- հալ հառաջանքն, ողբն ու կոծը ու արտասուքը. և ահա կը կարծէր տեսնել Միհրանը օրհասային ջղա- ձգութեանց մէջ, արեան ու փոշոյ մէջ թաթխուան աչքերն ահուելի անշարժութեան մէջ, բերանը բաց, ինքնասպան ուղեղը բոլորտիքը ցանուած, գանկը ջախջախուած, դէմքն կալպարագոյն և այս ահազդե- ցիկ պատկերն զոր իր երեակայութիւն իրեն կըներ. կայացնէր, աւելի արագութիւն կուտար իրեն, ալ ևս չէր նայէր թաւուտ թիմերու, ու ցեխի ծանծա- զուտներու, ճահիճներու, որոց դէմ հայնոյանք մը կ'արձակէր ամէն անդամ, և կը պանար . . . :

Եթէ պատեհ ժամուն չհասնէր, ինքն չէ՞ր ըլլար անոր մահուան պատճառն, ինք՝ որ մառնալով կար- դալ նամակը, հայելոյն մէջ կը դիտէր զինք այնքան երկար տաեն:

Վասմ, Վասմ — մրմռաց նա ինքնիրեն — բարձ- րութենէդ վար կը գլրիս, ահա եսասէր կը մնիս և թեթևամիտ աւազ:

Եւ իր այդ յանցանքը քաւելու համար և գոհա- ցնելու խիզձն որ իր մէջ իր վչելին խայթոցն կը հա- նէր առաջին անգամ, կարշաւէր խելայել:

~~~~~

Յ

Ծովեզէր մօտ՝ ըքեղ տան մը վերին յարկին մէկ սենեակը հակառակ սովորականին՝ լուսաւոր էր այն գիշեր ժամը տասն ու մէկն յետոյ իսկ:

Ծովին իր մեղմատատան ալեակներու ծոցը կը քը- նացնէր լուսոյն չողերն. անզորրութիւնը կը տիրէր ամբողջ բնութեան վրայ. ոչ մէկ ամպ կը ծածկէր ուներիր լուսաւոր գնդիկներն: Գիշերուան լուս- թեան մէջ զոր կը վրդովիին ալեաց լսիրաձայն մըր- մունջն ու զեգիւսին շուռնջը, հեռաւոր նաւավարի մը մելամազնու երգը կը լսուէր անորոշ, տարրամու- թնութիւնը կը նիրհէր երկնից լազարեներուն տալի, որ ամէն զիշեր գուրգուրանօք կը սիսէ քնարեր սուսերներն մըին, և կը փակէ արտեանունքն այն մեծ մանկան որ կը կոչուի աշխարհ:

Եթէ նաւակ մը կ'անցնէր քերելով ծովալին, իր թիերան խորհրդաւոր ձողիկներով որոց եղերքէն կը կաթին հալւած պատմանդէ շողշողուն չիթեր:

Աղարանին լուսաւոր պատուհանին առջև նուրբ ստուեր մը կը կենար ժամերէ ի վեր:

Մարին էր այդ ստութը: Մարի Ա.տոմեանի տունէն դառնալէ ետք՝ անկարող ննջելու՝ մտադրազ կը շնչէր իր սենեկին մէջ, մինչդեռ Վ.ռամ հեռուն գաշտերու մէջ սփոփանց և իր ալեկոծ սրտին անդորրութիւն կ'որոնէր:

Ի՞նչ քաղցր յօդէր կօրորէր իր սիրաց. ինչ համոյքնէր կուգային հոսիլ հոն առատազին, Վ.ռամի աչքերուն մէջ կրկին կարդացած էր սէրն ու անձնուիրութիւնը դորս իրեն համար կ'սնուցանէր ան: Ճանչած էր Վ.ռամի մէջ իր վաղեմի ընկերն մանկութեան օրերու, զորս անցուցած էին միասին ի Պէտքթաշ:

— Բայց նա՝ Վ.ռամ՝ կը յիշէ՞ր արդեօք անցեալն այն գեղածիծազ վարդերանգ անցեալն, կրցած էր արդեօք ճանշնալ զինք:

— Դու էիր ուրեմն, Վ.ռամ, որ հեռակայ պատուհանիդ մէջ նստած կը հետեւէիր աչքով իմ ամէն շարժումներուն ծաղկէ բարեներ կը յդէիր ինձ, փունջեր կը դնէիր պատուհանիդ մէջ յորս իմ սիրած դոյներս կը տիրապետէին միւս դոյներու վրայ. թերեւս ճանչցար զիս. թերեւս յիշեցիր Մարին որ երկու տարի Եւրոպա՝ դեգերելէ յետոյ գեռ չմոռցաւ զքեզ, բայց քու յիշատակովէ, քու ոլաշտելի յիշատակովէ ասլրեցաւ. ան, անփշրելի է սիրոյ այս զլթան որ զմել կը միացնէ, որովհետև անոր անցընթիւր օղակին տարուան մը մէջ կազմուած է, անցնիւր տարի օղակ մը հիւսած է, և տարիներու այդ հիւսուածն չփշրուիր, չխորտակուիր: Նախ իրբեւ եղայր կը սիրէի զքեզ, կը գուրգուրայի վրազ, իսկ յետոյ

իրբեւ իմ անձս իրբեւ զիս, իմ եսս սիրեցի զքեզ և կը սիրեմ, ուրիշներ չպիտի գտնեն զքեզ գեղեցիկ, ան, անոնք չեն կրնար տեսնել, որովհետև չեն զիտեր նայիլ, կրցած են թափանցել իրենց նպաւածքով հոգւութիւնը մէջ ուր հանքեր կան գեղեցիութեան, կը սիրեմ զքեզ յարգանօք ու համարումով, որովհետև կը սիրեմ տաղանդն որ քու մէջդէ է, փայլուն իմացականութիւնն որ ճակտիդ ետև կը ճառագայթէ, և փափկութիւնն, անմեղութիւնն որք սրտէդ կը հոսին,

Եւ սակայն կը դուշակէի թէ դուն էիր հեռակայ պատուհանին բնակիչն. անոր համար էր որ խոյս չէի տար քեզմէ այնքան փափկութիւն, այնքան աղնուութիւն կար ճեւերուդ ու շարժումներուդ մէջ...:

Ու Մարի կերթար իր պատուհանին առջև և դիտելով սոկետպիտ լցուերն որք իրենց վրայ հոկով Անհուն էակին շունչով կը խայտային, գեղապայծառ տւսինն որ ժպտուն ուրախակից կը լինէր իբեն և ծովն որ կը յուզուէր ու կը մրմնջէր, առնչութիւններ կը գտնէր անոնց և իր մէջ: Եւ իր պատուհանէն կը պահար՝ նենւ էրէս մը պէս և կը թուէր ուահիլ հարիգաններու անսահման ընդարձակութեան մէջ, ելուան յութեան յորձանքէն տարուած:



## Ժ.Ա.

Վասմ կը վազէր, ըսինք, լոեղն երիտասարդ, երբէք իր կենաց մէջ այդպիսի տաղնապ մը չէր ունեցած, ամէն մէկ վայրկեան յոյսի մէկ օղակն էր կարծես որ կը փշուէր: Գիտէր թէ պէտք էր մանել նոճեստանն, ուր իր բարեկամ հաւանականարար պիտի գործադրէր իր չարացուք խորհուրդը կուզէր խուլ ըլլալ այն ատեն թեթև շշունջ մը կը սարսաւցնէր և կը սառեցնէր զինք ցուրտ քրտինքներ կոզդզէին իր ամբողջ մարմինն որ կը դոզդզար, մահ մէք կարծես այս վազքն, երկարատև մահ մը ուր կենուական հիւլիներն անցնեւր վայրկենի հետ կը թուչին կարծես իր ծոցէն իր չնչառութեան հետ իր երեաւ կայութիւնն արեան չիներ կը ցուցնէր իրեն իր ստքերուն առջև, և ջլաձգութեանց մէջ կծկուած մահամերձ մէկ էակի: Թուչունի մը յեղակարծ վայիւնը կը քարացնէր զինք, և պահ մը կանգ առնելէ յետոյ՝ դարձեալ կը շարսւնակէր իր արշաւն: Ամէն վայրկեան պայթիւն մը լսել կը կարծէր, և սոսկման ճիչ մը կարձակէր:

Հեռուն զերեզմաննոցին խորը ստուեր մը նշմարեց յանկարծ և ճանչցաւ զայն: Միհրանն էր, ատրամանակը ձեռքը, վճռական հարուածը տալու պատրաստ հայց ինք շատ հեռու էր դեռ: Իր բոլոր ձայնով կը զուէր. Միհրան, Միհրան և արձադ անգն հեղնիշ և ծիծաղկոտ կ'պատասխանէր Միհրան, բան:

Ի՞նչ հիմա որ գտած էր զայն, պիտի թողուր որ մեռնէր անձնասպան, չպիտի յաղթէր աւդ անգութ հեռաւորութեան, քանի մը քայլ հեռու ականատես միայն պիտի ըլլար իր բարեկամին մահուան: Ահա, հնա էր նա իր առջև, պէտք էր թռչիլ անոր քով, զրկել զայն, և խլել անոր ձեռքէն, սպաննիշ գործին և ապա իր ծնողաց զիրկը վերադարձնել, և աւազ, կեանքէն ի մահ փոխանցման ատեն պիտի չպղար նա երբ ինքն ծնրադիր արտասուէր անոր քով: Զզածգարար իրեն չպիտի ուղղուէին անոր կարկամեալ ձեռքերն ու աչքերը կեանք, լիս խնդրելով պազատագին . . . :

Ու Վասմ կ'ազազակէր դեռ մեծագոչ, իր բոլոր կեանքն դնելով այդ աղաղակին մէջ, կուրծքը խորտակելու, կոկորդը պատռելու, քունքերն ձաթեցնելու չափ, ուժգին ու խորին:

Բայց . . . հեռոն էր,

Սոսկափ վայրկեան մ'անցաւ:

Միհրան կը վերցնէր ատրամանակն ինք յենլով ծառի մը: Վասմ մահամբոցը արսուուի մը մէջ— որպէս թէ իրեն ուղղուէր զնդակը— փակեց աչքերը չտեսնելու համար իր մտերմին անկումն թաւալզլոր և երբ բացաւ . . . յոտին էր Միհրան, զարմանահար, ապշեալ զիտելով իր շուրջը: Ապա տեսաւ և Վասմը որ իրեն կը զիմէր զրկարաց: Երկուքն ալ բաւական ատեն մնացին իրարու զրկին մէջ, անձկապէս սեղմելով զիրար, արտասուաթորմ աշբերով և անկարով խօսելու:

Բայց Վասմ իր կրած յուզմանց, իր ներկայ

խնդութեան, անճառ հրճուանքին պատճառաւ չէր կրնար խօսիլ, մինչ միւսն ամօթէն. զի կ'զգար թէ պէտք էր նախ խօսակցիլ իր բարեկամին հետ, վերջին որոշումն տալէ առաջ: Եւ երկրորդ տարօրինակ ապշութիւն մը աիրած էր իր վրայ. ատրճանակն ինքն իր ձեռքով լեցուցած էր. ի՞նչպէս ուրեմն զընդակն կրնար անհետ լլլալ: Այդուն կանուխ ելած էր տունէն և գեղջկական նախաճաշ մ'ըրած էր — թուզով ու պանիրով — իրենց պարտիզզանին անակին մէջ որ կը գտնուէր անտառին եզրը:

Հանելուկ մը կը թուէր այս:

Խակ վասմ որու սիրտն ուրախութեամբ ողողուած էր իր քով ունենալով ողջ իր բարեկամն, պարապ տեղ կը փորձէր յանդիմանութիւններ ուղղել. այնքան երջանիկ էր գտնելով այն էակն զոր մահն կուզէր յափշտակել իրմէ:

— Ի՞նչ վեմ դասաւքութիւն է որ ըրաւ ատրճանակդ, ըստ նա խնդազին ձեռքը Միհրանին ուսին զարնելով:

— Այս, բարեկամն, տարօրինակ դասաւքութիւն մ'է այս, հանելուկներ են որոց լուծումն եթէ ոչ անկարելի, զէթ դժուարին է, չգիտեմ թէ արդեօք գնդակն վախցաւ ինձ դպչելէ և փողին մէջ կորած, անհետացաւ:

— Է՛, է՛, Միհրան, թող ալ ևս զնդակն և կ'աշաշեմ մորմոքի շըշտ ալ մ'առներ. ի՞նչ միթէ գոհ չես այդ երջանիկ կորուստին վրայ:

Եւ վասմ անկարող զսպելու իր անսլատում ուրախութիւնը կը ծիծաղէր և հաջոր կատակին եր

կընէր: Բայց տեսնելով որ Միհրան տակաւ կը տրտմէր և հառաջով կը դիտէր դասալիք զործին որ լցու ու մուխ արձակած էր միայն:

— Ո՛, օ՛, չափաղանց կը սիրես ատրճանակդ, չգիտեմ թէ արդեօք զեկով վրկելուն համար է այդ զգ ացումը: Որովհետև վայրկեանի մը տպաւորութեան տակ յաճախ զաղափարներու երկարածեղդ չգթայ մը կը լուծուի կը յուսամ թէ այս ապարդիւն վրաձէն ետք, ալ ևս պիտի դիտնաս կենաց արժէքը:

— Կը տարակուսիմ — մընաց Միհրան զրեթէ հառաջելով, կը տարակուսիմ . . . :

Եւ յետոյ:

— Եկուր, մեր տունն երթանք:

Վասմ ընդունեց Միհրանի հրաւէրը, քանի մը օրեր ևս ստիպուած եմ Պօլիս մնալ — կը խորհիր նա — Միհրանին այս բարոյական հիւանդութիւնը բժշկելու համար: Նոյն միջոցին յիշեց Մարին, իր սէրն, իր տագնապալի վիճակն զոր մոռնալ կը թուէր պահ մ'առաջ:

Եւ երկուքն ալ անխօս, անշշունջ ուղղուեցան դէպի տուն տարրեր մտածումներու մէջ ընկդժած: Խակ ատրճանակին մէջէն գնդակի զողութիւնը պարտիզլանն ըրած էր. վասմին ուղղած նամակին պարունակութենէն իմանալով իր երիտասարդ տիրոջ խորհուրդը:



Ժ.Բ.

Ընթերցողն թող փոխադրուի մտքով Գարահիսարի աննշան փողոցներէ մէկուն մէջ միայարկ տնակ մը լոյս — ստուերի մէջ թաղուած:

Ջեսուան՝ զիշր մէ, դուրս՝ սառնաշունչ հով մը կը մոնշէ՝ ահածնաձայն, երկինից պատառուածքներէն կարծես կ'արձակուին այն ահաելի ձայներն որք բնութեան ու ձմրան դէմայ հոյութիւններ կը իւին: Առ ու մօխրագոյն ամպեր խորհրդաւոր ճիւաղներու նման կը սուրան երկնքին ընդ արձակութեան վրայ, իրենց ընդ հարումներէն օճառողիկ կայծ ալներ ցանելով և ընդուտացիւ լոյսեր ճայթքելով աղջամչչի թանձրութեան մէջ: Կարկուտի տեղատարափ մը կը ծեծէ տուններու տանիքներն որք հողէ են և պատուհաններու ապակինները որք փեզեր չունին:

Ամէն ոք տաքուկ վերմակներու տա՛լ սենեկին գաղչ մթնոլորտին մէջ կը ննջէ հանդարտի՛, ի՞նչ քաղցր է ճարձատուն վառարանին չուրջն անցունել զիշրուան տառաջին ժամերն և ապս տաք անկողին ներու մէջ թաղուել անհոգ, մինչդ եռ դուրսն հովը կը ոուլէ, կը մանչէ և կը ջանայ սառեցնել ամէն ի՞նչ մահարոյր չնչով սարսուազդեցիկ:

Այդ փոքրիկ տան մէջ ազօտ լոյս մը կը նչուլք: Պատուհանը խարխուլ էր և միսացող պատրոյդին կապստ — կարմիր բոցն հաղարումէկ ձև եր կ'առնէր պատուհանին և որմերուն ճեղքուածքներէն եկած

օդի հոսանքներէն, երերուն լոյս մը տարածելով որ վար կը հոսէր կարծես ճեղունին ու պատերուն վը բայէն . . . :

Սենեկին մէկ անկիւնն իր յարդէ մահձին վրայ կծկտած, նստած էր պառաւ կին մը, ցնցոտիներ հազած որոց վրայ չէր տեսնուեր բնաւ սակայն աղտոտութեան ո և է նշան մը, զլուխը շղարշապատ ֆէռէ մը մէջ ամիտիփած: և դոյնը նետած շլչուր մը որու ծունդ երը ծածկող մասն բոլորովին ճերմկցած ու մաշած էր: Կարմիր հողէ կրակարանը — եթէ կարելի է կրակարան անուանել կոնածե աման մը — կրակի քանի մը վշուրներ հազիւ կը պարունակէր և այդ վշուրները գորչ մօխրի վրայ, սղիտակ ամիւնի մը տակ, կարծես կը նուաղէին տեսիլովն զողդովուն ճեռքերուն ալեզարդ այդ կնոջ: Յանցան սպիտակ մազեր կերեէին իր շղարշին տակէն: Ազրուստի տագնապն — տարիններու կոյտէն աւելի ճնշիչ — խորշմներ կազմած էր իր լայն ճակտին վրայ, զոյդ մը վառվուուն խաժ աչքեր սոււտ կը հանէին խորշուներու արտայայտութիւնն և կը ցուցունէին թէ հազիւ յիսուն աշուններ տեսած էին: Ակնոցը գերձանով մը կապած, ընդ արմացած մատներով կը հիւսէր, անդադար կը հիւսէր երազներու ու խոհերու մէջ մոլորած և իւր աչտաց լուսավառ ժպտագին արտայայտութիւնը կը ցուցընէր թէ ծիրանեգոյն էին այդ խոհերն ու երազներն:

Դէմիին արտայայտութիւնը դժգոհ զգացում մը չէր մատներ: այդ կինը խորհրդաւոր բան մ'ունէր իր վրայ: Վաղահաս ծերութիւնն որ վեհարոյր ցոկը մը

կուտայ անմեղ ու ազնիւ հոգիներու, նմանութիւնն  
կուտար անոր սրբուհեաց այն սրբազան պատկերնե-  
րուն որք դարաւոր եկեղեցիներու մթասքօղ կամար-  
ներուն ներքե՝ խնկոց թանձրացեալ ծուխին տակ  
հազիւ ուրեմն կերեին և կարծես բոյրերու այդ ամ-  
պերէ անդին՝ ուրիշ աշխարհի մը անորոց ու տար-  
ամ եթերին մէջ կը թեարկեն ժպտագին . . . :

Վուամի մայրն էր այդ, որ կ'երազէր իր զաւկին  
վրայ: Այդ սիրաջերմ սիրտն կ'զգա՞ր ցուրտն որ ա-  
զատօրէն ներս կը թափանցէր և որու դիւլիին  
քրքիջն կը թուէր հոգին սուլումն սլատուհանին  
ձեղքուածքներէն. կ'զգա՞ր թէ կէս զիշերն անցած էր  
արդէն և թէ իր մարմինը հանդսութիւն կը պա-  
հանջէր իրմէն: Իր որդւոյն համար կը հիւսէր այդ  
գուլպան, արդեօք որքան գոհ պիտի լինէր երր այդ  
գուլպան տաքցնէր անոր ոտքերն. և յետոյ — կը մը-  
տածէր — երր ասիկա լնցնեմ ինձ ապսպուած-  
ներն կը հիւսեմ, այս աշխատութենէն գոյացած-  
գումարն. խնայածիս հետ մէկտեղ կը զրկեմ վուա-  
միս, որպէս զի ձմրան համար տաքուկ վշրարկու մը  
առնէ: Ահ, դեռ կը յիշեմ հօրը խօսքը, Աստուած  
հոգին լուսաւորէ, ինչ ապաշտագին ակնարկով մը:

— Մայրամ, քեզ կը յանձնեմ վուամս, ըստւ.  
խեղճ մարդ, զաւակիդ փառքը չաեսած գացիր,  
բայց կըսեն թէ մեռեները երկինքէն կը նային, ան-  
շուշտ գուն ալ կը տեսնես զիս որ պարտքս կը կա-  
տարեմ, և զաւակդ որ իր յառաջադիմութեամբ կը  
վարձատրէ զիս. խեղճ ամուսինս, սա տեղ անկիւնը  
նստած վուամուս վրայ խօսէինք նէ, որքան երջա-

նիկ կըլլայինք, ասանկ ուրախ ժամեր կը վայելն  
հոն, երկինքը, զիամմ. մեղայ Տէր Աստուած, զիսս  
կը զթայ. անշուշտ օր մը պիտի միանանք վերստին. . .  
Խեղճ հոգի արդեօք կը նախազգայիր: Ո՞վ զիտէ:

Երեք չորս տարիներէ ի վեր չորարեկ հացով ու  
ձիթապտղով սնանելով, քուրձ հագնելով, այդ  
մութ խցիկին մէջ զիշեր և ցերեկ, արթուն ու գոր-  
ծօն կ'աշխատէր այդ կին, ճգնաւորի պէս, սակայն  
շատ աւելի բարձր այն մենակեացներէն որք անա-  
պատներու մէջ կը բնակին, որովհետեւ ասոնք պար-  
տաւորութիւններէ կը հեռանան, մինչդեռ այս մայ-  
րը կենաց պայքարին մէջ անյողդողդ, չէր կքեր իր  
ձակատն ու խոնարհագոյն և անձկագոյն շրջանակի  
մէջ լուռ կը կատարէր զիւցազնութեանց մեծագոյնն  
թերես, կառելով ցուրտին, նօթութեան, ազքա-  
տութեան, տկարութեան և ամէն բանէ աւելի կա-  
րօտին զէմ, սիրոյն զէմ, կարօտն — կրծող որդ —  
որ կը հատցնէր կարծես պատառ առ պատառ իր  
արդէն մաշած, հալած սիրտը:



Ը. Գ.

Մարգիսեանի տունը ծովափին վրայ էր, մարմար-  
եայ հսկայած ապարան մը որու պատկերն ծովուն  
մէջ կը լոգանար իր առջեւ տարածւող ծաղկաստա-  
նին հետ:

Երկուքն ալ նստան պարտէղին մէջ: Քաղցրաշունչսիւքն, առաւօտեան լուութիւնն, այեկաց մըրամունջն, զովազին մթնոլորտն, ծառերու դալար սաղարթներուն տակ օթևանող թևաւոր երդիչներու դայլայիկներն, նորածին թոչնիկներու քաղցր թօժօվանքը - երջանիկ արարածներ որոց համար տիեզեղերին կը բովանդակի իրենց բոյնին և զայն հովանաւորող օրօրուն դալար տերեւեկին մէջ: ծաղկանց բաժակէն, իրեւ բուրվառէ մը միսացող քաղցրաբոյր չոդին, լուսամթրթիռ թիթեռնիկներու խօլ թոիչները, վաղայարոյց նաւալարներու հեռաւոր տարտամ երգերն, կաթնաթոյր ամակերէ սողոսկող արեգ ական ձառագայթներն, որք ծառերու տերեւներէն սահեւլով մարմանդներու վրայ պարենզ, այնքան սիրալի այնքան հրապուրիչ կը ներկայացնէին բնութիւնն որպահ մը լուռ կեցան երկուքն ալ յափշտակուած:


Այս մեծավայելուշ տեսարանին, լոյսերու, բոյրերու, երանքներու, ստուերներու այս հրաշակ միաւորման առջև ովզ չլգար խորին յոյզեր, ովզ չընդունիր քաղցր տպաւորութիւններ. մարդուն համար համուք մ'է զգայուն ու խոհուն էակ մը լինելու զիտակցութիւնն այս մեծափառ տեսարանին առջև: Քաղցր է մերթ փակել աչքերդ և սիւքին համբոյրներով, թոշնոց ճռւողիւններով, զզալ հոգւոյդ փթթին յօղամթուրմ, չողալից ծաղկան մը հանգունատիս, տիեզերքէն հոգւոյդ մէջ անցնող թրթուացող յուղան քաղցր չունչն, որտիդ ընդարձակուին, անձիգ մոռացումն, օրիիդ այս ամին քաղցրահոտութեանց մէջ, դէմ վայրկեան մը մոռնալդ ամին

վիշտ ամին մտահոգութիւն, տիեզերքին հետ նոյնանալով անոր վրայ երերածուփ եղէդ մը ըլլալով իոր հուշելէ ճը:

Վեռամ և Միհրան սաղարթազուարմ ծառի մը հովանիին տակ նստած էին լուռ ու մունջ: Երկուքն ալ լիւթոք կը չնչէին վհիտ ու քաղցրահոտ օդն և խոկմանց մէջ կը դեգերէին: Միհրան խորապէս յուզուած էր, նոր էին իրեն համար իր բոլոր այդ զգայութիւնները, երբէք այնպիսի հաճոյք մը չէր զգացած: Իր հոգին, հեշտութեանց մէջ ողողուած, յափրացած հոգին վերստին կը ծլէր, կը ծաղկէր կ սրծս բնութեան հետ: Նոր ու կենդանի շունչ մը կ անցնէր իր մէջ: Նախորդ մահահամբոյր տպաւորութեան և ներկայ քաղցր տպաւորութեանց հակաղցրութեան երջանիկ արդիւնքն էր անշուշտ այս: Իր աչքերուն առջև ձգուած ամպերու քողն կը լուծուծէր, իր ձակտին վրայ դիզուած անտեսանելի ծանրութիւնները վար կը գլորէին կարծես: Մանկական խանդ մը ու աւիւն մը ծնունդ կ'առնէր իր հոգւոյն խորը:

Արդարեւ ովզ կրնայ ժխտել այն ապնիւ ու վեհ զգացումները զորս կը ծնանի վերջալցսի կամ արշալցսի տեսիլ մը: Ահագնագոչ ովլիանն, սիրամըրմունջ օձասողիկ առուակն, ձիւնի մէջ փամթուած տիրազգեաց բնութիւնն, ինչպէս գարնան քաղցրաբոյր, երփնաշող պարգևներուն և ամրան ոսկեդիսակ հունձքերուն տակ ծածկուող բնութիւնն ըիւրաւոր զգայութիւններ կուաան մեզ իրենց ըիւր ձևաշատութեանց չափ որոց անցնիւրն մէյմէկ զգացման, բողբոջն կըլլայ մեր մէջ:

Տառապող հոգին ցաւակից ընկեր մը կը գտնէ  
արտիջող վտակին մէջ, սիրազուրի երիտասարդին  
համար համարի է ակ մ'է Փիլամելի դուստրն, ան-  
հուն ովլիանն կը պարզէ իր վաեմութիւն իր սիրա-  
հարներուն համար, յոյզերու մէջ ընկլմած պատա-  
նոյն համար կը գահավիժի մեծաշառաչ ջրվէճն  
խոխոջաձայն: Հսն բնութեան ծոցն սպեղսնի մ'է  
ամենարոյժ: Ա՛հ, ծաղիկները ինչ յուշեր կ' ամփո-  
փեն իրենց բաժակներուն մէջ: Բնութիւնն անհուն  
երաժշառութիւն մ'է որ կը թուի զուարթ կամ  
տխուր մարդուն հոգեկան տրամադրութեանց հա-  
մեմատ:



### Ժ. Պ.

Վուամ և Միհրան լուռ ու մունջ նստած էին,  
երկուքն ալ զիւթուած, չընդմիջելու համար կար-  
ծես քաղցրութիւնն ներդաշնակութեան որ կը տի-  
րեր բնութեան մէջ:

— Վուամ առաջին անդամ խզեց լութիւնը:

— Քու առաւօտուան և արդի վիճակի ի՞նչպէս  
կը գտնես, բարեկամ, կարծեմ ինքդ իսկ կ'զդաս  
մեծ տարբերութիւնն որ կայ այդ երկու վիճակնե-  
րու մէջ: Ամպէն յետոյ լոյս, ուս մահէն յետոյ լու-  
սապայծառ կեանքն չէ այս զոր կը պասակէ համոյք  
մը թերևս նոր է քեզ համար:

Միհրան սարսուռ մը զդաց մահու և կենաց հա-  
կաղըութենէն, փայլակ մը անցաւ իր աչաց մէջէն:

— Այո՛, բարեկամս — մրմռաց նա — առաւօտ-  
ուան ամպոտ վիճակիս յաջորդեց յիրաւի վիճակ մը  
զոր քաղցր գործեցին համոյալի տալուորութիւններ,  
բայց կը վախնամ որ առաջինն դարձեալ չտիրագե-  
տէ: Յաւի նման բան մը կ'զդամ տեսնելով զինքս  
բանտուած այս անիծեալ մարմնոյս շղթաներուն մէջ  
որք հոգիս վրայ կը ծանրանան երկանաքարի մը  
պէս:

— Բանաստեղծական ցնորքներ ունիս զիտե՞ս,  
Միհրան, կ'ապահովեմ զքեզ որ դու մէկն ես այն  
մելամազնոտ բանաստեղծներէն որոյ գրչէն աւելի  
արցունք կը կաթի քան աշքերէն և որք չպիտի վշ-  
տակրէին այնքան եթէ չչափազանցէին իրենց վիշտն  
ու ցաւերց, որքան անձեր կան որոց համար կրնանք  
ըւել թէ կամաւոր վշտահարներ են, և կամ թէ վշտի  
սիրահարներ, յուետեսութեան երկրպագուներ:

— Զէ՛, չէ՛, Վուամ, կը սխալիս, փոխանակի ինձ հետ  
նոյնանալու զդալու համար հոգւոյս զառնութիւն-  
ներն, յուսահատութեան, ձանձրախտի (spleen) առ-  
թած ամբողջ տառապանքն, կը ջանաս զիս քեզ  
հետ նոյնացնել, ինձ վերացրելով քու հոգերանակսն  
վիճակդ: Դու որ դեռ նոր կը թողուս դպրոցի կեան-  
քըն՝ անամպ և անաղոտ, զու որ ունիս յուսալից  
սիրտ, չես կրնար զդալ, չես կրնար երևակայել բո-  
լոր սեռութիւնն որ կայ այդ մէկ բառի մէջ: յուսա-  
հատութիւն, և այն դժոխային հիւանդութեան մէջ  
որ՝ է ձանձրախտ:

— Կը տեսնեմ որ չափազանց միամտութիւն մը կը վերագրես ինձ: Թերեւս կը սխալիմ իմ ուսումնասիրութեան մէջ: Սակայն միտ զիր ինձ Միհրան, կ'ընդունի՞ս մարդոյն կամքի զօրութիւնը:

— Եատ՝ մեծ և ահաւոր է խնդիրդ, սակայն հարցումիդ պատասխանելու համար փիլիսոփայական դպրոցներն՝ չպիտի դեգերիմ հիմա: Յիրաւի տիեզերական պատճառաւորութեան (détérminisme) որէնքին գոյութեան առջև քիչ մը անբնական կը թուի մարդուն կամքի անսահման զօրութիւն մը վերագրել: Բայց անձուկ սահմանին մէջ, չեմ կըրն որ ուրանալ կամքի զօրութեան գոյութիւնը:

— Լաւ. անձուկ կամ անսահման, պիտի խոստանա՞ս ինձ լաւագոյն ու վեհագոյն իշխանութիւնն տալ այս միջոցիս կամքիդ, կորովի, հզօր, կամքի մը նշան կուղեմ տեսնել գործերուդ մէջ:

— Պիտի ջանամ զքեղ գոհացնել, բայց այս հարցմաց ու պահանջմանց նպատակն ինչ է Վուամ:

— Օ՛, օ՛, այնքան մահապարեր, կամաց փութացէք կըսէլ չզիտեմ հնութեան որ անձնաւորութիւնն:

— Այսօր ժամ մը առաջ ինչ խորհուրդ ունէիր կը յիշես անշուշտ:

— Յիշել՝ տիրող գաղափարի մը համար եթէ կարելի է ըսել, չիշել ես ալ, կ'ըսեմ այս՝ կը յիշեմ:

— Այդ տիրող գաղափարին վրայ կուղեմ խօսիլ քեզի հետ: Մեռնիլ կուղես և ինչու:

— Այս՝ մեռնիլ կուղեմ, անէանալ կուղեմ որովհետեւ ինձ համար կեանքն ձանձրոյթի և վարի ա-

նսպառ աղրիւր մ'է ոչ այլ ինչ, Եղբայր, քաղցրութիւն մը չէ, սաէ, կղանցնել զգայնութիւնդ, ըլլալ եղէդ մը, խիճ մը որ չունենայ իր վիճակին զիտակցութիւնն, զինքը ջախջախող տիեզերքին պէս:

— Քաղցրութիւն, ան այդ ցնորք մ'է երեալայական բան մ'է, մարդուն գերացոյն յատկութիւններէն և հաճոյքի աղրիւրներէն մէկը զգայնութիւնն է, և յետոյ, կաղաչեմ մի շիոթեր վիշտն ձանձրախափ հետ: Այդ երկու վիճակներն հակասական կը թուին ինձ, զիրար կը վանեն: Դու բարեկամ, եթէ ձանձրախափ ենթակայ ես, իրապէս միշտ չունիս, բառին բուն նշանակութեամբ, զի վշտովդ պիտի զրադէիր և ձանձրախափէ շատ հեռու պիտի ըլլայիր:

— Ենթագրենք թէ ճիշտ է ըսածդ, բայց չպիտի կրնամ կարծեմ քեզ համոզել թէ կեանքն վշտերդ մ'է, ցաւի տւաղան մ'է, որովհետեւ, ինչպէս ըսի, դու ծրագիրներ պատրաստած ես, ընտիր ծրագրիներ առաջադրած ես, զրոս իրագործել կարենալու յոյսը լիուլի ունիս, զպրոցական սեմէն նորդուրս կ'ելնես և ամեն ինչ լւացուցիչ կերեի քեզ: Զեմ մեղադրեր զքեղ սակայն, և կ'աղաչեմ որ դու ալ զիս չմեղադրես իմ այս գաղափարներուս համար, որոց ճշմարտութիւնը կը մաղթեմ որ բնաւ չստիպուիս ապացուցանելու:

Եւ երկու արցունքի կաթիլներ վար գլորեցան իր տխուր աչերէն:

— Սիրելի բարեկամն — ըսաւ Վասիլ խանդ աղասանօք, սրտիդ ազնուութիւնն արդէն զիտեմ: Սա-

կայն գիտցիր Միհրան որ եթէ քեզ վիճակակից իսկ ըլլայի, տարբեր կերպով պիտի վարուէի:

« Նախ չեմ ընդունիր բարեկամ՝ որ կեանքն ցաւով միայն հիւսուած ըլլայ, հաճոյք և ցաւ տարւոյն եղանակներուն պէս կը յաջորդեն իրարու, միմեանց պատճառն և արդիւնքն են կրնամ ըսել կերպով մը: Եթէ կընդունիս թէ ցաւն գոյութիւն ունի, չես կրնար ուրանալ իւր ընկերին գոյութիւնն. հաճոյքին՝ որու մէկ պայմանն է, թող ներէ ինձ Պըրք: Մշտատև հաճոյքն հաճոյքի անէացումն պիտի ըլլար:

— Եւ ցաւինն:

— Անշուշտ, բայց, վստահ եղիր, այն ատեն աւելի տաժանելի պիտի ըլլար կեանքն: Միօրինակութիւնն հեղձուցիչ է:

— Սակայն ցուցուր ինձ, աշխարհի վրայ մարդ մը որ, կատարեալ երջանիկ ըլլայ:

— Ե՞ն, թերևս գժուար է այդ: Բայց մարդ իր բնութեամբ երջանիկ չըլլար: Միշտ լաւագոյնին կը ճգտի, այդ իր . . . .

— Լաւ, բարեկամս, ես այդ բնութիւնը կուզեմ ահա ջնջել, քանի որ չեմ կրնար զայն գոհացնել:

— Զենք ջնջեր, որովհետեւ այս բնութիւնը իր անգոհանալի յատկութեամբ պատճառաւած ցաւը կը բժժէ նոյն իսկ այդ յատկութեամբ: Այդ յատկութիւնն մարդուն համար ազնիւ հպարտութիւն մ'է, այդ հպարտութեան առթած հաճոյքն իսկ մասամբ կը փոխարինէ միւս ցաւը:

Վստահ եղիր, Միհրան, դու որ այսօր կեանքն

չարիք մ'է կ'ըսես, վաղը բարիք մ'է պիտի ըսես:

— Ի՞նչ, ես ըսեմ, ես որ ամէն ինչ վայելեցի: Ծիծաղս կը շարժէ արդարեւ այդ խօսքդ:

— Աւելի աղէկ, քիչ մը ծիծաղէ, բայց ապահով եղիր որ ոչինչ վայելեցիր այն ամէնուն քով որ կայ վայելելիք, նաև եթէ վայելքներ ունեցար, ըսել է թէ հաճոյքներ գտար, հետևապէս չէիր կրնար ըսել թէ կեանքը ցաւէ և վշտէ միայն հիւսուած է:

— Բայց բարեկամս, տրամաբանութեան, իմաստասիրութեանց մէջ թաղուեր մնացեր ես, քեզ լուղը կը կարծէ թէ ես էրէմիք մ'եմ և թէ էրէմիք ընելով մահուան կը զիմեմ, կեանքս կուզեմ ջնջել որովհետեւ չեմ կրնար անոր ծանրութեան տոկալ, և գժգոհ ալ մեռնելու պատճառներ չունիմ, երբ կեանքս վերցնեմ ոչ մէկուն վնասած պիտի լինիմ, թէւ ծնողքս պիտի վշտակրեմ, բայց աւելի ծանր վիշտ մը չէ աւենել զաւակ մը միշտ տրտում, միշտ թախծեալ, օրէ օր մեռնելու մօտ: Արիութիւն մ'ալ չէ, վոամ, հարուածով մը ոչնչացնել անձդ:

— Արիութիւն, ահաւասիկ գերազանցապէս ծիծաղելին: Ինչու կ'ոչնչացնես կեանքդ, որովհետեւ ապրիլը անտանելի կը թուի քեզ, և մահն աւելի հեշտին, ուստի եթէ ապրիս փոխանակ մեռնելու աւելի արիութիւն ցոյց տուած պիտի ըլլաս: Երկրորդ՝ ենթաղրենք թէ ոչ մէկուն ալ պիտի կրնաս օգնել, նպաստել, մինչդեռ պարտաւորութիւններ ունիս իրեւ քաղաքացի, իրեւ անհատ, իրեւ եկեղեցւոյ զաւակ, իրեւ ընտանիքի անդամ, վերջապէս իրեւ ինքդ՝ ինքինքիդ համար: Աշխարհիս վրայ

ապարդիւն ձեռք, ապարդիւն գլուխ չկայ, ուր որ  
կը գտնուինք, կը գտնուինք անոր համար որովհե-  
տե պէտք էինք գտնուիլ: Հազար ու մէկ պարտա-  
կանութիւններ կան կեանքի մէջ, անոնց գործադ-  
բութիւնն է կենաց վախճանը: Շատեր շահն կըն-  
դունին իրրե կենաց նպատակ, շատեր ալ հաճոքը,  
երկու կողման վերաբերողներն ալ կը սխալին, և  
դու որ երկրորդ դասուն կը վերաբերիս, հաւասա-  
րապէս կը սխալու, եթէ չես նախընտրեր այն հա-  
ճոյքն որ կը բղխի առաքինութենէ, ասով պէտք չէ  
հասկնալ սակայն թէ հաճոյքն պիտի ըլլայ կեանքի  
վախճանն, ոչ, առաքինութիւնը առաքինութեան,  
բարին բարւոյն համար գործել պէտք է, իսկ աստի  
բդիսած հաճոյքն կը վայելես իրր վաճարութիւն ա-  
ռաքինի կենցազիդ: Որքան պարտականութիւններ  
կան մեր առջև: Հարուստ ես, ուսեալ ես, երիտա-  
սարդ ես: Գանձէդ աղքատներուն, մոքէտ ազէտ-  
ներուն, խաւարեալներուն, խանդէդ ու կորովէդ  
տկարներուն կրնաս մաս ու բաժին հանել: Գրակա-  
նութեան զարգացման նպաստէ, յօրինողները քա-  
ջալերէ, աղքատ այլ ու շիմ պատանիներու միջոց  
հայթայթէ հասնելու այն բարձրութեան ուր սահ-  
մանած է զանոնք Արարէին մատը: Ամէն մէկ քայլիդ  
նոր պատաւորութիւններ պիտի երեխն քեզ եթէ  
զայնս տեսնել ուզես, թողով յուսահատութիւնը,  
կեանքի արհամարանքը, զանոնք գործադրէ հզօր  
կամքովդ (զոր կը պահանջէի քեզիչ քիչ մատը)  
և երջանկութիւն, լրյու ու ժպիտ սփոհէ բոլորափոյ,  
փոխանակ նախանձու հառաջներով պլուելու ամէն  
անդ:

Ա՛ն եթէ սիրէիր, այդպէս կեանքը չպիտի արհա-  
մարհէիր: Եւ սակայն օր մը պիտի սիրես, և զդա-  
ցած քաղցր յոյզերդ, երջանկութիւնդ ինձ պիտի  
հաջորդես:

— Յիրաւի մինչև հիմա անձնական հաճոքը մի-  
այն փնտոեցի, ըսաւ Միհրան հառաչելով:

— Փոյթ չէ, բարեկամո, միջավարդ այսպէս ը-  
րաւ քեզ, բայց ժամանակ կայ ուղղելու քայլերդ,  
երբ այսպէս ապրիս կ'ապահովեմ քեզ որ երջանիկ  
պիտի ըլլաս:

— Ո՛հ, չնորհակալ եմ, չնորհակալ եմ, մրմնչեց  
նա, անձկաղին զրկելով վառամն, այսպէս պիտի կր-  
նամմ վարուիլ արդեօք բարեկամո:

~~~~~

Փէ

Միհրանի ապարանին կից՝ կը բարձրանար ուրիշ
գեղեցիկ չէնք մը որ կը նայէր դալարագեզ, ծաղ-
կազարդ պարտէզի մը վրայ վանդակապատով բաժ-
նուած երկու բարեկամներու նստած պարտէզն:

Աւելի խնամուած կ'երեէր զրացւոյն պարտէզն:
Ծաղիկներու անհունութիւն մը՝ դալար կերպասի
վրայ բանուած կամ ծառերուն մեղմօրօր տերևնե-
րուն վրայ ցանուած՝ համաստեղութիւններ կը յօ-
րինէր, կանաչ սաղարթներէ, և մարմանդներէ կազ-
մուած երկնքի մը վրայ:

Վառամ սիրահար բնական գեղեցկութեանց ժամերէ ի վեր կը զիտէր այդ եղեմ - պարտէ զն, նկար մ'էր յիրաւի այդ, նկար մը ուր ամէն ջանք ի գործ դրուած էր ներդաշնակութիւն ղնելու գոյներու, լոյսերու ու ստուերներու մէջ, մատեան մ'էր կարծես րիւր թերթեան:

Յանկարծ ընդմիջեց խօսակցութիւնը: Պարտէ զին թուփերուն մէջէն սպիտակահանդերձ կին մը նշամարած և զայն ճանչած էր: Մարին էր, հիմա աւելի լաւ կը տեսնէր զնա, սպիտակ շրջազգեստ մը հագած էր մազերն անհիւս թողած էր իր ետին, կապոյտ ժապաւէն մը մեղմորէն կը սեղմէր իր մէջքն:

Այնքան չքնաղ, այնքան չնորհագեղ էր այդ աղջիկն, աչքերուն հուրը, մազերուն փայլը, քաղցրութիւնն ժպտին որ իր հոգւոյն մտերիմներուն, նորաբաց ծաղիկներուն ուղղուած էր, իր պերճակերտ հասալն դիւզիչ նայուածքն, Վառամին կը ներկայացնէր զայն Տելեմաքին մէջ տեսած զիցուհեաց պատկերներէն մէկուն պէս: Ոչ մէկ ամպ կը տեսնուէր իր աչքերուն առջև որոց մէջ երկնքին անբժութիւնն ու անհունութիւնը կը նկարուէին կարծես:

Ո՞՛, որքան կը սիրէր այդ աղջիկը, կը պաշտէ՞ր զնա: Ամէն բարեմասնութեանց դանձ մը կը թուէր իրեն, անցնիւր ակնարկն զորս կը նետէր անոր վրայ, նոր գեղեցիկ յատկութիւն մը, նոր չնորհ մը կը գտնէր անոր մէջ, և ինք աւելի յուղուած, զմայած, խանդավառած, իր բոլոր կեանքն կուզէր անոր նուիրել, կը տենչար խօսիլ անոր, խօսիլ լուսւ-

թեամբ, անոր վձիտ, երկնագեղ աչքերուն, լուսացայտ քիբերուն յառելով իր աչքերն որոնց մէջ պիտի կարենար կարդալ անցուշտ իր սրտին բոլոր յոյզերն, իր ամբողջ սէրն, իր համայն անձնութիրութիւնն, իր հրավառ զգացումներն, իր յոյսերն, իր առաջադրութիւններն, իր երազներն որոց սրբազան առարկան էր նա: Իր աչքերը պիտի ըսէին այս ամէնն, պիտի ըսէին աւելի քան իր լեզուն որովհետև իր աչքերուն մէջ պիտի դնէր իր հոգին և այդ հոգւոյն մէջ պիտի տեսնէր Մարի իր պատկերն լուսապատճ, հոն իր սրտին ծագերուն մէջ կը գգուէր Վառամ այդ չնաշխարհիկ նկարն, նկար մ'որ իր բոլոր էռութեան վրայ կը ճառագայթէր իր լցուերն, իր վիափուկ երանցները:

Եւ Վառամ մոռցած Միհրանն, ժամանակն ու վայրն, իր անձն ալ թերես, կը դիտէր Մարին որ ձեռքը ցնցուղ մը բռնած գալարեաց ու ծաղկանց վրայ չողացող ցօլերուն կը խառնէր շատրուանին ցօլերն ալ, շատրուանին որու ծոցէն իրրե հրաբուխի մը խառնարանէն դուրս կը պոռթկար փրփուր ու ալիք վճիտ, սպիտակ, որք ապա ճառագայթածե կը հոսէին վար, կե'անքէ ճանձրացած և հառաջով մաշած հոգւոյ մը բոլորքալից մրմունջով:

Միհրան տեսնելով որ Վառամ կը լրէր և խօսակցութիւնն շարունակելու տրամադիր չէր երևեր, զէթ առ այժմ, ներս զնաց նախաճաշն պատրաստել տալու համար:

Նոյն միջոցին Վառամ մարդարտածաղկի մը թերթերը կը փետէր, մանկական ժապաւած մը լուսաւորած

էր իր դէմքն, ժպիտ մ'որ ցուքն էր կարծես իր սրախն անրծութեան, անմեղութեան ու հոգւոյն խաղաղութեան: Գրեթէ դոգդոջուն մատներով կը փրցնէր թերթիկներն ծաղկան, ամէն անգամ մրմնջելով մեղմաձայն « կը սիրէ » « չսիրեր » անցնիւր « չսիրեր » է վերջ աւելի բարձր ու խանդագին ըսեւ լով « սիրէ » ն, զիտնալով թէև որ դեռ շատ « այս » ներ ու « ոչեր » կը պարունակէր անողոք մարդարտածաղին, հակասութեանց փթթում քանի մը թերթեր մնացին և հասաւ վերջինին, ինչ հրճուանք զոր փետելով համրուրեց բարձրադոչ զրեթէ աղաղակելով կը սիրէ, մանկան մը ալէս բերկրապատար, որ սակայն ալիսի գոչէր, աղրէ՞մ . . . :

Իր ձայնն սթափեցուց զինք և երբ գլուխը վերցուց, տեսաւ Մարին որ՝ դալարագեղ թուփի մետեւ կիսովին պահուած, ցնցուղն ի ձեռին, զինք կը զիտէր իր դիմաց վրայ կրելով հետքն ժպափն և ուրախութեան զոր տուեր էր իրեն դալտնի մարդարտածաղին, իր սրտին անկեղծ թարդման . . . : իրենց աչքերն իրարու յառեցան և ապա սիանդամայն խոնարհեցան, առաջին անգամ յանցնող մանուկներու նման . . . :

ՃԶ

Քառորդէ մը վերադարձաւ Միհրան և ուղղելով աչքերն հոն ուր կառչած էր Վուամի նայուածքն, նշմարեց Մարին զոր առաջին անդամ կը տեսնէր և չէր զիտեր իսկ թէ իր զրացուհին էր ան:

— Որքան գեղեցիկ է մրմուաց իր բարեկամին ականջին անկեղծ հիացմամբ մը:

Վուամ սրտի ցաւագին կծկում մը զգաց, և խոժոռ ակնարկ մը նետեց Միհրանին, ապա սոսկալով իր մէջ ծնած այդ զգ ացումէն:

— Գլուխս կը ցաւի ըսաւ նա ճակատն բռնելով որպէսզի իր դէմքին խոժոռութիւնն այդ ցաւին վերացրուի:

Եւ արդարե՛ Միհրան՝ որ իր բարեկամին զրեթէ սպառնական նայուածքն շփոթած մնացած էր, այժմ հասկնալով բուն իսկ պատճառն, ներս վաղեց օ ու ուշնչ սրուակ մը բերելու:

Յիրաւի Վուամի ճակատն կարծես կայրէր, հոտաւէտ հեղուկն, զոր իր բարեկամն կը քսէր, իսկոյն կը գոլորշիանար:

Ուշադրութեամբ զիտելով Մարին անոր մէջ տեսած էր Պէշիկթաշի վաղեմի մտերմուհին, զրացուհին, այս՝ ճանչցած էր զնա, կատարելապէս ճանչցած էր այժմ, և յիշատակներն անցեալ օրերու խուռներամ կը խուժէին իր հոգւոյն մէջ . . . :

Կը յիշէր . . . : Կը յիշէր այդ ամբողջ անցեալն վարդափայլ, կը յիշէր Մարիի հետ ըրած պառյտաներն, արշաւներն, մանկական խաղերն, վէճերն, քեռներն, զիշերուան լուսնկային ճեմերն միասին, թևթերի, ծովուն մօտ, տուներէ հեռի, իրենց մեղմաձայն խօսակցութիւններն, իրենց ընթերցումներն, գեղագրական վարժութիւնները, մրցումներն, իրենց խինդերն ու լացերն, ժպիտներն ու հառաջնեն, կը յիշէր այդ անամազ օրերն մանկութեան ուրեղրօր ու քրոջ պէս կը սիրէին զիրար, կը յիշէր այն գողարիկ դէմքն արտասուաթորմ զոր կառնէր իր քարեկամուհին երբ զուն ուրեք իր հօրմէն կամ մօրմէն յանդիմանութիւն մը կը լսէր, անոր հեկեկաձայն խօստովանութիւններն իր զգին փաթթուած, ապա համբոյրէ մը յետոյ ժամուզ արտասուալից աչքերն և հծկուունքի մէջէն խնդուքը, անոր միլար, մի, միլար աներն երբ ինքն վուամ արտասուէր, ինչպէս անմեղ փոքրիկ աղջիկն կուգար խանդաղատանօք յենուլ ճակատն իր գլխուն մինչ նրբաթել հողմածուփ մազերն կը սրբէին Վուամի աչքերն, ապա զիրար դիտելով երկուքն ալ կ'սկսէ ին խնդալ միասին, զարմանալով անցեալ վոթորկին վրայ որ օդեւրեոյթի մը պէս շուտ կը ցնէր:

Եւ սովորական դէպէրն յետոյ ուրիշ դէպէրու յիշատակն ալ կը կը զարթնուր իր մէջ, որքան պեղիր իր յիշողութիւնն այնքան յիշատակի նոր հանքեր կը գտնէր անդ: Այդ վաղեմի զգայութիւններէն ոչ մին կորսուած էր, անոնց պատկերներն մի առ մի կը նկարուէին իր դիտակցութեան դաշ-

տին մէջ: Ոչի՞նչ, Աստուած իմ, ոչի՞նչ կորսուած էր այդ ապաւորութիւններէն, ինչ որ մոած էր իր ուղեղին մէջ, հոն մնացած էր անջնջելի կերպով և պատճառ մը կը յարուցանէր, կը վերակենդանացնէր զոյնս:

Օր մը՝ չարաշուռ օր մը անշուշտ կախորան մը հաստատած էր Վուամ իրենց տան պարտեզին մէջ, բաւական ատեն իր օրուելէն յետոյ՝ իր բարեկամուհին որ հոն էր աղաչեց իրեն վար իշնել և օրել զինքը: Վուամ չէր անսար փոքրիկ աղջկան պաղատագին թախանձանաց, մինչեւ որ Մարի հեռուն գնաց նստաւ և մկսաւ լալ մեղմիկ, դէմքը թաշկինակին մէջ ծածկած, մազերուն խօսութիւնները իր ետև անփութօրէն լքած, լուռ ու մունջ, միայն մերթ ընդ մերթ հեծկլտիւն մը նետելով օդին մէջ:

Եւ կը յիշէր որ՝ դիտելով իր մատերմուհին այդ դիրքին մէջ, առաջին անգամ, խորին յուզում մը զդացած էր, անոր լացն տեսնելով իսկոյն կախորանէն վար իջած և անոր քով վաղած էր:

— Ոչ, ո՛չ՝ կը մրմնջէր աղջիկն հատկանալ ձայնով շեմ օրուիր, շեմ օրուիր, գնա դուն օրուէ, ո՛չ, գնա, գնա՛ քովէս, զիս շեմ սիրեր հիմա առաջուան պէս, զիս շեմ համբուրեր ալ ևս, միշտ իմ քովէս կը հեռանաս կը հառաջէր դառնութեան ու արտառնջի շետերով, Վուամին յառելով իր բոցավառ աչքերն աղու որոց րիբերն արտօսրով ողողուած կը նմանէին ալիքին մէջ պարուղ կայծերու:

Եւ հրեշտակային անմեղութեամբ մը կը կրկնէր իր ախուր յանկերգն.

— Հիմա չե՞ս սիրեր զիս:

Վոամ այս խօսքերէն յուղուած, յանկարծ
բարձրածայն լաց մը ձգած էր. այդ լացին մէջ ցա-
նելով «Ե՞ս չեմ . . . սի . . . բեր քեզ» բառերը:
Եւ վայրիեան մը յետոյ իրարու մօտեցած, զիրար
համբուրած էին, ժպտով մը վերջացնելով այս ող-
բերդութիւնը:

Եւ հիմա կզդար որ այդ յիշատակներուն հետ
բոլոր հին յոյզերն, այդ բոլոր քաղցր վրդովումներն
նորաբաց սրտի մը կը վերակենդանային իր լանջին
տակ, կզդար որ նոյն սարսուռն որ զառաջինն թր-
թռած էր իր ամբողջ մարմայն մէջ՝ երր իր բարե-
կամուհոյն նուրբ մէջքէն բոնելով օրած էր զայն, կը
սարսուցնէր դարձեալ զինք և այն հեշտութիւնն
զոր առթած էր իրեն նուրբ անուշահոտութիւնն առ-
նոր մազերուն որք, մինչդեռ կ'օրէր զնա, կուգային
փայփայել իր դէմքն - կ արեցնէր զինք դարձեալ:

Այդ օրն եղած էր սկզբնաւորութիւնն յոյզերու,
երազներու, նորանշան համայքներու, ինչպէս և կո-
կիծներու, ցաւերու, տառապանքներու, այդ օրն
զդացած էր զարթումն իր հոգւոյն, իր սրտին ծաղ-
կումն լիափիթիթ . . . :

Այդ օրուանէ սկսեալ յանցաւոր կերեէր ինք իր
աչքին, ըստ կարի խոյս կուտար Մարիի պատահեէ,
միշտ անոր կը մղէր զինք, որովհետեւ ա-
յ ։ Կանգամ որ հետ անար անկից անբացատրելի
անհանգ տուութիւններ, անհասկանալի տրտմութիւն-
ներ կզդար իր մէջ, բաց աստի սկսած էր հասուն
խորհրդածութիւններ ունենալ, կը բաղդատէր՝ ա-

ռանց գիտնալու այն ատեն թէ ինչո՞ւ կընէր այս
բազդատութիւնը՝ Մարիի և իր զիրքը, իրենց կե-
նաց պայմանները, կը զիտէր անոր հօր փառասիրա-
կան ձգտումներն, ազնուապետական հակումներն,
անդունդ մը կը կարծէր տեսնել այն ժամանակէն
իսկ իր և անոր մէջ, զինք նուաստ կզդար անոր
առջև և յետոյ կը մտածէր որ Մարիի վճիտ ու սր-
բափայլ հոգւոյն մէջ շէր ինկած կայծ մ'այն սէրէն
որ կը վառէր իր մէջ և զոր աւելի բուռն, աւելի
բոցավառ կզդար քան եղայրական սէրն:

Եւ այժմ երիտասարդ՝ Վոամ իր պատանեկան
այդ կեանքը վերակենդանացած կը գտնէր, կը յի-
շէր հետզհետէ բոլոր այդ մտածումներն որք այն
ժամանակ այնքան ազի արտասուք խլած էին իր ա-
չերէն, իր սենեկին մէջ փակուած՝ խուլ հառաչնե-
նն, իր սրտին բոլոր գալարումներն, յուսահատ
հոգւոյն բոլոր ցաւագին կծկումներն, իր կոիւներն
ներքին կեանքին մէջ, իր պայքարներն սկրոյն դէմ,
կրից դէմ իր բողոքներն, տրտունջներն երկնից զէմ
և այդ ամբողջ ահաւոր պաքարն Էօ տարեկան պա-
տանւոյ մը հողիին մէջ . . . :

թէ

Վերջապէս՝ շատ մը ներքին կոխներէ յետոյ՝ —
վճառած էր — դառն արտօսրով մը օծուած վճիռ —
ալ ևս խոյս տալ Մարիի ակնարկէն և տեսութենէն,
ամեռզ ամիս մը բնաւ չերևցաւ անոր երբ կարծեց
տեսնել որ ան ալ խոյս կուտար իրմէ:

Բայց որ մը լսեց թէ հիւանդ էր նա, չէ՞ր կրնար
չերթալ, ի՞նչ պիտի թողօւր որ հիւադութեանը
մէջ տառապի առանց զինք տեսնելու, բայց իրբւ
վաղեմի լնկերուհի պիտի աեսնէր զինք, իրբւ եղա-
րայր պիտի այցելէր իրեն և այս մտածումէն սիրաը
կը խաղար իր կուրծքին տակ. մինչ վուամ ինքն
իրեն տխո՛ւր, տխո՛ւր կը ժպակը, զգալով որ աւե-
ելի իր սէրն էր որ կը մղէր զինք հօն, զգալով որ իր
հոգին տոչորով սէրն բնաւ չէ՞ր մարած այլ այդ
հարկադրեալ զրկանքներէն աւելի կարծես բորբո-
քած ու բռնկած էր:

Գնաց տեսնելու. իր հիւանդ մտերմաւ հին, ա-
ռանձին էր նա սենեկին մէջ, իր սպիտակ մահձին
վրայ տարածուած, ձիւնի մէջ թաղուած շուշան մը
ձիւնափայլ, աջ ձեռքն լանջին վրայ, իսկ միւսն ան-
կողնէն կախ, իր խարտեաշ միալիլուն մազերը ցա-
նած սպիտակ սնարին վրայ, ձերմակ յատակի մը վ.
բայց բանուած ծաղկանց խուրձերու նման . . . :

Երբ տեսաւ վուամն այնպիսի քողցը ժպիտ մը

լուսաւորեց իր դէմքն, անվերլոււծելի ժպիտ մը չնոր-
հակալութեան, խնդութեան, համակրութեան, որ
վուամ զրեթէ խելայեղ քայլ մը ետ առաւ ինքինք
դուրս նետելու, զգալով որ այդ ժպիտն իր հոգւոյն
մէջ կը թափանցէր և հոն մրրիկ մը կը դառնար,
բայց քաղցր ու պաղատագին նայուածքն հիւանդին
կասեցուց զինք, զէպ ի անկողինն յառաջացաւ և
բռնելով հիւանդին փոքրիկ ձեռքն որ կը դողդղոս
իրենին մէջ:

— Ի՞նչպէս էք. ըսաւ ձայնով մ'որ դժուարու-
թեամբ կարծես կելնէր իր բերնէն:

— Ի՞նչպէս Ե՞նք . . . հառաչեց աղջիկն ու լւեց:

— Բայց հիմա ալ ևս եզակի չեմ կրնար գործա-
ծել. հիմա լուրջ օրիորդ մ'էք ալ ևս, ամենափայ-
լուն մէկ ներկայացուցիչն պիտի լինիք քիչ ատենկն
աղնուականութեան — ըսաւ նա դառնութեամբ —
և ես որ . . . :

— Եատ լսաւ կը խօսիս, շատ լաւ . . . մրմնջեց
աղջիկն հեծեծաղին, զէմքը թաշկինակով ծածկե-
լով:

Վուամի սիրտը մմուեցաւ այդ հեկեկաձայն խօս-
քերէն, ուստի պաղատագին ակնարկով մը:

— Է՛հ, կուզե՞ս Մարի որ առաջուան սէս խօսիմ
քեզ հետ:

— Ա՛յօ, ա՛յօ կը մրմնջեր ան յուզեալ ձայնով մը
և կակսէր ժպոիլ, հաղար հարցումներ կուզդէր վու-
ամին որ ամոռու մ'առած և անկողնին քով նստած
էր հետզհետէ աւելի մտախոն՝ սրտատրով՝ մինչ աղջ-
կան մատերն իր մազերուն հետ կը խաղային . . . :

Ժամ մը ետքը ոտք ելաւ մեկնելու:

— Ի՞նչ. կը մեկնի՞ս — ըստ հիւանդն դժգոհու թեամբ և յետոյ անմիջապէս — վաղը պիտի դաս այնպէս չէ:

— Այսո՛, մուլտաց Վառամ և սենեակէն դուրս եւլաւ զապելով իր սրտին բարախումն, կասեցնելով արտօսրի շիթն որ դուրս պիտի ցայտէր աչերէն, և տուն գնաց հոգին ալեծուի:

Այն ատեն սկսաւ յորդառատ արցունք թափել, իր բոլոր ծրագիրներն ոչնչացեր էին, իր յամառ զըրկումներն ալ ևս անօգուտ ու ապարդիւն էին, անկարելի էր ալ ևս կանդ առնուլ. սիրոյ հոսանքին մէջ բռնուած էր, և այդ հոսանքն չէր տաներ զինքն անփոյթ նաւահանգիստն այլ ամեհի ժայռի մը հանդէպ սրուն առջե պիտի փշուէ՛ր, պիտի չախսախուէր:

Երկու օր ետքը՝ հլու հրաւէրին՝ դարձեալ գնաց, պատուհանին մէջ՝ որ դէպ ի փողոցը կ'երկննար՝ նստած էր աղջիկը ձեռքն ունենալով իր փոխ տուած գիրքն, Ֆրանսուա Գորէին բանառելցունիւնաները երբ Վառամը տեսաւ, աթոռ մը զրաւ իրեն դէմ պատուհանին մէջ և հրաւիրեց զայն հոն նստիլ . . . :

Վառամ չէր կրնար մերժել այս հրաւէրն, ուստի և նստաւ կրցածին չափ ամիսովուելով, բայց իրենց ծունդերն իրարու կը չփուէին, քաղցր սարսուռ մը ազգելով Վառամին:

— Ա՛ն, սքանչելի են այս բանաստեղծութիւններն ըստ Մարի խանդագին, մանաւանդ Intimité: Եատ սիրեցի զանոնք, հեղինակին ամբողջ հո-

դին խտացած է այդ տողերուն մէջ որք ծայրէ ի ծայր թրթուում մ'են յուզիչ ու անվերջ, ա՛ն, այս բանաստեղծներն շատ փափուկ սիրու մը ունին, ամէնքն ալ սիրելի են . . . :

— Երանի թէ բանաստեղծ ծնած ըլլոյի, ըստ Վառամ շիկնելով:

— Է միթէ չե՞ս, ամիս մ'առաջ զրասեղանիդ թուղթերը խառնեցի — անշուշտ պիտի ներես զիս այդ վատութեան համար — և գտայ զրած ոտանաւորներուդ փոքրիկ ծրաբն, կը խսոտովանիմ զողութիւնս, մէջէն հինգ հատ ընտրելով առի, — և Մարի զրասենց դուրս հանեց քերթուածներ որոց առարկան ինքն իսկ էր, թէև անունն չէր յիշատակուած, հրաշունչ տողեր էին, սիրավառ սրտի մը տաք անձուկներն կզշտցուէին այդ ցուրա թուղթերուն մէջէն եթերատենչ հոգւոյ մը երազներն կը նկարուէին հոն ամենէ վայլուն երանգներով, թէև գաղափարներն դեռ այնքան բարձր չէին, և ոչ ձևն ու ոճը այնքան կատարեալ, բայց սիրու մը կար այդ գրուածներուն մէջ թրթուացով և երևակայութիւն մը սրաթուիչ:

Պահ մը իրարու նայեցան, խորունկ ու տխուր ընթերցում մ'էր այն երկու ծագիւատի հոգիներու:

Նուրբ շառագնութիւն մը անցաւ Մարիի դէմքին վրայէն, որ յանկարծ.

— Գիտե՞ս, Վառամ — ըստ — որ շարաթէ մը ձամբայ պիտի ելնենք . . . :

— Ո՞ր . . . հարցուց պատահին աչքերը խոչոր խոշոր բանալով և զլուխն ծռելով, կարծես աւելի

շուտ առնելու համար իր ընկերուհւոյն պատասխան
նը . . . :

— Բարի՛զ — ըսաւ աղջիկն տիրութեամբ — հօրս
առևտրական գործերը հոն կը կանչեն զի՞նք, մենք
ալ միասին պիտի երթանք, բայց ինձ համար տան-
չանք մ'է բաժնութիւ այս տեղերէն . . . :

իսկ վառամ այլ ևս չէր ունկնդրէր, իր սիրոյն մահ-
ուան գոյժն էր որ կը լսէր, իր ոսկեղէն յոյսերը կը
ժիշանէին, իր բոլոր երազները՝ կը շոգիանային, կը
ցնդ էին, Բարի՛զ կերթար ան, մինչինք հազիւ կրնար
Պօլիս դպրոց մը յաճախել, իր մօր քրտնաջան աշ-
խատութեան շնորհիւ:

Գունատութիւն մը պատեց իր դէմքն. սիրտը
կարծես դադրեցաւ բարախենէ:

— Երդեօք ցաւ կը պատճառէ քեզ իմ երթալս
ըսաւ նա զլուխը մօտեցնելով Վառամի ճակտին, որ
դդաց անոր տաք չնչին թաւշեայ համրոյն իր դէմ-
քին վրայ:

— Ինձ ցաւ կը պատճառէ, ա՛հ, թերեւս, — ըսաւ
կեղծ անտարերութեամբ մը:

Բայց երբ վեր առաւ դլուխն և տեսաւ Մարիի
թափանցով նայուածքն իրեն սկեռուած:

— Այո՛, այո՛, ըսաւ հառաջով մը, սոսկալի ցաւ
մը կը պատճառէ ինձ, կերեւակայեմ արդէն թէ որ-
քան պիտի վշտակրիմ քեզմէ հեռու. և յետոյ՝ յար-
ատառու փղնեկալ՝ ոտք ելաւ յանկարծ, գլխարկն ա-
ռաւ, և առանց ողջերթ մաղթելու, առանց անոր
ձեռքն թօթուելու, այլ հազիւ միջնէտ մը կարենա-
լով ըսել մարած ձայնով մը սենեակէն դուրս ելաւ
դրեթէ խելակորոյս:

Ճ. Հ.

• • • Ահա այս ամբողջ անցեալն, մանկութեան և
պատանեկութեան այս բոլոր տարիները՝ տարիներ
յետոյ՝ կը զարթնուեին Վառամի յիշողութեան մէջ,
այդ անցեալին կէտ մ'իսկ չէր կորսուած իր մոքին
մէջ: Պատկերի մը պէս կը նկարուէր ան իր առջեւ,
երկինք մը իր լոյսերով, ու ստուերներով, շողերով,
ցողերով, ամուերով, աղջամուղջով, արշալրյանով, իր
ամէն երանդներով, իր միտքն ու սիրտը յիշատակ-
ներու այդ հորիզոնին վրայ կը թափառէր, թէւ իր
մարմինը անշարժ կը կենար հոն]: Սարգիսեանի սե-
նեկին մէջ ուր քաշուած էր հանգստանալու կէս օր-
ուան ճաշէն ետքը: Հիմա կզգար ան որ իր այժմեան
սէրն ոչ այլ ինչ էր եթէ ոչ զարթումն վաղեմի սի-
րոյ մը որու ինք կը կարծէր թէ աճիւնն կը խնկար-
կէր մերթ ընդ մերթ: Պէշիկթալի մէջ անցուցած էր,
իր յիշողութեան մէջ արթնցած այդ վիպական ման-
կութիւնն պառաւ հօրաքրօջ մը առւնն որ կից էր
Մայրապէտեաններուն տան: Այդ հօրաքրօջ յան-
կարծական մահն և Մարիի չուն ի Բարիդ ստիպած-
էին զի՞նք Օրթազիւղ փոխադրուիլ, հոն փոքրիկ
սենեակ մը վարձել և յաճախել երկրորդական ուս-
մանց վարժարան մը:

Զորորդ տարին էր որ հոն մեղ ծանօթ պատու-
հանն իր ուշադրութիւնն զրաւած էր:

Մարիի ծնողք երկու տարիէն վերադարձած էին

Բարիդէն և կը բնակէին Գատը Գիւլ՝ Սարդիսեանի մօտ, իսկ իրենց աղջիկն Օրթազիւղ գաղղիական վարժարանի մը մէջ զրած էին իրրե գիշերօթիկ աշակերտուհի ուր երկու տարիէն կաւարտէր նա իր շրջանն ճիւտ այն միջացին որ Վռամ իր դպրութեանց ու դիտութեանց պսակաւորի վկայականն կընդունէր: Կզդար երիտասարդն որ տասն և հինգ տարեկան Վռամն էր որ կը վերակենդանանար իր մէջ, կը տեսնէր որ իր հոգին կը ծփար րիւր զդացմանց մէջ: Միայն Պօլսէն մեկնելու մտածումն չէր որ կը վշտացնէր զինք, այլ նաև շատ ուրիշ մտածումներ աւելի դառնազին, աւելի սրաակսկիծ, պատանեկութեան ատեն իսկ այդ խորհրդածութիւններըն տառապեցուցած էին զինք, խորհրդածութիւններ որք իր զանկը կը սեղին հիմա:

Թէ և իրաց ւցած էր ընտիր ու առողջ դաստիարակութիւն մը, բայց դրամագլուխ մը կը պակսէր իրեն գործի մը ձեռնարկելու համար, տեսաւ որ տումարակալ կամ զրագիր պիտի ըլլոր վաճառատան մը կամ զրամատան մը մէջ: Ասիկայ փայլուն դիրք մը չէր: Այդ վիճակն անջրպետ մը կը դնէր իր և Սարիի մէջ,

— Բայց պիտի աշխատիմ, կըսէր նա ինքնին անհուն խանդով մը — ամէն ջանք ի գործ պիտի դնեմ, գիշերները լրագրաց համար պիտի աշխատիմ, պիտի արդիւնաւորեմ բոլոր արտադրական կարողութիւններս, անթերի պիտի կատարեմ բոլոր պարատաւորութիւններս, և այսպիսի աշխատութիւն մ' անշուշտ պիտի պատկուի գոհացուցիչ արդիւնքներով:

Եւ յետոյ կը մտածէր, որ ասոնք իրականութիւն չէին և կրնակն խորհրդածութեան վիճակին մէջ մնալ առ յաւէտ:

ԱՇ, ի՞նչու ինքն ալ դրամագլուխ մը չ'ունենար պատրաստ, ի՞նչու ինքն ալ չունենար հիմա հայր մը որ ձեռնատու ըլլար իրեն, որ իր առջև հարդ եր զործնական կեանքի ուղին այնքան մութ, այնքան ազգամզին դարոցէ նոր ելնող պատանւոյ մ'առջև:

Եթէ սիրած ըլլար ի՞նչ փոյթ իրեն, հարստութիւնն, կրնար քիչ աշխատութեամբ իր և իր մօր ապրուստն ձարել, իսկ աւելորդ դրամն զրքի համար կը ծախսէր, թանգարան մը կը կազմէր ուր գայլն խմբուիլ հայ, գաղղիացի, և անգլիացի հանձարներուն գեղեցկագոյն արտադրութիւններն, արտգէն այդ երազն ունէր մանուկ հասակէ, բայց հիմա, բայց հիմա . . . : ԱՇ, այդ երազն չէր կրնար իրագործել հիմա: Պիտի ջանար ուրեմն դրամագլուխ մը կազմել, զրամատէր, վաճառական ըլլալ, թէև այնքան չէր սիրեր վաճառականութիւնն:

Կրնար թերթի մը խմբագրութեան անդամ ըլլալ բայց հառաջանքով կը մտածէր հասարակաց կարծեաց վրայ, որ չգնահատէր զրագէտն, վարժապետն ու խմբագիրը:

Ով գիտէ քանի քանի հանձարներ ժողովրդեան այս արհամարհանքին պատճառաւ խոյս տուած են զրականութեան ասպարէզէն, իրենց հետ թաղելով հրաշակերտներ:

Ժ. Պ.

Վուամ վերջապէս լաւագոյն արհեստը կը գտնէր
առմարակալի արհեստը: Տարօրինակ ուժեր կզգար
իր մէջ անդուռ աշխատելու, նիւթապէս ու բարոյա-
պէս բաճրանալու, բաճրանալու ոչ միայն յաչս իւր
այլ յաչս ընկերութեան, զրաւելու ամէնուն համա-
րումն ու համակրանքը և քանի մը տարուան մէջ
լաւ դիրք մը հանրութեան առջեւ: Այն ժամանակ
կրնար՝ գլուխն ուղիղ՝ խնդրել Մարիի ձեռքն իր
խոկ հօրմէն, այն ժամանակ կրնար ըսել անոր թէ
իր սէրն եղաւ իր յառաջդիմութեան խթանն, իր
բորձրացման յենարանն:

Ու յետոյ կը յուսահատէր . . . :

Որքան տարիներ պէտք էին այդ վիճակին հասնե-
լու համար: Ա՛հ, ի՞նչու համար հարստութիւն կը
փնտոէին փոխանակ սրտի մը, նիւթական զրամա-
գլուխ կը փնտու էին փոխանակ անկեղծ, անձնուէր
սիրոյ, ի՞նչու ստորին պահանջումներ կընէին փոխա-
նակ խնդրելու աղնիւ հոգի, լուսաւոր միտք, տաշ-
ուած իմացականութիւն:

— Բայց ի՞նչ հարկ — կըսէր ինքն իրեն — ան-
պատճառ զրամագլուխներ ունենալու իր սնտուկին
մէջ, ի՞նչ են այդ մետաղներն, վա՛ղ կը կորսուին
կերթան անոնք, մինչ իրական, տեսական դրամա-
գլուխն մաքին ու սրտին մէջ է, որովհետեւ մարդուս

առաջին և զլիսաւոր հարստութիւնն և միւս հարս-
տութեանց աղրիւրն են իր բարոյական և մտաւորա-
կան կարողութիւնները:

Բայց եթէ Պօլիս մնար, իր մայրն դարձեալ իր
քով չպիտի ըլլար: Այս գաղափարն որքան կոկծարի
կը թուէր իրեն, Օ՛հ, այդ մա՛յրն, որ այնքան զինք
կը սիրէր, որ ա՛յնքան զորովանքով և անձին զրկան-
քով խնամած էր զինք, այդ մայրն, այդ անձնուէր
հոգին իր կարօսով հեծէր գարձեալ: Ո՛հ, եթէ կա-
րելի ըլլար երկուքի բաժնել իր սիրան, յօժարակած
պիտի ընէր զայն: Ո՛չ, պէտք էր զայն ալ Պօլիս բե-
րել, պէտք էր իր քով ունենալ այդ աննման մայրն:
Բայց ատոր համար պէտք էր նախ հինգ, վեց ամիս
աշխատիլ և իր խնայած ստակով փոքրիկ տուն մը
վարձել իր և իր մօրը համար: Գիշերները մայր ու
որդի՝ այնքան տարուան բաժանոմէն յետոյ, ի՞նչ
քողցը ժամեր պիտի անցընէին միասին, անցելցն
վրայ պիտի խօսէին, իրենց քաշած նեղութեանց վը-
րայ, ինք պիտի հրճուէր տեսնելով գոհ ժպիտ մը իր
մօր դէմքին վրայ, որ այնքան տառապած էր Գարա-
հիսար առանձին, ոչ ոք ունենալով իրեն ձեռնտու
ու սփոփածու, Ո՛հ: ա՛յս, պէտք էր ելջանկացնել
այդ չքնաղ հոգին, և ատոր համար բաւական էր ա-
նոր քով մնալ և ուրախ երևիլ անոր աչքին:

— Հիմա կերթամ Գարահիսար — շարունակեց
ըսել ինքնիրեն — կերթամ մօրս հետ տեսնուիլ, եր-
կու ամիս կը մնամ հոն, այդ երկու ամիսներուն մէջ
գործով մ'ալ կզրաղիմ, ապա կը վերագառնամ Պօ-
լիս, և հոս վեց, եօթ ամիս աշխատելէ յետոյ՝ պէ-

տիկ տուն մը կը վարձեմ և մարիկս ալ բերելով
միասին կապրինք, յուսալով լաւագոյն օրերու և
սպասելով յոյսերու իրականացման:

Եսոյն պահուն սենեկին զուռը զարնուեցաւ:
— Մաէք

Սիրանն էր որ տեսնելով որ Վասամ չէր ելնէր,
կարծած էր թէ դեռ կը քնանայ և եկած էր զայն
արթնցնել, մինչդեռ անիկայ այս մասածմանց մէջ
թալուած, աշքերը չէր փակած:

Եւ երկուքն, ալ թե թեսի մտած պարտէղ իջան:
Վերջալուսի ժամանակ էր: Ծովը կը տարածուէր
չի մը նման խաղաղ, արեւուն վերջին լոյսերէն ոս
կեզօծուած: Երկնից պայծառ կապոյտը կը ծաղկա-
զարդէին վարդերանդ, ոսկեղուագ ամպէր, պար-
տէզին ծաղիկները՝ մեղմաշունջ հոփի մը համբոյլնե-
րէն յուզուած՝ կը չողիանալին և այդ չողին կը խն-
կարուէր զով ու վճիտ մինոլորտը, շագրուանին
մենակերպ մրմունջը կը լսուէր և ծառերուն տերե-
ներուն մէջ սողոսկող քաղցր սիքին շնունջը:

Մարի իրենց տան պատու հանին առջև նստած
կը կարդար: Աղօտ ճառագ այթներ ծառի մը տերե-
ներէն մաղուելով իր խարտչագեղ մազերուն վրայ
կը խաղային պղոխի, աստղատիոդ ծաղիկներու հան-
գոյն:

Մարդարտագոյն հագուստ մը հագած էր, որ
մէջքէն վեր մութ կապոյտ սնդուսի կը փոխուէր:

Վասամ որ վանդակալապատէն քանի մը քար հե-
ռու էր, ճանչցած էր գիրքն և անոր ծայրէն վար
կախուած թուղթերը: Գորէի բանաստեղծութեանց

հատորն էր զորս չորս տարի առաջ անոր նուիրած
էր, իսկ թուղթերն իր ոտանաւորներն էին զորս ան
զողած էր իր գրադարանէն:

Ուրեմն կը յիշէր ու կը սիրէր իրենց անցեալն:

Այս մտածմամբ երջանիլ, խանդակատանօք կը
դիտէր Մարին, երբ նա զլուխով վերցուց յանկարծ,
և իրենց նայուածքներն իրարու հանդիպեցան:

Օ՞չ այս աչքերն, ի՞նչ յոյշէր, ի՞նչ զորովու մներ
կը հաղորդեն անոնք հոգւոյն, երբ ուրիշ աչքեր ի-
րենց կը կառչին: Մարդուն կեանքն ու հոգին աչ-
քերուն մէջ կը խտանայ: Այնքան քողցը էր Մարիի
ակնարին, այնքան անմեղ ու յուզիչ միանգ ամայն
որ Վասամ պահ մը զլուխով ծռելին յետոյ՝ ըստ
ինքնիրեն «հրեշտակ մէ աս ազիկը, բնաւ չէ փոխ-
ուած իր սիրտը. նոյն վաղեմի քնքոյւ էակն է, նոյն
հին ընկերուհիս:

Միրտս կը վկայէ ինձ որ կը սիրէ այն զիս ու այս
մտածմամբ կը հալորդանար: Հիմա աշխարհ թող ի-
րեն նայէր, ի՞նքն, ազքոս դպրոցական մը, կը սիր-
ուէր կոյսերու գեղեցկագոյնէն, սրտերու սրբա-
գոյնէն, և կը սիրուէր յարգահօր ու համարումով:

«Աշխարհ ինձ նահէ», սիրոի աղաղակէր ինքն ալ
Թրիպուլին պէս, բայց զապեց իր քողցը յուզունքը
և սկսաւ զուարթ կերպով խօսիլ Միհրանին հետ,
նուրբ կատակարանութիւններով, ակնարկութիւն-
ներով լի կրակոտ խօսակցութիւն մը որ կը զարմա-
ցնէր Միհրանը, որովհետեւ բնաւ չէր տեսած իր բա-
րեկամն այնքան սրախօս ու զուարձախօս:

¶

Սեազդեստ երիտասարդ մը՝ երկայնահասակ, դալկաղէմ, սեաչեայ, Գարահիսարի հետաքրքիրներուն ուշաղրութիւնն կը հրաւիրէ իր վրայ՝ երբ իր միօրինակ, տխուր արտայայտութեամբ, գլխիկոր, մոտախոհ, կանցնի անշչուկ փողոցներու մէջէն, թեթև աքայլ, հազիւ ընելով իր ներբաններուն ձայնընըն աղոտոտ ու խորտուրորտ սալայատակին վրայ։ Գարահիսարի բնակիչներուն համար բոլորովին տարբեր ու սովորականէ դուրս էակ մ'է այն որ Պօլիս դաստիարակուած է և շեւծու չկրեր։

— Ատոմեանն կանցնիլոր — կը փոփոան իրարուքաղքին աղջիներն, ըստ սովորութեան զլուխնին ծածկելով իրենց սպիտակ շղարշին տակ և յարգալից ու վեհերոտ ակնարկ մը նետելով անոր որ մեքենայի պէս կանոնաւոր, անժպիտ, համակրելի տխրութեամբ մը ամէն առաւօտ և երեկոյ կընէ իր էջն ու եկբը։

Երկու ամսէ իվեր Գարահիսարի մէջ է Վոամ, իր քաղցր ու հեղ բնաւորութիւնը, իր անկեղծութիւնն սիրալիր խօսակցութիւնը, իր համեստութեան մէջն դուրս ցատկող հմտութիւնն ու մտքի լոյսերը, իր ուղամտութիւնն առետրական գործերու մէջ, իր սպարկեշտութիւնը յաջողութեան մէջ ամենուն համակրանքին առարկան ըրած են զայն։

Արդէն մայրերն տուներու տանիքներուն վրայ ելած՝ ամրան ատեն՝ շտար րաներ կը փսփսան իրարու։ Գարահիսարի ամենէ հարուստ անձն Պ. Կարմիրեան իր աղջիկը պիտի տայ եղեր Ատոմեանին տղուն կը մրմրան ոմանք և աղջիկ ունեցող մայրերը կ'սկսին պարսաւել Օրիորդ Կարմիրեանը. մին հասակը կարճ կը գտնէ, միւսն ակռաները խոշոր, ուրիշ մը աշքերը մեռած, և ուրիշ հազար թերութիւններ։

Վոամ լելով այս զրոցները կը ծիծաղէր և իր կամքին հակառակ որոտագին կը խնդար։ Ի՞նչ, ի՞նք ամուսնանար Գարահիսար Մարիէտ տարրեր անձի մը հետ անկարելի՛ էր, անկարելի՛, Այիրաւի գեղանի էր Օրիորդ Կարմիրեան, բաւական ալ ուսեալ, տղնիւ ընտանիքի զաւակ, ճոխ օծիտ մ'ունենալով իր հետ։ Բայց աւազ, ունէ՞ր այն Մարիին մագնիսող նայուածքն ու սիրավառ սիրտը, կրնա՞ր այն սրբել իր հոգւոյն մէջն անջնջելի նկարն իր մանկութեան ընկերուհւոյն, իր զրացուհւոյն, իր պաշտելուոյն, այդ սրբագեղ լուսագիծ պատկերն իր հոգւոյն հետ միայն կրնար ջնջուիլ, իրեն հետ միայն անէանաւը. . . :

— Ա՛ն, մայր իմ, կ'աղջանմ ալ ևս այդ խօսքը միրանար, կուգե՞ս որ թշուառ ըլլամ ամուսնանալով չսիրած մէկ աղջկանս հետ, ըսաւ Վոամ օր մը իր մօր որ կ'աշխատէր զինք համոզել։

Առ մայրն ամբութեամբ տեսաւ որ իր զաւակն անդրդուելի էր իր որոշման մէջ։ Բնաւ չխօսեցաւ ալ ևս այդ միութեան վրայ։

Գարահիսորի մէջ, ինչպէս այլ գաւառական քաշտաքներու մէջ, ամուսնութիւնները շատ կանուխ հասակէ կը կատարուին:

Բայց Վառմի մայրը սովորական կիներէն չէր:

— Ինք ինձմէ աղէկ գիտէ ընտրութիւն ընել — կը մտածէր անուս այլ ազնուահոգի այդ կինը — ասկից զատ իր սիրտն չէ՞ որ պիտի սիրէ, շատ աղէկ եղաւ, եթէ անոր չհամակրեցաւ ինչու ամուսնանայ, և զլուխը օրելով մտածկոտ, իրաւունք կուտար մըս տոփի իր որդւոյն . . . :

Եւ սակայն շատ տխուր ու տաղնապելի էր Վառմի վիճակը: Քանի մը օրեր առաջ Միհրանէ ընդունած մէկ դիրը շանթահար ըրած էր զինք:

— Խեղած Միհրան, ինչ սուրեր կը միես կուրծքիս մէջ կըսէր նա ինքնիրեն այնպիսի դասնութեամբ որ հառաջանքէ և արցունքէ աւելի բուռն արտայացաւութիւն մ'ունէր տառապանքի:

Խանդավառ գիր մ'էր Միհրանին նամակը:

Հիացմամբ կը խօսէր այն իր չքնազագեղ դրացուհոյն վրայ, անոր համար զգացած համակրութիւնը կը նկարէր, համակրութիւն մ'որ — կը զրէր — հետզետէ կարծես սիրոյ կը փոխուի անզզալապէս և կը նկարազրէր Վառմին՝ իր զիշերային պըստաները պարտէ զին մէջ, լուսընկային:

Ու Վառմ կը խեղդուէր կարդալով այդ տողերը, այդ ամեն բաւերն անգութ ձեռքէ մը մլուած պպտիլ սուր նետերու նման կը խօրամսէին իր սրամին մէջ և կզբար արեան հոսումն, այդ նետերու ցույտ ու կոկտաղին հոլումերն իր սրտին՝ զոր կը դօշոտէին, պատառ պատառ կընէին:

Ապա քիչ մը դադար առնելէ ետք կը շարունակէր ընթերցումն:

Կը տրտնջար Միհրան Մարիի անտարբերութեան համար, իմ ներկայութենէս կը խորչի, ինձմէ խոյս կուտայ կը զրէր անէ կայ . . . :

Այս բառերուն վրայ տարօրինակ ուրախութիւն մը կը չըլար Վառմի աչքերուն մէջ, իսկոյն գետին կինար ձեռնամած Մարիի պատկերին առջե զոր իր ներքնասենեակին մէջ կախած էր միշտ, սպիտակ քողի մ'ետև և քահանայի մը նման որ բուրվառը ձեռքը և աղօթքը ըրթանցը վրայ կը ծնրադրէ Աստուածամբ պատկերին առջե, աչքերը վեր սեենած էր կենար անշարժ, ձեռումբարձ, նայուածքով մը րու մէջ դրած էր իր հողին, զրկելով այդ կուսային պատկերը:

~~~~~

ԲԱ

Հետզհետէ անտանելի կըլար իր բնակութիւնը Գարահիսարի մէջ, բաւական շահաւոր գործ մը զըստած էր, բայց բնաւ կարեսրութիւն չէր ընծայեր անոր: Ուէ ժիի զրասենեակին մէջ ք օրտուզար էր գոհացուցիչ թոշակով մը բայց Մարիի հեռաւոյացոտէին:

բութեան զգացումն կը մաշէր իր կեանքը. իրեն կը  
թուէր թէ իր սիրտը հետպշեաէ կոպասէր, կը հա-  
լէր և մելամազնութիւնը իր կալորեայ թեերով  
կը ձվիչը իր ամբողջ հողին. Թօշնած էր ժափան իր  
դէմին վրայ և ցանքած. էր հաճուքն իր սրտին մէջ:  
Արգեօք կապրէր . . . կը տարակուսէր. արգեօք  
մեռած չէ՞ր, և թէ զերեզմանին մէջ, հողին տակ,  
որդին քով, չէ՞ր երազեր անցեալ աշխարշի մը  
կեանքը . . . :

Զգաց վերջապէս որ պէտք էր թողուլ ալ ևս այդ  
քաղուքն և զառնալ այն սիրոյ ազրիւրն ուրկից թըռ-  
շած էր դուրս ինքն . . . :

Բայց ի՞նչպէս պիտի վարուէր՝ Պօիս Միհրանին  
հետ պիտի ստիպէ՞ր զայն խոյս տալ Մարդէ, պի-  
տի յայտնէր անոր իր սէրը. սակայն իրաւունք ու-  
նէր բունանալու իր բարեկամին սրտին վրայ, կանգ-  
նելու խոչընդուռ անոր սիրոյն, այդպիսի ընթացք  
մը մեռցնել չէ՞ր զայն, և ինք որ մահուանէ զայն  
ազատած էր, սրտի՞ մահով սպաննելու համար. նաև  
վատահն էր թէ Մարի չէր սիրէր զայն. Միհրան, հա-  
րուստ, կրթեալ, գեղեցիկ, ամէն հանգամանքները  
չունէր զրաւելու համար անոր սիրտը, և Մարիի  
հայրը յօժարակամ անշուշտ պիտի տար իր հաւա-  
նութիւնը այսպիսի միութեան մը. ո՞՛՛, անոր համար  
ան բնաւ չպիտի համակրէր իրեն, կ'արհամարհէր  
անիկայ այն ամեն անձերը որք զիրքերու մէջ և  
զիրքերով միայն կապրին, կ'առհամարհէր հայ գրա-  
կանութիւնը, թղուկ զրականութիւն անուանելով  
զայն, ի՞նչ ունէր վուամ անոր համարումը վայելե-  
լու համար . . . ոչի՞նչ . . . :

Տիսուր զաղափոր մանցաւ մոքէն, որ սարստա-  
ցուց զի՞նք:

— Խոչու ազատած էր Միհրանն:

Աղա կարծելով թէ կը յիմարէր, չուտ ոտք կ'ել-  
նէր, պապտ մը լնելու քաղաքէն դուրս և վանելու  
այս չարտացուք մտածումներն որք ուեաթոր ամսէր,  
բու պէս կը դիզուէին իր աչքին առջև:

Բայց վերջապէս պէտք էր երթալ՝ անկարելի էր  
ալ ևս իրեն համար հոն մնալ, պէտք էր երթալ Պօ-  
կիս և հոն նոր զործ մը գտնելէ ետքը մայրն ալ հոն  
տանիլ և միասին տարիիլ կեանք մը որ հետզհետէ  
կ'ամպոտէր, կը մթագնէր, ահաւոր սպառնական  
արտայատութիւն մը առնելով:

Պօիս՝ տպագրութեան սլեռի յանձնէր փոքրիկ  
վէպ մ'ալ՝ իր լուկ կեանքին վէպն, զօր զրի տուծ-  
էր պարապ ժամերուն մէջ: Կը յուսար փոքրիկ զու-  
մար մ'ալ անկից քաղել:

Եսա սրտակսիծ տեսարան մէր այդ մօր ու  
զաւկին երկրորդ բաժանումն, կարելի՞ է զիալ ինչ  
որ կըլոր մայրենի սիրտն այդ ժամուն մէջ, զիշա-  
տիչ գաղափարն զիերային առանձնութեան տան  
մէջ տիրող ամայութեան, կը պատասէր զայն, ար-  
տասուքը առատօրէն կը հոսէր տիրազզեաց աչքե-  
րէն, իր թեերով չզթայելով զաւակն, արցունքոտ  
պաղատանքով մը լսուկ կուզէր անոր, «մի երթա՛ր  
մի երթա՛ր»: Երկուքն ալ կուլա ին տան մէջ ա-  
ռանձին երկուքն ալ անխօս զիրար կը դիտէին թախ-  
ծագին, սկսուեալ աշերով, երկուքն ալ զրեթէ  
անգիտակից իրենց զիմակին միայն մորմոքով ու ցա-  
ռով լցուած, յափրացած:

Յշուա՛ռ մայր, դարձեալ իրեն համար պիտի ըս-  
կաէր անցելոյն զառն օրերը, իր քով չափափ տեսնէր  
ալ ևս զիշերները իր հոգւոյն արեց, իր զաւակը,  
տան մէջ զոր արձագ անք մը միայն, հեզնիչ ծիծաղ  
մը պիտի լուսէր իր հառաջներուն իրրե պատասխան,  
պիտի սկսէ՛ր դարձեալ տառապանքի կեանքը, ա՛հ,  
ալ ևս ով զիտէ որչափ տաեն չոլիտի լսէր «մարի՛»  
բառն, զողարի՛, անուշի՛, որ իր հոգին կը թրր-  
թացնէր և կեանքը կը բալցրացնէր, և եթէ այսքա  
տարուան բարոյական տազնապաներէն յետոյ, եթէ  
յանկարծ ընկնէր, իր վերջին ժամերուն մէջ ի զո՞ր  
աչքերն պիտի խնդրէին իր զաւակը, իզո՞ր պիտի  
փնտուէր զայնս փակող ձեռք մը և իր քով արտաս-  
ւոյ հոգի մը սիրանուէր . . . :

Բայց վերջապէս սիրափեցաւ խեղճ կինն իր այս  
մահաս ոռւէր մտած ումներէն և բռնի ժամանով որ  
կը գողար արցունքին մէջ, և արխացիր զուակս— հե-  
կեկաց գերմարդկային ճիզով մը — քիչ ատենէն  
անշուշո դարձեալ պիտի տեսնենք զիրար և այն ա-  
տեն առանց բաժանումի:

Եւ դողլ ոջււն ձեռքերով գէպ ի կառքն առաջ-  
նորդեց իր որդին, մինչ եռ ծունդերը, նեղէտահին  
զէծ փոսին մէջ տկարացած իր ծունդերը կը կմո-  
աէին, կառքը թուաւ գնաց՝ անհոգ, ուրախ թոի-  
չովը, մինչ անդին մայր մը դրան սեմին վրայ ար-  
ձանացած ժամերով կը դիտէր անբարբառ, կար-  
ձելով թէ ետ պիտի դառնար և իրեն ալ պիտի վե-  
րադարձնէր իր զաւակը, իր միակ սփոփանքն, իր  
հոգին, իր ափեզերքն այս աշխարհիս մէջ:

ԹԲ

Վասար Պօլիս համնելուն պէս իր առաջին գործն  
եղաւ այցելել այն վայրերն ուր անցած էին իր ման-  
կութեան ու պատանեկութեան անստուեր տարի-  
ները:

Պէտիթաշ գնաց իր մեռած հօրաքրոջ տունն:  
Սիրտը կը բարախէր երր մաղոցէն կ'անցնէր: Ինչ  
որ բնական էր, մնացած էր անփոփոխ, անայլայլ.  
իսկ ինչ որ մարդկային էր, փոխուած էր: Ա.իքնե-  
րուն ձայնը իրեն ծանօթ կը թուէր, ուրիշ ջրեր  
չէին անոնք, անոնց կողին անծերանելի, անմեռ նոյն  
էր տարիներէ ի վեր:

Ճշմարիտ կեանքն իրերունն չէ՞ր արդեօք, մար-  
դուն կեանքը պատրանք մը չէ քանի որ երազի մը  
պէս շուտ կը ցնդի, կը կորսուի անդառնալի կերպով  
ծովը կ'ասպի դարեր և միշտ կ'ասպի: ունի իր խոր-  
հուրդներն, իր կիրքերն, արդեօք կը տառապի՞՝ ո՞վ  
զիտէ, ցաւերն անեղ են և իր հրճուանքն անճառ,  
զդայութիւններ կստանայ արեւուն ծառադ այթնե-  
րէն, երկնքին ամպերէն, լուսնէն, տիեզերական շար-  
ժումէն, ափեզերքէն:

Այս խորհուրդներուն մէջ մոլորած կը քալէր,  
ամէն քար, ամէն խիճ, ամէն անկիւն, ժայռ մ'որ  
լուին՝ ձայն մ'ունէր կարծես, արևուն շուքն որ եր-  
բեմն իր ժամացոյն էր, տեղ տեղ ծառեր որոնց  
12

հովանիին տակ երբեմն կը հանգչէր, իր սրտին հետ  
հաղորդակցութեան կը մտնէին, կը կարծէր անոնց  
մէջ հոգի մը տեսնել որ իր երիտասարդական կեան-  
քէն ընդունած տպաւորութիւնները իրեն ցոյց կու-  
տար: Այդ ժայռին քով կը նստէին Մարիի հետ,  
հոն՝ այդ աւազի հատիկները բրդածե կը դիզէին անոր  
հետ: Քիչ մ'անդին թուփ մը ինչեր կը ծրաբէր, ա-  
նոր տերևներուն սօսափիւնին մէջ կը կարծէր լսել  
իրենց արծաթի քրքիջներն, մրմունջներն, երբ անոր  
հովանուն շուքին տակ կը նստէին քով քովի, ժու-  
տադէմ դիտելով երկնից անհունութիւնն կամու-  
տակ, որու մէջ լողացող ոսկեշող ամպերն, թերես  
կը նախանձէին, այն ժամանակ իրենց երջանկու-  
թեան ծիծաղներուն վրայ:

Սակայն հիմա օտար դէմքեր կը տեսնուէին ի-  
րենց հին տան մէջ, իսկ վակ էր այժմ այն տունն  
ուր կը բնակէին Մայրապետեաններն, ամրող չէնքին  
վրայիոցի քող մը կը ծանրանար իր գործութեան մէջ  
տիրազդեցիկ ամայութեան իրրեւ նշանակ: Սարդի  
ոստայններ կը կախուէին պատուհաններուն քով և  
կղմինտոններուն ծայրը, հողմածածան վուշից քուր-  
ջեր: Տունը կը լուէր և կը սպար:

Վասամ երկա՛ր, երկա՛ր դիտեց այն վիպական  
պատուհանն ուր Մարիի հետ քովէ քով նստած էին  
անոր ապաքինումէն յետոյ, ի՞նչ քաղցր յոյզեր սա-  
հած էին այն տաեն իր սրտին մէջ, ի՞նչ ոսկեզէն  
ժամեր թուած գացած էին այն տեղ: Հոն կը կար-  
ծէր տեսնել զայն նոր ապաքինովի մը քաղցր մելա-  
մաղնոտութեամբ և հոգեցրաւ վափկութեամբ:

Երազնէր էին արդեօք անոնք, բայց ի՞նչ յուզիչ  
երազներ էին որ տարիներ յետոյ այնպէս կը վրդո-  
վէին զինք, և որոց յուշն միայն տրտմախառն հա-  
ճովներ կը հեղուր իր հոգւոյն մէջ . . . :

Ի՞նչ կը մնար այժմ այդ երջանիկ օրերէ: — ողր-  
տակէղ յիշատակներ միայն, բոցեր որք կայրէին կը  
տոչորէին իր սիրտը, սիրտը միայն կը մնար այդ  
օրերէ անփոխովս սիրավառ, զգայնիկի տերևներէ  
հիւսուած խնկաման, որու մէջ վեստեան հուրը կը  
վտոէր Մարիի նայուածքով:

Բայց իրաւունք ունէ՞ր վասամ սէր ակնկալելու  
Մարիէն, յայտնա՞ծ էր անոր իր բոցաշունչ զգա-  
ցումներն, իր սիրավառ հոգին, ըսած էր անոր թէ  
իր հանապազուեայ պաշտումին առարկան էր ան,  
թերես իրբե բարեկամուհի մը միայն կը սիրէր զինք  
յաւակնոտութիւն չէ՞ր տարբեր սէր մը սպասել իրմէ:

Ու այս մտածումէն սիրտը դառնութեամբ լի:

— Անմիտ, անմիտ, կըսէր ինքնիրեն, ձեռքով  
գլուխը զարնելով, գարւելի դէմքի՞դ համար պիտի  
սիրէ քեզ:

Եւ իսկոյն տրտունջով ու թափիծով լի ակնարկ  
մը նետեց դէսի երկինք. ա՞ն ինչու գեղեցիկ ըս-  
տեղծած էին զինք: Եթէ ըլլար գեղեցիկ Մարի սիր-  
տի սիրէր զինք, իսկ եթէ հայրն ողջ ըլլար իրեն նե-  
ցուկ մը չպիտի՞ ըլլար, չուտով ընկերական լաւ դիրք  
մը պատրաստելու իրեն համար:

— Իր սէրը յայտնել, որպէսզի անոր արհամար-  
հա՞նքն ընդունէր իբր պատախան: Կերազէր դէպէ  
մը, արկած մը ուր կեանքը վտանգի դնելով իրական

մահէ մը գրկէր ազատէր զայն և անոր երախտագէտ  
նայուածքին մէջ տեսնէր ցոլացեալ սիրոյ ճառա-  
դայթը:

Եւ յետոյ չէ՞ մի որ իր աչքերը ըրած էին այդ  
խոստովանութիւնը: Մարիի թափանցող ակնարկն  
չէ՞ խորածուզած: իր հոգւոյն մէջ և տեսած չէ՞  
հնն իր լուսային նկարն քանդակուած անջնջելի:  
ինչ, միթէ ռամիկ բացատրութեան կարօտ էին եր-  
կու սրտեր զիրար հասկնալու համար: Միթէ պէ՞սք  
էր ըսել սովորական տարապն և կը սիրեմ զքեղ ։

~~~~~

Ա.Պ.

Վուամ որոշեց անդամ մը այցելել Մայրապետ-
եաններու տունը:

Կիրակի առաւօտ մը կանուխ արթնցաւ, որոշեց
նոյն օրը երթաւ տեսնել Մարին: Այս որոշումն չէր
քնացներ զինք, ժամը երկուքէն իվեր անքուն կը
տապլտէր իր անկողնին մէջ վայրկեանէ վայրկեան
նայելով ժամացոյցին և վարագոյներուն որք իրենց
ստուերոտ սեռութիւնը կը պահէին միշտ:

Վերջապէս ելաւ անկողնէն, և զիշերազգ եստով
նստաւ իր պատուհանին առջև զով ու մաքուր օղով
իր թոքերը ոդեսորելու համար:

Հորիզոնին վրայ որ՝ իր թանձր մթութիւնը կը
թօթափէր մեղմիկ՝ նրբամարմին ստուերներ կը գը-
ծէին երկնամերձ մինարէներն, տաշուած մատիտ-
ներ որք երկնքի կապոյտին մէջ կը թաթխուին, և
զանդակատուններն հսկայատիար եկեղեցեաց գորշ-
ամթոյը գմբեթներն կիսաշրջանակաձև կը փակէին
երկնից մութ կապոյտ յատակին: Փողոցներու մէջ գեռ-
ստուերները կը նիրէին. մերթ ընդ մերթ լապտերի
մը լոյսն միայն կը բողբոշէր երկարաձիգ ստուերով
մը և ապա կ'անջետանար: Լուսութիւնն, ստուերնե-
րու դա բարան, գեռ կը ննջէր, վաղազարթոյց ա-
քաղաղի մը երգն միայն կը թթուացնէր մերթ ընդ
մերթ մթնոլորտին խաւերն անշարժ: Երկնային
լապտերներն, հրավառ հառաչանքներն երկնից կա-
պոյտ լանջին, հետզէտէ կը մարէին կսկծագին, ո-
մանք գեռ կը ժպտէին իրենց լոյսն ոսկենչոյլ, իսկ
ուրիշներ ցաւարեկ, վիրաւոր թիթեռնիկներու հան-
գոյն կը թթուային տակաւ աղօտ, տմոն, վայրկե-
նէ վայրկեան մարելու, առաւօտեան պայծառու-
թեան մէջ ընկլմելու, կարսուելու սահմանուած:

Քիչ մը ետք ստուերներն կը ցնդէին և երկնա-
կամարին ջինջ կապոյտն կսկսէր ժպտէլ նորազար-
թոյց կոյսի մը կիսափակ աչքերուն նայուածքովն
հոգեթով: Լոյսի խաւեր շարունակ կը մաղուէին եր-
կնքէն երկրիս վրայ: Արևեւեան կողմն բասորափայլ
պայծառութիւն մը տուընջեան իշխանին ուղին կը
հորդէր, իսկ արևմտեան կողմն հորիզոնն իր աղօ-
տութեան վրայ կը կարմրէր և չիկնոտ ամպերու ե-
տև արցունքի հրակաթ կ սյլակներ կը հեղուր:

Նախածին ձառագայթներն մեծափառ Արելին
կերթային ոսկեգունել զանգակատանց քառաթեւ
խաչն երկնաժողով:

Վամ փութաց ելնել հագուիլ: Այդ օր չէ
երիտասարդ մը պիտի ըլլար, նորագոյն նորածեռու-
թեան համեմատ պիտի հագուէր, հապա դէ՞մքն,
դէմքն ին՞չչակէս հազցնէր, արդեօք կարելի չէ՞ր-գե-
շաղիմակ մը զզենուը Այդ գեղաղիմակն Աստուած
չէ ուզեր տալ քեզ Վամ, կըսէր ապա ինքն իրեն
դառնութեամբ:

Եթե ըլլալ թէե որոշեր էր, բայց ամենապարզ
կերպով հագուեցաւ. մութ կապոյտ զդեստ մը և
սոլիտակ փողկապ որու վրայ ցանուած էին կապոյտ
ծաղիկներ:

Ժամ մը յետոյ դուրս կելնէր տունէն:

Բայց մտածեց: Անյարմար ժամ մ'ընտրած էր
այդպիսի այցելութիւն մ'ընելու: Յետաձգեց ուրե-
մն իր այցն և տուն մտաւ վերստին, անիծելով քա-
ղաքավարութիւնն ալ, ընկերային սովորութիւննե-
րըն ալ:


Կիսօրէն ետք՝ երեկոյեան մօտ աւելի, ժպտաղէմ
և խնդամիտ ուղղուեցաւ Մայրապետեաններու տու-
նը: Փողոցին մէջ չուտ չուտ կը քաէր, զիմու այլ և
այլ ձեւեր կուտար՝ հաւանութեան, համակերպու-
թեան, ժխտման, մատերն ալ կը խաղային, մերթ
կ'սկսէր յանիարծ խնդալ և փողոցի պզտի չարածձի-
ները իրարու ականջին կը թափէին փսփսուքներ
որոց կը յաջորդէին որոտագին քրքիջներ:

— Խե՞նդ է, խե՞նդ է: կը մրմրային ոմանք:

Անդամ մը այս բառը իր ականջը հասաւ և սթա-
փեցուց զինք, իր երկար անգիտակցութենէն:

— Է՛՛, ինքզինքնիս գտնենք նաևինք ք/չ մը ըսաւ
ինքնիրեն, լուրջ և խոժոռ գէմք մը առնելով և յան-
դիմանական ակնարկ մը նետելով ինք իր վրայ:

Տասը վայրկեան ետքը Մայրապետեաններուն
տան առջևն էր, մանրերորդէ մը դուռը բացուե-
ցաւ:



Ի՞՞ն

— Տիկինն հո՞ս է. ըսաւ աղախնին:

— Ոչ, Տիկինը դուրս ելած է, բայց Օրիորդը
հոս է:

Սիրտը ոստում մ'ըրաւ կուրճքին տակ: Իր այ-
ցետոմն տուաւ զոր աղախնին իսկոյն վեր տարաւ:

Որպան ալ որ իր աչքին առջև ունէր միշտ Մարիի
պատկերն, երբ այն երկացաւ սանդուղին գլուխը
ժպտուն, խորտպէս յուզուած բառ մ'ալ չարտասա-
նեց և ոչ իսկ բարեել մտածեց, մինչև որ աղջիկն
վոր իջաւ սանդուղին և ձեռքն երկարեց իրեն ան-
պատում քաղցրութեամբ լի ժպտով մը և գուրդու-
րագին նայուածքով մը, մինչ նա անշարժ, անրար-
բառ զինք կը դիտէր հիացած:

— Վեր նրթանք ըստ Մարի որ կը թողուր իր
կոքրիկ շնորհալի ձեռքն բանտուած Վուամի ձե-
ռանց մէջ:

Եւ գացին Մարիի սենեակը:

Տժգոյն լոյս մը սարսուալով կը մաղուէր մութ
կանաչ կտաւէ վարագոյրներէն որոց վրայ ձգուած
էին ուրիշ սպիտակ նրբահիւս վարագոյրներ:

Սենեակը սփառուած էր աղօտ պայծառութիւն
մը կանաչ ցոլքերով. փախստեայ շող մը ինկած վա-
սարանին աւշ կը պարէր ցուրտ ու անկենդան մոխ-
րին հետ յիշեցնելու համար անոր կարծ ես իր երրե-
մի կեանքն հրաշունչ, իր կապոյտ ու ոսկի բոցն ու
լոյսը:

Երկու զրադարաններ հանդիպակաց որմերուն
առջև իրարու կը ցուցընէին ոսկեզօծ փառակազմ
գրքերու շարք մը, որոց վրայ կը կարդացուէին Հայ-
քրանսերէն և անգլիերէն ընտիր մատենեց անուն-
ներ:

Սեղանին վրայ արուեստագիտական անկարգու-
թեան մը մէջ դիցուած կ'երևէին Հայ և օտար
պարբերական հանդէսներ, լրագիրներ:

Վուամի ճաշակով կարծես կահաւորուած էր այս
անեակն, հոն էին իր սիրելագոյն հեղինակները,
թերթերը ու հանդէսները:

Մարի ճիշտ Վուամին դէմ նստած էր, հագած
էր երկնագոյն պարզ ըլջազդեստ մը զոր սպիտակ
կէտեր կ'աստղաւորէին. մարմարէ ճակտին վրայ ին-
կած էին իր փայլուն վարսերէն գանգրագեղ թե-
րթ. այտերն սովորական քաղցր ու մելումադիկ տըժ-

գունութիւնը ունէին և երր բերանը փակ կը մնաթ
ու աչքերը վայրահամի, երազներ կարծես կը թուչոէ-
ին իր շուրջ տարտա՞մ, հոլաթե:

Մարի Ֆրանսական կրթարանի մէջ ուսում ա-
ռած ըլլալով Հայերէնի այնքան հմտութիւն չունէր:
Ուստի. — կարծեմ Քրանսերէն զիրք կը կարդաք
գրեթէ միշտ, ըստ անոր Վասմ:

— Օ՛, ո՛չ, հայերէն ալ կը կարդամ, շատ կ'աշ-
խատիմ Հայերէն լեզուի համար, շատ կը սիրեմ
հայերէնը:

— Կը յիշեմ մեր մանկութեան օրերը, Մարի,
մեր վէճերն, մեր լացերն, մեր խաղերն ու պայտ-
ները և կարծեմ թէ դեռ այդ օրերու մէջ եմ, այդ
օրերու տպաւորութիւնները կը կրեմ և սիրաս կը
թայտայ հրաժուանօր, յուսով ու սիրով. . .

Հոս կեցաւ յանկարծ զգալով որ պէտք եղածէն
աւելի խօսած էր: Մարի՝ ժպտուն՝ զինք կը զիտէր
իր աղու նայուածքով, նայուածք մ'որ զնդուն էր
սիրով, համակրութեամբ, գորովով:

— Ե՛ս, այդ մասին — ըստ նա քիչ մ'ետք — ձեզ
համակարծիք չեմ. արդարեւ չեմ սիրեր յիշել, ո՛չ
ալ երազել, թէ և այսու հանդերձ թերեւս ամենէ
աւելի լրացըն ու յիշողն եմ:

Վուամի ճակատն մթագնեցաւ: Ինչ, անիկայ
չսիրե՛ր յիշել, ուրեմն անցեալն չսիրե՛ր, այն անց-
եալն զոր ինք կը պաշտէր: Այս խոստավանութիւնը
ստակայն իր բոլոր յոյսերուն փշրումն չէ՞ր այս խոս-
տավանութիւնը կրնա՞ր ելնել սիրավառ որտէ մը,
չէ՞ր ուղեր յիշել, ուրեմն կուգէր մոռնալ, ամէն

ժխտական դրականի մը չփոխուիր ըստ տրամաբանութեան, և եթէ կուզէ մոռնալ այդ անցեալն, եթէ կուզէ իր սրտէն սրբել հանել այդ տարիները, ապագան է որ կուզէ խորտակել, սիրոյ չէնքն է որ կուզէ փշրել:

Այս առեն Մարիի վրայ նետեց ակնարկ մը լի տրտունջով՝ ու բողոքով՝ որ խռովեցուց խեղճ աղջին:

Չուզե՞ր յիշել, չուզե՞ր միշել կը մրմրար ակուաներուն մէջ: Բայց յանկարծ աշքերուն մէջէն կայծ մը ու դէմքին վրայէն ժպիտ մ'անցաւ: Իրաւունք չունէ՞ր Մարի յիշել չուզելու: Կսկիծ մը չէ՞ր յիշել այդ գեղածիծաղ օրերն անամազ մասնկութեան և բաղդատել ներկային անստուգութեան ու ապագային մթութեան հետ:

Հիմա իրարմէ հեռու էին, զիրար չէին կրնար տեսնել մտերմօրէն, իրարու չէին կրնար խօսիլ ազատօրէն. հիմա ընկերութիւնն, սովորոյթներն պատուարներ կը կանգնէին իրենց առջև, չկային ալ ևս յուսնային պտոյտներ դաշտերու մէջ, ծառերու տակ, և այս բոլոր հաճովքներու անէացումն յիշել յաւերժացնել չէ՞ր այդ անէացման առթած մորմոքն սրտակէլ. . . :

— Ո՛հ, իրաւունք ունի Մարի, կը մատածէր հիմա վոամ—իրաւունք ունի փափկազգած աղջին: Եւ կը ժպտէր անոր:

— Մե՛զք, որչափ չուտ անցան դպրոցի օրերը սակայն. ըստ Մարի հառաչով մը:

— Ի՞նչ, դուք կը տիրի՞ք. բայց ես ուրախ եմ

ընդհակառակն որ վերջացուցած եմ դպրոցական կեանքս: Զայտի զբաղիմ ալ ևս գրականութեամբ, գործի մարդ ըլլալու, կարևոր անձ մ'ըլլալու պիտի աշխատիմ — ըստ նա, ուղղելով երկա՛ր նայուածք մը՝ լի արտայայտութեամբ՝ իրըն լրացուցիչն իր խօսքին:

— Հո՞ս պիտի բնակիք թէ՛ Գարակիսար: — Գարակիսա՞ր, երբէ՞ք: Հո՞ս, հո՞ս, ուրիշ տեղ չեմ կրնար բնակիլ, սիրտս հոս ծաղկեցաւ, հոս պէտք է թառամի:

Եւ ոտք ելաւ մեկնելու: Իրենց աշքերն յառած միմեանց մելամաղճոտ ժպիտ մը իրենց դէմքերուն վրայ, իրենց բերանն կիսարաց՝ գուրգուրանքի բառ մ'արտասանելու համար կարծես, իրենց ձեռքերը բանտուած իրարու մէջ, ի մի ձուլուած իրենց հոզիներն, իրենց աշքերուն մէջ օրելով արտօսրի կայշակներ, անշարժ կը մնային և անխօս, որպէս թէ յաւիտենական ըլլար այդ բաժանում: Եւ ոչ իսկ համրոյր մը, աէրն իր բարձրագոյն աստիճանին մէջ որ խանդավառում մէ և հրդեհում մը համակրութեան, կ'արհամարհէ ինչ որ զգայական, ինչ որ չաշափելի է:

Եւ մեկնեցաւ:

~~~~~

թէ

Մեկնեցաւ երջանկութեամբ դրեթէ խելայեղ,  
— Կը սիրուիմ, կը սիրուիմ — կը մրմնջէր կայ-  
ժակնացայտ աչքերով և անհուն տենչ մը կզզար  
պօռալու, իր բոլոր հոգւով աղաղակելու և կը սի-  
րեմ ։

Իր դէմքը զուարթ աղտայայտութիւն մ'ունէր,  
իր ըիթերը զորս կը լուային ուրախութեան արտօսր-  
ներ զոյդ մը ճառագայթներ էին հրացայտ։ Արդ-  
ժափամը իր բոլոր դէմքը կը լուսաւորէր։

Օ, կարդացած էր Մարիի վիտ, սլայծաւ աչքե-  
րը, վերլուծած էր անոր նայուածքն որու մէջ գըգ-  
ուանք համարում ու համակրութիւն գտած էր, այդ  
օրհնեալ նայուածքն, կենսաւէտ ճառագայթ, ին-  
կած էր իր հոգւոյն մէջ և հոն քաղցր յոյզերու ալե-  
կոծութիւն մը յարուցած։

Սիրուիլ և սիրուիլ իր ի՞նչ հանդամանքին հա-  
մար — իր մտքին ու սրտին համար, իր հոգւոյն բո-  
լոր կարողութեամբ պաշտած էր այդ աղջիկը, իր սր-  
տին խունկերուն մէջ ամփոփած էր միշտ անոր  
պատկերն։ Մանկութեան յուշերը զարթուցած, և  
անցեալ տպաւորութիւնները յարուցած էր անոր  
մէջ, և հիմա կը սիրուիր . . . :

Եւ իր սիրուը կը պարէր իր կուրծքին տակ, կու-

զէր ցատկել, վաղիլ, թռչիլ, վեր ուշանալ ամսկերուն  
հետ պարել, անոնց թափել իր երջանկութիւնը,  
ամբողջ աշխարհի առջև ի տես դնել չքնաղ հոգին  
որ կը նուիրուէր իրեն, ամենուն հաղորդել իր եր-  
ջանկութիւնը որպէսզի ամէնքն հրճուին, որպէսզի  
տիեզերական խնդութիւն մը ժպտի լուսահեղեղվ  
մը ողողէ ամենքը. բայց մանաւանդ մտերիմ սիրու  
մը կը փնտուէր, զոր գրկէր, և համբուրէր և ար-  
տասուալիր աչքերով ցոյց տար անոր երանութեան  
արեն որ իր հոգւոյն մէջ կը ճառագայթէր և իր  
դէմքին վրայ կ'արտափայլէր։

Հիմա սենեկին մէջ մեծաքայլ կը չըֆէր սիրուած  
լինելու գիտակցութիւնն աննկարագրելի, անվերլու-  
ծելի սարսուս մը կ'ուտար իր ամբողջ մարմնին, ե-  
լեքտրական ցանց մը սրտին զոր իր լանջն չէր կըր-  
նար ամփոփել, ու մտքին որ կը թռչիր կարծես իր  
դանկէն։

Այնպէս կը թուէր իրեն թէ արեւուն լյսան աւելի  
սլայծառ էր, աւելի սոկեփայլ, օդն աւելի ջինջ ու  
խնկարոյր, թէ ծառերուն տերևներն կը պարէին իր  
խնդութեան մասնակից, թէ թռչուններն իր սէրը  
կերգէին, և թէ իրեն կը ժամանակ երկին։ Ու կըմայ-  
լէր այն էակին վրայ որ մարդուն լանջին մէջ զրած-  
էր զգայնութեան այս սրբազան նշանարը, սիրտը,  
որու ծաղկումն երկնային երջանկութեան մը ջախ-  
ջախիջ քաղցրութեան տակ կը վրբէր զինք։

Կը զարմանար հիմա այն յոռետես զաղափարնե-  
րուն վրայ զորս ունեցած էր քանի մ'օրեր առաջ։

Նորէն կսկսէր հուտատալ թէ բարին զբական

էր տիեզերքին մէջ և բացարձակ, ու չարը ժխտած կան, յարաբերական:


Եւ տենչ մը, հրավառ տենչ մը կը վառէր իր հոգւոյն խորը, երթալու այդ աղջկան ըսելու:

«Երկնային հոգի՛, հրեշտ'ակ, հուրի, քու ժաղատովդ փարատեցիր սրտիս մշուշը, նայուածքովդ տուիր յոյզերու քաղցրագոյնը, սէրդ անմահացուց դիս, սարսուացուց ամբողջ էութիւնս գերերկրային հաճոյքի մը տակ որ ելեքտրականութեան պէս կեանք ու հուր սիփոելով կանցնի երակներու մէջէն, զեռ երկրի վրայ՝ անդրաշխարհային կեանքի գաղափար մը տուիր ինձ, ընդլայնեցիր մտքիս ու սրտիս աահմանները, հոգւոյս թե տուիր թռչելու, սաւառնելու երջանիկ այն բարձրութիւններ որք անմատչելի են այլոց. սէրդ օրհնեալ աղրիւր մ'եղաւ ուսկից հոսեցան իմ մէջս բարձր իղձեր, աչքիդ մէջ նշմարեցի կապոյտ երազներ, և զեռ սիրտս կը խայտայ միակ զիտակցութեամբն քեզ հաճած ըլլալու, քաղցըր հպարտութեամբ մը կը դիտեմինքինքս, երախտագիտութեամբ կը մրմնջեմ անունդ գողտրիկ և կը տենչամ տիրանալ ողջոյն տիեզերքին նուիրելու համար զայն լուսավայլքու հոգւոյդ:

Բայց երբ այս խանդավառումն կը մարէր և լուրջ խորհրդածութիւնն կսկսէր, ժպիտն կ'անհետանար իր դէմքէն և կայծը կը հայէր իր աչքին մէջ:

Սիրել և սիրուիլ բա՞ւ էր երջանիկ ըլլալու համար կատարելապէս, բա՞ւ էր զրաւել այդ աղջկան սէրն, առանց ունենալու միջոյներն վայելելու միահարուստ այդ հոգին, տիրանալու անոր յաւիտենապէս:

Այս գաղափարն, ինչ չարացուք ձիւալ, իր կապոյտ երազներուն ետև բարձրացող կմակաղէմ ուրուական. . . .



¶

— Յակոբ աղային ուները գրեցի՞ր — կը հարցնէր խոպոտ ձայն մը գրասենեկի մը քովի խցիկէն:

— Այո՛, պատրաստ է — ըսաւ երիտասարդ մ'որ ահազին տոմարի մը վրայ կբած գրիչը կը պտտցնէր թիւերու ցանցի մը մէջ, սրբելով քրտինքներն որք կ'սրբառնային իր ճակատէն թափթփել գրասեղանին վրայ փռուած Մայր-հաշուի լայնածաւալ սպիտակ էջին վրայ:

Վայրկեան մը յետոյ զրագրին քով եկաւ խցիկին մարդը, տակառի նման վեհափառ փորով, ահազին ձերմակի մէջ կորսուած և ակնոցներով բանտուած մանրիկ գորչ աչքերով, սկ մացառամոլ մօրուքով և թանձրաթել ծայրահատիլ պեխերով որ աղտոտ ու հին աւել մը կը յիշեցնէին տեսնողին, իւղոտ, թեփոտ օձիքով լայն ուղենէնէ մը մէջ փաթթուած էր, ուղենէնէ մ'որու առ զեի ծայրերը կանգուն մը վար կ'ինային կոճկուած ըլլալու յիշատակը չունենալով, կը կըէր բամկոն մ'որու ծալքե-

րը մոխրագոյն կը չերտաւորէին հինցած, աժդոյն  
կտաւը. և այս ամէնո՞ն վրայ իբրեւ կարմիր թռչնած  
ծաղիկ մը կը փթթէր գունատ ֆէուը քանի մը կարձ  
ու երկայն առէ զներով որք կը կազմէին թեթև  
բէուկէւլը:

— Ճօնուն Պրօտէցրսի ժնիվաները տուր հոս:

— Հա՛, անոնք իրիկուան դէմ պէտք պիտի ըլ-  
լսն ըսիք և դեռ չխմբագրեցի:

— Ճանըն, օր մ'ալ բան մ'ուզեմ ու պատրաստ  
է ըսես, միշտ ասանկ, կամ իրիկուան, կամ առտու-  
ան, կամ չիտեմ որ ժամուն ըսած կըլլամ: Ոէ ադամ,  
մարդ քիչ մը ամէն բան չափէնին հասցնելու կաշ-  
խատի, ճահոր կընէ: Կազէնաներու մէջ չէլլէն ունինէն  
բաներ զրելու ատեն կը գտնես տմբա:

Ի՞ն՞չուդ պէտք քուկին բանաստեղծութիւնն, ֆէն-  
սովայութիւնն, ատոնք բարա չեն բերեր օդլուճ, բարա  
չեն բերեր, չնուխի խելք ունեցողերը ետիսոր բէտու-  
ները ատանկ բաներու մէջ կը նետուին, ատոնք ալ  
ալբէտճը ընել պէտք չէ, չնո՞խ խելքները ուրիշ  
գործ չեն կրնար ընել: Դուն ըսէ, անանկ չէ. . . :

Եւ է ֆէնտին որ իր արկդին առջև կեցած դրամ-  
ներն ու թռողթերը կը կարգագրէր, իր այս ճառն  
ալ խօսելով ինքնահաւան պերճախօսի մը բոլոր յա-  
ւակնոտութեամբ իր զրագրին դարձաւ անոր պա-  
տասխանին սոլասելով:

Բայց զրագիրն զրելու զրազած՝ և ոչ իսկ բառ  
մը հասկըցած էր այս կատոնեան ձառէն:

— Ըսես նէ, անանկ չէ.

— Ի՞նչը անանկ չէ:

— Տէր ողորմեա, ըսածս մտիկ չըրիր անանկէ նէ:  
— Մտիկ ընելու ժամանակ չկար. գլխաւոր խըն-  
դիրը պայմանագրին վրայ էր, ահաւասիկ երկու օ-  
րինակները — ըսաւ վերջին բառն զրելէն յետոյ, հի-  
մա ալ, կարծեմ, ոչ թէ ժամանակ, այլ հարկ չկայ  
մտիկ ընելու այն հայրական խրատներն զորս կը  
հաճիք ինձ տալ ձրիաբար:

Եւ հեղնական ժակիտ մը վորթթեց զրագրին  
շուրթները:

Վաճառատան տէրն իր ակնոցներուն վրայէն  
դիտեց իր պաշտօնեայն և կասկած մ'իսկ չունեցաւ  
անոր անկեղծութեան վրայ:

— Օրւուծ, զնիւ միշտ ըսած չե՞մ քի իջնուառ եմ  
քեզմէ, քու կարողութիւնէդ. գործերդ աղէկ կընես  
իրաւ է, ֆախան ես քու ապագադդ ալ կը մտածեմ:  
Զեմ ուզեր որ ան քանի մը նէպը ծակ տէպաներուն  
պէս (և սկսաւ որոտագին խնդալ՝ իր բացատրու-  
թենէն գոհ) երթաս ուզ բաներ գրես:

— Բայց լրագիրներու մէջ զրել կամ չզրել իմ  
կամքէս կախում չունի՞:

— Էցու էս, ես քեզի ստակ կուտամ կոր նէ ա-  
տոր համար է, կեսէլ չը պէ:

— Իմ լրագրական զրազումներս գիշերուան վե-  
րապահած եմ: Առաւօտէն մինչեւ իրիկուն, հոս, այս  
զրասեղանին առջև նստած ձեզի համար և միայն  
ձեզի համար կ'աշխատիմ: Եթէ գոհ եղած չէք, եթէ  
ի կարգին չիք գտներ ձեր հաշիւները, եթէ կանո-  
նոնաւոր չէք գտներ թղթակցութիւնը, հիմակուընէ  
կրնամ երթալ:

Եւ ոտք ելաւ:

Վաճառականը փութ'աց պատասխանելու:

— Ճանչք քեզի անանկ բաներ ըսող կոյ։ Նե նո-  
հաջ արէմ պէ, իրեն խելքէն բաներ կը հանէ։ Ես ալ  
իրեւ քու մեծդ պէտք եղած խրառը պէտք չե՞մ  
տալ, ատ իմ պարտքս է։ Պարտքս է հրած ըրած ըլլամ  
գէյէ կըսեմ. չէնէ ինձի ի՞նչ. կուզես նէ ամրով գի-  
շերդ կաղենաէ համար անցուր, գիշե՛րդ ամա, հա՛,  
չմուռնանը, գիշերդ . . . :

Եւ կոնծիկ Աղան իր ակնոցներուն մէջէն ժպիտ  
մը նետեց իր գրագրին որ դարձեալ կքած էր իր  
տումարին վրայ և պայմանագիրը առնելով խցիկը  
դարձաւ:

Այս գրագիրը Վատմն էր:

~~~~~

Դէ

Միհրան Սարդիսեան իր սիրով կը տառապէր:
Հիմա աւելի ցուրտ կը գտնէր իրեն նկատմամբ Վ.Ռ.-
ուամի սիրութ։ Սէրը կը հեռացնէր այս երկու հոգի-
ները զորս բարեկամութիւնը զօղած էր, բայց փըշ-
րումն մտերմութեան այս կապերուն որք կը միաց-
նէին սիրահարուստ այս էակները, փշում մ'էր նաև
ազնիւ, անձնուէր զգացումներու, հեռացում մը

զոյգ մը կայծերու որ միանդամայն կը պապէին,
կաղօտանային վառարանէն անջատուելով։

Սարդիսեան կը տրտմէր տեմնելով իր մտքին
մէջ ծննունդն կասկածներու զորս չէր ուղեր ունե-
նալ, կասկածներ՝ որք իր աչքին կստորնացնէին
վկամն, որք կ'արատաւորէին անոր ամրիծ շուշան
սիրտը։ Զարաքուշակ և արդեօք չներու յործանք մը
կը պտուտքէր իր գանկին տակ, սգատիսուր բու-
եր, որք իրենց դիւային վայիւնները կը հեղուին հոն
ծփացող յուսահատութեան գիշերին մէջ, կասկած-
ներն չէին որք կը տառապեցնէին զինք, այլ այդ
կասկածներու ծնունդն. անոնց անցնիւրն պատու-
արի մը պէս կուգար կիյնար իր և Վոամին միջն,
այն Վոամին որու համար ունեցած սէրն պաշտու-
մի և որու ընտիր ճրից, ազնիւ զգացմանց համար
ունեցած զմայլումն խանդակառումի կը մօտենար։

Բայց եթէ այն սիրէր Մարին, ի՞նչու համար իր-
մէ պիտի պահէր զայն, ոչ, զիտեր Միհրան անոր
բնութիւնը. նահատակուելու չափ հաւատարիմ էր
իրեն աւանդուած զաղտնիքին համար. բայց տկար,
փափուկ, սիրտն շուտով կը յուզուէր, կը լեցուէր
իր սիրոյն երջանկութեամբ։

Ոչ, չ'լինար ինձմէ պահէլ, կը մոռածէր Միհրան.
քանի քանի անգամներ եկած թափած է զրկիս մէջ
արցունքներն զորս կը հոսեցնէին իր մէջ բունողնոր
փոքրիկ համակրութիւններ, որք, պզտիկ կապուտակ
աղեակներու նման չուտ կը սահէին, կ'անցնէին իր
հոգւոյն մակերեսէն, հոգի մ'որ առլի է մտերմի,
ծնողը սիրով։ Զեմ կրնար համոզուիլ բնաւ նաև

որ անիկայ արդի վիճակն պահէ երբ իր կուրծքին տակ թրթռայ առաջին թե՛ն սիրոյ՝ ո՞չ ի՞նչ ահազգին փօթօրիկ մը այդ զգացուն, խորունկ ծովուն մէջ, ի՞նչ փրփրավէժ թաւալում կոհակաց. ամրող աշխարհ մը որ սիրոյ ելեքտրական հոսանքին տակ կը սարսուայ ահազին թրթռումով մը:

Ո՞չ, կը յիշէր Միհրան այն պատիկ — մեծ վահանն դպրոցին մէջ, իր գրասեղանին առջև, հսկայ սիրտ մը այն պղութափիկ լանջին տակ և ամեհի միտք մը այն փոքրիկ ճակատին եաւ: Անիրաւ նիշ մը, յանդիմանական խօսք մը, անարդար կասկած մը կը վառէր իր ամրող զայրոյթն որ հեղուկցած դուրս կը վիժէր իր խոշոր սե աչերէն:

Եւ այդ արցունքը որ սրտակէզ, գառնազեղ հասաւանքներու մթնոլորտի մը մէջ կը հոսէր, կը ջատէր իր բոլոր խանդը, կը սառեցնէր իր արիւնը երակներուն մէջ և ամրող օր մը. իր քաղցր աչքերը թախիծ կը բուրէին, մինչև որ ուսուցիչն որ վիրաւորած էր զինք ժպիտ մը կամ գուրգուրանք մը չթափէր իր սառած հոգւոյն վրայ:

Եւ նրին գովիստ մը ուղղաղ ատ դաստուի մը կողմէն կը խանդավառէր զինք, անհուն տենջեր կարծարծէր իր մէջ, կրծող իղձեր նշանաւոր ըլլալու, անյագ փառասիրութիւն մը բարձրացման: Իմաստասէրներու անուններ կը լսէր և երկիւղած յարգանքով մը կ'ունկղրէր ամէն դասախօսի որ իրեն մտածել կը սորվեցնէր, որուն զգար ձեռքն զինքը քաշող հանող տղիտութեան ու անասնութեան տիղմէն, երկնից տենչն ու անհունին ծարաւն

ունէր այդ իմացական հիւլէն որ կար այդ պլատիկ տղուն մէջ: Սիրտը կեռար, կը գեռար, ամրող ըսց սիրտ մը, միշտ բռնկած, հրեղէն աղբիւր սիրոյ, կայծակէ զգացումներով, փայլատակումներով, տենոդային գործունէութեամբ մը յար տող որուն:

Եւ այս զգայնիկ պատանին տկար էր և զիւրակոր եղեգի մը սիէս: Սիրելու, խորհելու, անհուն կարողութեանն հետ, մասնաւոր հակում մ'ունէր տառապելու, անկարող էր ոչ թէ մոռնալ վիշտ մը, այլ նոյն իսկ մեղմել: Ընդհակառակն կը զօրացնէր, կը սաստկացնէր իր ամէն ցաւերը, կսկիծ մը, մշտառ մորմո՞ք մը. կը դ առնար, հզօր տառապանք մը, մտքի լկում մը միւնոյն ժամանակ . . . :

— Այսպիսի սիրտ մը երբ սիրէ չկրնար այս վիճակը պահել, կարեկի բան չէ, կըսէր ինքնիրեն Միհրան, հնազանդելով մարդուն այն բնական հակման որով կը ջանայ ի նպաստ իրեն իմաստասիրել և իր տրամաբանութեան իրեւ փաստ գործածել ամենէ աննպաստ պարագաները, ո՞վ սովեստ եղած չէ՞ իր կեանքին մէջ:

— Անկարելի էր որ անոր եթերատենչ հոգին — կը շարունակէր նա — զրաւուի աղջկան մը նայուած քէն, այդ գրաւման հաճոյքովն գոհանայ, անոր զիւթութեան, հրապոյրին տակ ապրի: Եթէ սիրէր իսկ ինձ պիտի ըսէր, ո՞չ, ինձէ բան մը չէ պահած մինչև հիմա և չկրնար պահել, բարեկամութիւնն նոյնութիւն է անոր համար:

Ո՞չ, կը յիշէմ իր զրեթէ օրհասային տաղնապն որ արեան, քրտինքի մէջ ողողած էր զինք, երբ

անձնասպանութեան որոշումն իմանալով փութաց
ցեր էր դիմել իմմօտու:

Նոյն իսկ եթէ Վոամ սիրէր Մարին դարձեալ
պարտքս էր խեղդել իմ սէրս, մարել բոլոր ներքին
հուրերս զրոս այն գերբնային էակը նետեց կուրծ-
քիս տակ, զի իրաւ խունկ այրիմ, և ստնիմ և ծու-
խովս պաշտումի մթնոլորտ՝ մը կազմեմ իր շուրջ:

Բայց ո՛չ, գիտեմ, ան չսիրէր Մարին, լթերես
չմանչնար իսկ զնա:

Միհրան չէր գիտեր անցեալն Մարիի: Չէր գի-
տեր թէ միակ նայուածքով մը չէր վառած Վոամի
սէրն. և յետոյ եթէ իրեն չէր յայտներ իր հոգւոյն
վիճակն, զիտէր որ ինքն, Միհրան ալ կը սիրէր այդ
աղջիկը: Միհրան կը կասկածէր միայն, իսկ Վոամ
զիտէր ահաւոր ստուգութիւնը:

Վայրկեան մը յետոյ յանկարծ ոտք կ'ելնէր իր
մտքին պատկերները գործադրելու համար կարծես.
և կը կենար այդպէս յոտին:

« 0, եթէ զիտնայի թէ կը սիրէ զնա, յօժարա-
գոյթ պիտի հրաժարէի այս սէրէս, այս երկու էակ-
ներու երջանկութեան համար պիտի ապրէի, և զա-
նոնք միացած, երջանկացած տեսնելէ յետոյ պիտի
մեկուսանայի անձանօթ վայր մը թաղել կեանքիս
օրերը, ալեծուփ փոթորկալի այս կեանքիս »:


« Բայց աւա՛լ, այս կասկածներէ վեր, ասոնցմէ
աւելի բարձր կասկած մը կայ որ իր ստուգութեամ-
բըն է ահարեկիչ: Մարի չսիրէր զիս, իր շուրտ նայ-
ուածքներն կը սարսուացնեն զիս յուսահատութեամբ.
յուսոյ ճառագ այթ մը չիթթեցաւ իր աչքերուն

մէջ. և ոչ բառ մը համակրանքի և ոչ ակնարկ մը
սիրաբոյր . . . :

« Բայց այնքան անձնուէր, այնքան սիրայորդ, և
այնքան անկեղծ պաշտող մը պիտի ըլլամ որ վեր-
ջապէս պիտի համակրի ինձ: Հարստութիւնս ու
սիրտս իր տրամադրութեան տակ պիտի դնեմ և
հառաջներովս ու արտասուզովս և աղօթներովս
պիտի խնկարկեմ իր պատկերը:

« Եւ նա պիտի գիտայ ինձ և գութն սիրոյ պիտի
փոխուի անզգալապէս »:

Միհրան կը սխալէր, չէր ճանչցած լսւ Մարիի
հոգին . . . :



Ի

Ամբողջ բանաստեղծութիւն մ'էր այդ կուսա-
կան հոգին. նուրբ, նազելանուրբ թելերով հիւս-
ուած թրթուուն, զգայուն քնար մը:

Վոամ միայն մանկութենէ սորված էր թրթուա-
ցընել այդ քնարն ծաղկահիւս և այդ առաջին թըր-
թուումն գեռ կը չարունակուէր և պիտի տեէր ան-
շուշտ յաւիտենապէս, քանի որ տիեզերքին մէջ հո-
սած թրթուում մը չկրնար կորսուիլ և թէ Մոցարտի,
Շօրէնի, Պէթովէնի, Ռոսինիի ներդաշնակութիւն-

Ներ դեռ կը թրթռան աշխարհիս մէջ թէւ մեզ
անլսելի . . . :

Հանաստեղծի հոգւով սնած, բանաստեղծօրէն
մեծցած, այդ աղջիկն որ խանդավառ սէր մ'ունէր
ամէն մելամաղձիկ գրուածներու, գողորիկ քերթու-
ածներու, իր սրտին ճարակ չէր կրնար գտնել եթէ
ոչ զգայուն քերթուածի մը, կամ թէ քերթուած —
կեանքի մը մէջ, — բանաստեղծ սրտի մը մէջ:

Օ՛, եթէ՝ նպատակներու նպատակը, անպատ-
ճառ պատճառն նիւթայան և բարոյական աշխար-
հին, միւնոյն վախճանին համար կստեղծէ երկու
էակներ, զիրար սիրելու, միմեանց հետ նոյնանալու,
իրարմէ յափշտակուելու սահմանուած, ի՞նչու արդ-
եօք մարդն խզէ այդ օրհնեալ թելն երկու սրտերու,
լուծէ ներքին կապն որ կը շղթայէ երկու հողիներ,
մարէ հուրն որ կը շաղախէ երկու էութիւններ . . . :

Մարի և Վուամ զէրար ընթերցած, իրարու հո-
գին պրպտած, զիրար հասկցած, իրարու վրայ
հիացած և իրարմէ դիմուած ու զրաւուած էին,
մէկը միւսին կեանքը կապրէր, միւսին հողին կը
կրէր, միւսին եսը իր մէջ կզգար, միւսին իդձերը,
յոյզերը, յոյսերը, միմեանց ընդլայնումն էին, միւ-
նոյն հոգւոյ կրկնապատկերն էին, էապէս մի, ան-
բաժանելի . . . :

~~~~~

իթ

Տարիէ մ'ի վեր Վուամ Պօլիս կը բնակէր իր մօր  
հետ: Պղտիկ տնակ մը վարձած էին և կապրէին  
հանգիստ չնորհիւ Վուամի ամսականներուն:

Սակայն այդ հանգստութիւնը մայրն միայն ու-  
նէր: որդին կը տառապէր:

Ահաւասիկ ինչոր կը գրէր նա բարեկամի մը զըր-  
կած իր մէկ նամակին մէջ.

• • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • •  
• Ի՞նչեր պիտի վսփսայի ականջիդ եթէ հոս ըլ-  
դլայիր . . .

« Կը չարչարուիմ, կը չարչարուիմ կրծող իդձով  
» մը վշրելու այս ախուր իրականութիւնը որ յուե-  
» տես կընէ զիս, զուր ջանք սիրոյս մէջ յոյսեր գըտ-  
» նելու, երազի մէջ և երազի տէս ապրելու և վերա-  
» նս լու իրականութենէն ուր խօսքդ հառաչ մ'է և  
» սէրդ տառապանք իդձերդ կսկիծներ են, յոյսերդ  
» մորմոքներ և ողջոյն կեանքդ ցաւ մը. որ շիթ առ-  
» շիթ կը կաթի հողին վրայ օր մ'ամբողջովին անոր  
» հետ նոյնանալու վերստին և հոն հիւսելու կեանք  
» մը արցունքուտ զոր ուրիշ մը պիտի ապրի . . . : Փի-  
» լիսոփայութիւն, զիտութիւն, զրականութիւն, բա-  
» նաստեղծութիւն, ի՞նչ յնորական բաներ, գաճաճ  
» մտքի հակայ տեսիլներ, մթութեան մէջ նկարուող

» Ճփուն ստուերներ, ունայն, ապարդիւն, յիմար քը-  
» մահաճոյքներ մարդկեղէն մտքի, նորածին՝ և խիլոյն  
» մեռնելու և նախապաշարումներ դառնալու սահ-  
» մանուած:

« Երբ այս գաղափարներն կը մարմնաւորին աչքիս  
» առջև խոժուադէմ ցուրտ էակներու պէս որք ինձ  
» կուզդեն իրենց արձանի նայուածքն մահամրոյր,  
» արիւնս կը կասի կարծես երակներուս մէջ. կը ջլա-  
» տին բոլոր ոյժերս, կը մարին բոլոր տենչերս, կը  
» ծիծաղիմ յոյսերուս և յուսախաբութիւններուս  
» վրայ, յիշատակներուս ու երազներուս վրայ և կը  
» հարցնեմ ինքնին ի՞նչ օգուտ այս տքնութիւններէ,  
» այս վաստակներէ, մտքի ցնորքներէ, եթէ ոչ աւելի  
» նրբացնել միրտս որպէսզի շուտ համի, մաշի կորսու-  
» ած երջանկութեան մը ետևէն վազելով. երջանկու-  
» թիւն մ'որ ամէն օր քայլ մը կ'առնէ ինձմէ հեռու,  
» օր մը բոլորովին աներեսոյթ ըլլալու և ուկեձեղուն  
» ատան մը բարձունքէն վրաս թքնելու իր արհամար-  
» հոտ նայուածքը . . . :

« Այս հիւանդարոյր շաղակրատութիւններս զորս  
» գիտեմ թէ արգահատանքով ու համակրութեամբ  
» պիտի ամփոփէ ազնիւ սիրտդ, չեմուզեր աւելի եր-  
» Կարել: Մահարոյր տողեր են, մահարոյր ցողերով  
» օծուած, դու կրնաս զայնս լաւ զգալ դու որ տա-  
» ռապանքի աւազանին մէջ մկրտուած ես. . . : ՅՇ,  
» ի՞նչու տղէտ, անսէր, խանհոգի էակ մը չըլլաչի քա-  
» զաքակրթութենէ հեռու, վայրի, կոյս, անկախ բը-  
» նութեան մը մէջ նետուած կորսուած . . . » :

Այս նամակին մէջ կը խոտանայ հողերանական

պիհակն Վոային, հոն կը նկարուի իր բարոյական  
ու Փիզիքական նկարագիրը:

Մարմնապէս տկար էր, գրեթէ հիւանդոտ, իր  
մանկութենէն միտքը ահազին գործունէութեամբ  
մը կը ճզմէր, կը փշտէր մարմնոյն կարողութիւնները:  
Խղուած էր հաւասարակշռութիւնն իր մարմնոյն ու  
հոգւոյն մէջ վերջինը տիրապետած էր բացարձակա-  
պէս. մտքին լայն գործունէութեան ծառայած էին  
մանուկ հասակէն իր բոլոր ուժերը, այնպէս որ մար-  
մինն մնացած էր անմշակ, տկար, զարդ անալու ուռո-  
ճանալու անկարող:

Ու այդ վտիտ, գողգոչ մարմնին, գիւրաբեկ պատ-  
եանին մէջ կ'օթևանէին հոգեցունց զզ ացումներ,  
տենդոտ գալափարներ, դպրիչ յոյզեր, լայն ծրգ-  
տումներ, ծայրայեղութիւնն ամէն բաղանքներու,  
զգացումներու, այլանդակ յլացումներ, տարօրինակ  
քմահաճոյքներ, ահազին ծով մը յոյզերու որք կը  
ձգտէին փշել իրենց աղաղուն բանտը և դուրս  
խուժել միահողոյն: Այդ յուզերն, այդ սարուուններն  
էին որ այնքան յաճախակի իր աչքին մէջ կը հեղի-  
նային, աննշան զդ այութենէ մը վիժելու պատրաստ:

Իր ջզային զրութիւնն մշտնջենական զրգուման  
մը մէջ էր: Տարօրինակ միափառներ կը ծնէին իր մէջ,  
ստեպ հակասական և այդ հակասութեան գիտակ-  
ցութենէն կը մնար տիսուր ու ցաւարեկ:

Կղեար իր տարօրինակութիւններն, իր ծայրայե-  
ղութիւնները, հակասութիւնները և կը ցաւէր ինք  
իր վրայ. իր տուաւոր լոյսերուն աղօտացումն, իր ի.  
մացականութեան խաւարումը կը զուշակէր և բա-  
րոյական այդ անկումը կը սարսափեցնէր զինք:

Այն օրն որ ունեցաւ իր մտաւորական անկման գիտակցութիւնն, այդ օրը ահազին վէրք մը վառեցաւ իր սրտին մէջ, աչքը միշտ արցունքոտ էր ալ ևս, լալկան ծիծաղներ ունէր և արտասուահոս ժըս պիտներ:

Հիմա ալ ևս ոչ Մարիի տունը կը յանախէր և ոչ Սարգիսեանի:

Օր մը և հոռ չեն » պատասխանը բերած էր իրեն Մայրապետեաններուն աղախինը, երբ զացած էր այցելել և այդ օրն ապահովապէս զիտէր թէ հոն էին, տունն էին:

Այնքան խորին եղաւ տպաւորութիւնն այդ պատասխանին, այնքան հոգեցունց այդ երկու բառերը հոս վն որ մտածած էր յանկարծ ներս մտնել և պօռաւ այդ ազնուականին երեսին թէ ողորմելի ստախօս մ'էր բայց համբերեց Մարիին հայրն էր:

Ու յետոյ «իրաւունք ալ չունիմ այդպէս ընելու, միմուաց ինքնիրեն, ամէն մարդ տէրը չէ՝ իր տան եթէ ուզէ կընդունի հիւր մը, և ի՞նչ պէտք ունի սիրալիր ընդունելութիւն մ'ընելու երիտասարդի մը որու հետ ո և է ազգականական կամ բարեկամական կազ չզօդէր զինք. ո՛չ, իրաւունք չունիմ հակակը բելու այդ մարդուն, ազնուապետական ձգտումներ ունի, յանցանքն ի՞րն է, իր ընտանիքը, միջավայրը այդպէս ըրեր են զինք և իր բնութիւնը նպաստեր է ատոր: »

Բայց այս երկար տրամաբանութիւնն չին ընեղեց իր ցաւը որ հետզհետէ սաստկացաւ, ընդարձակեցաւ, և անշէջ կրակ մը դարձաւ որ կը լոփէր իր էու-

թիւնն, իր բոցեղէն լեզով կը պեղէր իր հոգին:


Սարգիսեանէն կը գարչէր ալ ևս. կը կարծէր թէ ան էր յափշտակիչն իր երջանկութեան: Կ'անիծէր Մարին կատաղորին պօռալով իր սենեկին մէջ առանձնացած, սոսկալի բառերով, գժուային բացատրութիւններով, ապա յանկարծ՝ ահուելի բրեիչ մը կը ձգէր, և վաղելով վար կ'առնէր անոր լուսանկարն մանկական հասակի, և անպատում զուրգուրանքով ու անհուն խանդաղատանքով կը սեղմէր զայն իր կուրծքին վրայ, որուէս թէ իր սրտին մէջ ուզէր զետեղել պատկերն անոր զոր կը խէին իրմէ, զոր իր սիրտը բզկանելով կ'առնէին, կանջատէին իրմէ, բրցնելով իր կեանքին, իր էութեան այդ նշանաբն սուրբ, աննման, ու ապա, խանդավառ զրեթէ խելայեղ, կը նայէր այդ պատկերն, իր ժատտով ու նայուածքով ուտելով փոքրիկ աղջիկն որ ծիծաղկոտ իրեն կը նայէր այդ թուղթին մէջէն, և երկա՛ր ատեն դիտելի եաք այդ թուղթի անշունչ կտորը, անոր վրայ կը թափէր գուրգուրանքի և գգոււանքի այն մեղրանոյշ բառերն զորս մայր մը միայն կուզդէ իր ծաղկատի մանկան:

Այս բորբոքումներն սակայն չէին ըլլար առանց նեարդային դպրմանց ու աւերներու, ամէն զրգուումէ յետոյ այնքան յոգնած, ող եսպառ կը գտնէր զինք որ կարծես թէ կը մեռնէր: Այս յոյզերու կը յաջորդէին երկար ժամեր անշարժութեան, անխորհ մտածկոտութեան, անզրադ լուութեան որ կը սարսափեցնէին իր հեգ մայրն, թէև ինք կ'աշ-

խատէր անկէ պահել իր թէ զրգումներ և թէ ա-  
նոնց յաջորդող մահաստուէր անշարժութիւնն,  
դամրանական լուսթիւնը:

Երբ մայրը տեսնելով իր զաւակը որ՝ անշարժ  
նայուածքն թողած օղին մէջ՝ կը մնար անձայն, կը  
հեծկլտար, իր տունը տեղը յիշելով, իր խեղճ ամու-  
սինը միտքը բերելով, որու հետ երբեմն երջանիկ  
օրեր անցուցած էր. որ մը իր սիրտը չէր ցաւ ցուցած  
այդ բարի մարդը, լուսերու մէջ պառկի, անիկայ  
չէր ուզած իր զաւակին բաժնուիլ:

— Կին, մեր տունին չհետայնենք զաւակիս,  
ըսած էր խեղճ մարդն, օտարութիւնը, պանդխուու-  
թիւնը աւերիչ բաներ են, և ինքն, անմիտ կինիկ.  
համոզած էր զնա. յիմա՞ր դուն մնացեր իին ա-  
նոր խելք սորվեցնող: Եւ թշուառ կինը կը հեծե-  
ծէր, կը հեծեծէր, խղճահարութիւններով:



Ղ

Սեպտեմբերի կիրակի մէր: Վամամ առ անձին էր  
տան մէջ, իր մայրը իր զաւառացի բարեպաշտու-  
թեար և ջերմեռանթութեամր եկեղեցի զացած էր:  
Անծանօթ սպ սսաւոր մը նամակ մը բերաւ և ա-  
ռանց պատասխանի սպ սսելու ձգեց գնաց:

Վամամ հասցէին զրէն հասկըցած էր որ աղջկան  
մը կողմէն էր և կը ջանար գուշակել անոր հեղինա-  
կըն փաթեթը չպատռած: Մարիէն էր արդեօք, բայց  
ի՞նչ կրնար զրել ալ ևս ան իրեն. միջոց ունէր  
զրելու անձի մը զոր իր հայրն իր տունն իսկ չէր  
ընդունած: Հապա ո՞վ կրնար ըլլալ այդ նամակը  
զրողն. երբ այսպէս կը դարձնէր իր ձեռքին մէջ,  
սկսաւ ծիծաղիլ, փոխանակ այդպէս մտած ելու լաւ-  
ագոյն չէր իսկոյն բանալ փաթեթն:

Զէր խարուած: Մարիէն էր: Պարունակութիւնը  
չէր գուշակած, չանթահարիչ էր, անակնկալ կայծակ  
մէր, որ հան իր առջեն կը պայթէր, կը փշրուէր, իր  
կրակէ փշրանքներով ծածկելով իր սիրտը:

Մեռելական տժգունութեամբ մը, աչքերն ան-  
շարժութեան մէջ գամուած, պատին կրթնած, իր  
դողդոյ ձեռքին մէջ սեղմելով թուղթն չարաշուք  
որ անկարեկիր և անզգայ՝ կրկին ու կրկին կուտար  
իրեն սարսափելի լուրը, ծայրագոյն ցաւով մը զրե-  
թէ անէացած, այն վայրկեններէ միոյն մէջ ուր  
մարդ ա՞հեղ վշտի մը տպաւորութեան տակ անկեն-  
գան առարկայի մը, քարի մը, ժայռի մը անդիտակ-  
ցութիւնը կզգենու պահ մը, այս դիրքին մէջ՝ չէր  
նմանէր նա բնաւ այն պատանի Վամամին որու հան-  
ձարալիր աչքերն լցու կը բղիսէին և որու նայուած-  
քէն կեանք կը հոսէր . . . :

Աւասիկ այդ նամակը,

և Վամամ,

«Մակրիր մը չեմ զներ անուանդ առջեւ, որով-  
ք էետեւ ո և է մակրիր ցուրտ պիտի զար և պիտի օ-

» տարացնէր զիս քեզ: Արիացի՛ր, ո՞հ, հզօր կամք մու  
» հորովի հոգի մ'ունեցիր, ո՞վ իմ ընկերս, բարեկամո՞  
» դժբաղդ լուր մը պիտի տամ քեզ, մահացու հար-  
» ռւած մը սրտիդ, հոգիս փշրելովքու հոգիդ ալ պի-  
» տի լեցնեմքու սիրտդ, սոսկալի բան է այս, կուռքս  
» խորտակել կուռտան նոյն իսկ իմ քրմուհւոյս ձե-  
» ռամբ: Բայց այս այսպէս է: Ստիպուած եմ: Ընկեր,  
» բարեկամ, ազգ ական, քահանայ կը յորդորեն զիս  
» կրաւորական հնազանդութեամբ մ'ընդունելու հօրս  
» որոշումը: Ամէնքն ալ անհոգի հոգիներ են, և ա-  
» մուսնութիւնը լոկ պայմանադրական միութիւն մը  
» կը նկատեն: Հնազանդի՛լ, Աստուած իմ, բայց մարդ  
» սրտով, կամքով կը հնազանդի, երբ սիրտս կը քան-  
» դեն ու կամքս կը գերեն, հնազանդելու կամքս իսկ  
» չե՞ն բառնար ինձնէ:

« Աղաչեցի, պաղատեցի, ըմբոստացայ, անսաստե-  
» ցի, լացի, ճչեցի, ոչ ոք մտիկ ըրաւ, ոչ ոք համամիտ  
» գանուեցաւ ինձ, ոչ ոք լսեց աղերսներս, զիս մա-  
» նուկ անխելահաս համարեցին, զիս անկարող հոչա-  
» կեցին այսպիսի կենսական խնդիրներու մէջ կամք  
» հարցնելու որոշում տալու:

« Եւ կրօնի ներկայացուցիչն անդամ, Վո՛ամ,  
» փոխանակ սփոփելու վիշտս, փոխանակ միջամտելու  
» ծնողացս քով, զնահատեց հօրս դժոխային դաղա-  
» փարն, փեսացուին ոսկիները հաշուեց և իրրե գեր-  
» երջանիկ միութիւն ներկայացուց այս հարսանիքն,  
» ո՞հ կրօնի պաշտօնեայն ալ կը պաշտպանէ նախա-  
» պաշարումները, ան ալ ոսկւով ոսկիներու ամուս-  
» նութիւն կուզէ օրհնել և ոչ թէ սրտեր պսակել:

« Այժմ ալ ևս անկարող եմ դիմադրելու, ամէնքն  
» ալ քոյր, եզրայր, ազգական, բարեկամ վրաս խու-  
» ժեցին խուռաներամ, և գդուանքի, փոփսուքներու,  
» համբոյրներու, արտասուքի ու յանդիմանութեանց  
» տեղատարափի մը մէջ լսեցին բերնէս հաւանու-  
» թեան չարաշուք բաւն, որ չքացումն է կեանքիս,  
» տարաժամ մահն սրտիս, չողիացումն ծաղկագեղ  
» յոյսերուս, այս՝ այս անիծեալ չուրթերս հեկեկա-  
» ցին այսու մը զոր երբ ինքս լսեցի ամբողջ մարմո-  
» վըս դողացի, սարսուացի, սարսուռ մը որ սաւոցէ  
» ցանցի մը նման կը գրկէ աքրողը մարմինս:

« Ո՞հ, ի՞նչ ալ կրսո՞ւած եմ, ալ գոյութիւն չու-  
» նինք իրարու համար, լմացա՞ւ. ալ ևս ամէն բան,  
» բայց չեմ կրնար հաւատալ այս մահաչուք զաղա-  
» փարին, ո՞չ ես գեռ քուկդ եմ և դու իմս ես տա-  
» կաւին, այնպիս չէ՞ զեռ գեռ իրարու համար պիտի ապ.  
» րինք, դեռ երջանիկ պիտի ըլլանք միասին, ո՞չ, չե՞ն  
» կրնար զմեզ բաժնել, սուռ է այս ամէնը, դաժան  
» խալ մը, երազ մ'է: Նրազ մը . . .

« Ի՞նչ ուրեմն կը զրեմ այս նամակը, չէ, սուռ չէ.  
» երազ չէ, իրականութիւնն է, զոր կը չըշափեմորուն  
» մահահամբոյր զիտակցութիւնն ունիմ, Վո՞ա՞մ;  
» Վո՞ա՞մ, բարեկամս, մանկութեանս իմ ընկերն, զմեզ  
» սպաննեցին, բանդեցին մեր սրտերն, սուրբ խորան-  
» ներն մեր սիրոյն մեր անցեալն կորաւ. ետ ետ զը.  
» նաց, զին մէջ սուզուեցաւ, ընկուզեցաւ: Ոչինչ  
» նմաց, ոչի՞նչ. ուրիշի մը պիտի ըլլամ հրմա, ուրիշ  
» էակ մը պիտի ըլլայ տէրս, մարմնոյս տէրը այսինքն  
» ուրիշս, ու սիրոս քուկդ է յա՛ ի ոհնագիս մարմինս

Նուրիշի աւանդեցին, ուրիշ մը պիտի թառամեցնէ  
Ներիտասարդութիւնս, ուրիշ մը պիտի թափիէ զրաւ  
Նիր համբոյրնեքն որք պիտի սոսկացնեն զիս, ուրիշի  
Նմը սէքը պիտի պղծէ սիրտու: Աւա՛զ, ա՞յս է եզեր  
Կեանքն, ա՞յս է եղեր հասակն զոր ծաղկի, զոր  
Տարշալոյսի կը նմանցնեն: Վուա՛մ, Վուա՛մ, մոոցիր  
Նզիս, մոոցիր բարեկամու հիդ, մոոցիր մեր անցեալ  
Նօրերն, ինձ յանձնէ զայնս, ես անոնց մէջ և անոնց-  
Նմով պիտի ապրիմ այսուհետե, ինձ համար ամէն  
Նինչ կաւարտի հոս, բայց դու՛ւ, դու դեռ կրնաս եր-  
Նշանիկ ինել բարեկամս . . . : Ի՞նչ, ի՞նչ կըսեմ, դու  
Նալ ուրիշի՞ մը պիտի նուրիրես սիրտդ, մտածու թիւնդ  
Նխո՞անքդ, ուրիշի մը պատկերով պիտի ապրիս սր-  
Նբելով իմնկարս հոգւոյդ մէջն. . . ո՛չ, ո՛չ, ատոր  
Նմտածու մովիդ իսկ չեմ կրնար ապրիլ, չեմ ուզեր որ  
Նուրիշ մը տէր ըլլայ սրտիդ զոր ինձ նուրիրած ես, իմ  
Նյիշատակս չպիտի մեռցնես, ա՞ն, չպիտի մեռցնես,  
Նայնպէս չէ Վուամ. Երբ ալ ես անդունդներ բաց-  
Նուին մեր միջն, հեռու իրարմէ, իրարու յուշով պի-  
Նտի ապրինք, մեր երջանիկ մանկութեան յիշատակ-  
Ներուն մէջ մտած մասիր պիտի գտնենք զիրար, այդ  
Նյուշերէ զուրս չպիտի եննենք, հոն պիտի պարփակ-  
Նուինք կարծելով թէ մեր այժմեան կեանքն պարու-  
Նակութիւնն է այդ վարդափայլ տարիներու, չէ, մի  
Նմոռնար զիս, անկեղծօքէն չըսի այդ խօսքը, կեանքս  
Նյիշութեանդ մէջ միայն գոյութիւն կրնայ ունե-  
Նալ, հոն ապրելով միայն կրնամ զգաւ թէ կապ-  
Նրիմ . . . :

«Ոհ, ի՞նչ յիմար խօսքեր կընեմ քեզ. ի՞նչու կը

» Արաշանջեմ քեզէ յիշել անձ մ'որ քանի մը օրէն  
» ուրիշինն պիտի ըլլայ, ինչու, հ'էք տղայ, կուզեմ  
» գքնզ պսակել դիակի մը հետ սէկտեղ, ինչու քու  
» մէջդ յաւերթացնել կուզեմ յիշատակն այն տարա-  
Դրազդ աղջկան զոր կը նահատակեն, որու սիրաը խա-  
Դրուկի վրայ կայրեն, դեռ չասած իր իրավթիթ աճ-  
Նման: Ոչ, մոոցիր զիս, ատէ զիս, անիծէ զոհն իր զո-  
Նհուելուն և իր զոհուելով զքեզ ալ զոհելուն համար,  
» իսկ ես յիշատակիդ պիտի վարիմ անձկագին, երբ  
» քայլերս այս բաւդին սայմաքել սկսին, քու երրեմնի  
» սիրոյդ յուշով պիտի ողեսորիմ, պիտի ապրիմ ար-  
» նանի ցուրտ ու լուս կեանքով և մահաբոյը ան-  
» շարժութեամբը:

«Մնաս բարեաւ, խեղճ բարեկամս, մնաս բար-  
» եաւ, արի եղեր այնքան որքան բարի ես, և եթէ  
» երջանիկ ըլլաս երբէք, երջանկութիւնդ պիտի ցոլա-  
» նայ ուե կեանքին վրայ զօր կերթամ մեռնիլ . . . »

Մնաս բարեաւ

ՄԱՐԻ



Մարի չեր տուած անունն այն երիտասարդին  
որ իր ձեռքը խնդրած էր:

Այդ երիտասարդն Միհրան Արդիսեանն էր:  
Նրբամիտ աղջկը թերես զիտէր թէ բարեկամ  
էին Վուամ և Միհրան:

Մի՞րան իր սիրով կօյր՝ ալ ևս շէր մտածէր  
Վոամի վրայ մինակ կիրք մը կը տիրապետէր իր  
կուրծքին տակ կիրք մ'որ գրեթէ կը մարէր միւս  
բոլոր զգացումներն կը ջնջէր ամէն հակառակ տրա-  
մադրութիւններ որք կը խուսափէին իր սահման-  
ներէն:

Իր հայրը առաջնակարգ վաճառական մ'էր և  
ինքն ընկեր այդ համբաւաւոր տան Թէե ոչ այնչափ  
փալլուն իմացականութեան տէր՝ գործոն ու եռան-  
դուն անդամ մ'եղած էր, զրական կեանքի մէջ —  
եթէ կարելի է այսպէս ըսել — փալլելու սահմանուած:

Բարձր ու ընդարձակ գաղափարներ չին կրնար  
սեղմիլ իր գանկին մէջ զոր թևերը կը լեցնէին,  
բայց ազնիւ զգացումներ միւս վառ էին այդ բարի  
տղուն մէջ:

Իր վաղահաս երիտասարդութեան մշտայոյգ,  
յարածուփ տարիներն կորսուած, անհետացած էին  
և հիմա կատարեալ անդորրութիւն մը կը տիրէր իր  
բոլոր բաղձանքներուն մէջ:

Մ/ջակ միտք մ'էր, ամէն բանի մէջ չափաւոր,  
չին գաղափարներու քիչ մը հակած և նորերու դժո-  
ուարընտել:

Յարդանք մը սկսուծ էր հիմա ունենալ այն ան-  
ձերու համար որք երտղանման կեանք մը չեն ապրիր:

Երիտասարդն չատ անհետացած էր իր մէջ,  
որովհետեւ կանուխէն և առատորէն սպառած էր այդ  
հասակի վայելքները և չսփահաս մօրդու իմաստա-  
սիրութիւններն շուտով մուտ դտած էին իր մտքին  
մէջ զոր անդորր կը պահէր նորածիլ խալող մը  
մը, հայր սկան ու էր մը գրեթէ:

Մին եղած էր նա այն բարի մարդերէ որք իրւնց  
ամէն զգացումները շահերուն հետ հաշոնեցնելու, և  
փոքրիկ շահերը միայն մեծ կրքի մը զ'հեռու միջոցը  
սորված են: Իր սրտին թելերն որք երիտասարդու-  
թեան առաջին տարիներուն մէջ չափազանց պրկ.  
եալ մնացած էին, հիմա շատ թոյւ էին ալ ևս, և  
փոքրիկ զգայութիւններով թրթռալու յօժարու-  
թիւն չէին ցոյց տար:

Մտքին ծայրայեղ գործունէութիւնը յաճախ կը  
փշրէ սրտին կեանքը, կամ լաւ ևս է ըսել կը ջնջէ  
կիրեւը: Արգիսեան այս վիճակին մէջ էր, իր մը-  
տաւոր գործունէութիւնն թէե անձուկ և տնտե-  
սական ըրջանակի մէջ պարփակեալ յարատե էր  
սակայն:

Բայց և այնակս յոյժ կը սիրէր Մարին, թերևս ա-  
նոր համար իսկ որ անոր նկարագիրն բոլորովին հա-  
կառակ էր իր նկարագրին. անոր ծայրայեղութիւն-  
ներն պիտի բարեկասունէին իր տարապայման ան-  
դորրութիւնն որմէ ինք ալ զոհ չէր: իր կենաց մէջ  
նոր խանդ պիտի բերէր ան. նոր յոյզ նոր շարժում  
պիտի տիրէր իր ցուրտ ու խաղաղ էութեան մէջ, և  
կ'երեակայէր անոր ժակտները, հեղնութիւնները,  
սուր և մերթ, կծու ակնարկները, ծիծաղալիր գրե-  
թէ մանկական գոչիւնները և կեանք ու տւիւն բու-  
րող նայուածքն ու ժպիտը: Քսզգը մրրիկ մ'էր այն  
աղջկան մը հրապուրելի մարմնոյն մէջ խացած, որ  
իր կեանքին տաղոկալի միօրինակութիւնը պիտի  
իր կեանքին ապահովութիւն պիտի սիրէր...  
ներդաշնակաւորէր, և զովութիւն պիտի սիրէր,

Վասմի յիշառակն օրէ օր աւելի կամ զոտէր, ա-

ւելի կը հեռանար, տարտամ, անրջային գծեր կը զ-  
պենուր, նատ քիչ կը մտածէր ալ անոր վրայ. կար-  
ծելով. թէ նա ալ զինք մոռցած էր, քանի որ բնաւ,  
չը փնտուեր կինք: Բնութեան ապօրէն մէկ օրէնքն  
է այս. բարերարն իր բարերարեալն ախտի սիրէ ու  
ախտի փնտոէ մանաւանդ:

Մարիի ձեռքը ուրախութեամբ շնորհուած էր իր  
հօր կողմէն Միհրանին:

Մարիի հայրն ուսեալ մարդ էր. զիտէր լեզու-  
ներ. բայց ազնուալետական գաղափարներն որովք  
փոքր հասակէն խցած էին իր ականջները, արհա-  
մարհանք մը ծնուցած էին իր մէջ ազքատ կամ ան-  
շուք, անփայլ կեանքի համար:

Դաստիարակութիւնն չէր կրցած արմատախիլը-  
նել այդ գաղափարներն որք ներմուծուած էին անոր  
մէջ երբ իր ոսկերներն զեռ աճառուտ էին և անոնց  
հետ միասին կարծես նոյնացած կարծրացած էին:  
Կը ճանչնար Միհրանն առևտրական հրատարակի  
վրայ. Սարդիսեան և ընկերութեան տան մէջ կա-  
րեր պաշտօն մը կը կատարէր, ուստի և երջանկու-  
թիւն համարեց իրեն փեսայ ունենալ երիտասարդ  
մ'որ բարձր դասու կը վերաբերէր և բարձրագոյն  
համախմբութեանց մէջ մուտք ունէր:

Ինք չիմացուց իր ազգիան այդ լուրը. կը վախ-  
նար որ առարկութիւն մը թերևս կընէր ինչ որ կրր-  
նար զինք զայրացնել ինքն ալ դիանալով իր դիւ-  
տարորբոք ու զայրացկոտ բնաւորութիւնն որ կը  
պարտէր մասամբ առ հաւութեան օրէնքին և մա-  
սամբ իր ընտանեկան միջավայրին:

Իր կինն որու համար խանդավառ սէր մ'ունէր  
միշտ, շատ յուզուեցաւ երբ լսեց թէ վերջնական  
պատասխան իսկ տուած էր իր ամուսինը:

— Բայց Մարիի չարցուցած այդպիսի պատաս-  
խան մը կը տրուի, ըստ խեղճ կինն զրեթէ շոն-  
թահար:

— Ա՛ն, ադ ինչ աւելորդ յուզում է. կարելի է  
րնաւ մարք անցընել որ Մարի չընդունի այսպիսի  
առաջարկութիւն մը:

Եւ սակայն հայրը շաբաթ մ'ետք իր հիւանդ  
աղջկան անկողնին քով. կը հսկէր մտատանց: Ա՛յն-  
ք սն խորին եղած էր իր ազգիան վրայ այդ գումին  
տպաւորութիւնը:


Իր ապարինումէն վերջն էր որ Մարի զրկած էր  
ծանօթ նամակն Վասիլին, նամակ զոր հառաջով  
օծած ու արցունքով էր խնկած: Հայրն ու մայրը՝  
խեղճ աղջկան արտասուաթոր աշքերուն, տժգոյն  
դէմքին և անհոգօրէն լքուած վարսերոն, իր ամ-  
բողջ դիմագծերուն ու շարժմանց ցււազին ար-  
տայայտութեան առջև ապշտ, լուս ու մունջ թո-  
ղուցած էին զինք որ իրենց առջև գրեր այդ նամա-  
կը հեծկլուով. ոչի՞չ կրցած էին ըսել անոր և ոչ  
զիտողութիւն մը, այնքան ահազին ազդեցութիւն  
մը կը գործէր ցաւի այդ լուս արտայայտութիւնն,  
նահատակի մը համակերպութիւնը, երբ Մարի ի-  
րենց առջև գրելով սպ սսաւորին կը յանձնէր այդ  
նամակը, վերջին մրմունջ կեանքի մը զոր կայրէին  
ոսկեզօծ խարուկի մը վրայ:

— Ա՛ն, այս սոսկալի բան է, աղջիկս, զաւակս,

հոգիս, ա՞յ ի՞չ չո՞ւ չսիրես Մի՞րանը. բայց յետոյ  
պիտի սիրես զոյն, վոտահ եղիր, պիտի սիրես և եր-  
ջանիկ պիտի ըլլաս, Վուամէն աւելի գեղեցիկ է այն:

— Զէ՛, չէ՛, մայր իմ — կըսէր խեղչ աղջիկն փա-  
րելով իր մօր վզին և անոր լանջին վրայ հանդշեցը-  
նելով իր դէմքը որ այն օրն սովորականէն աւելի  
տժգոյն էր — ոչ, չեմ կրնար, չպիտի կրնամ սիրել  
զինք. Վուամ եղալրս է, բարեկամս է, աղնիւ է այն,  
հրեշտակ մ'է այն. այն ես եմ, իմ անձս է, հըրա-  
պոյըներ ունի որք անբացատրելի են, չնորհներ ու-  
նի որք կը դիւթեն, ի՞նչ վեհ սիրո, ի՞նչ բարձր  
միտք ունի, զիտե՞ս մայր իմ զգալ ու սիրել և տա-  
ռապիլ զիտէ, ինձ համար գեղեցիկ է. ամենագե-  
ղեցիկ է, իմ կեանքս կասրի, իմ պատկերս կը զը-  
րաւէ իր մաքին ամբողջ զործունէութիւնը, զիս կը  
սիրէ, զիս կը պաշտէ, և զուք կը մեռցնէք զիս, կը  
մեռցնէք զինք, զիս կը մեռցնէք, այդ իրաւունքն  
ունիք, բայց ի՞նչպէս առանց անիրաւելու կը մեռ-  
ցնէք այսու! և զայն, կը քանդէք անոր ապագան,  
անոր փառքը. . . : Միհրան տգեղ է. տգեղ է . . . :

Եւ թշուառն կը հեծկլտար իր տիսոր յանկերդն  
անդ ադ ար, մինչ մարն անձայն, խոռվեալ, իր  
կուրծքին վրայ կը սեղէր զայն և ձեռքին մէջ առ-  
նելով անոր գոլտրին զլուխն կը համբուրէր սետ-  
փայլ առատ վորսերն որք լքուած էին անխանամ:




ԱՅ

Պէշիկթաշ՝ ծովեզրին վրայ ձարտարապէտական  
գեղեցկազիտոթիւնեմբ շինուած սիրուն տուն մը  
ուշագրութիւնն կը հրաւիրէր յաճուս այն անցորդ-  
ներուն զորս արագասահ նաւակները կը փոխադ-  
րեն: Պարտէզը մանաւանդ շատ խնամուած էր: Ան-  
կարգութիւն մը կար ծառերուն ու ծաղկիներուն  
մէջ, որ իր մասնաւոր հրապոյըն ունէր սաղարթա-  
խիտ ծառերու ետև կիսովին կերւէին զանազան  
մարմարեայ արձաններ, Ֆէտրերէն մինչև Լավալի-  
էսներ, որք իրենց անշարժութիւնը կ'ազողւին մեղ-  
մօրօր տերեւներու ու դաշտար սոսերու ետին երեւ-  
լով մերթ կիսովին: Ոլզերգութիւն մը հոն կը մար-  
մանար, պշտիկ յինծու քարայրներու և բլրակնե-  
րու ստորոտէն փիտող ջաւրերու յաւիտենական մըր-  
մունջն կը թոչէր կարծես այդ վշտահար հոգինե-  
րու մարմարեայ լոնջերէն զորս հուռաչանքն փշրած  
էր երբ դեռ կ'ապրէին: Եւ ամենքն ալ անշարժ նայ-  
ուածքնին գամած երկնից կապոյտ մէկ պատառին  
վրայ, վշտին սաստկութենչն զայն զգալու անկարող,  
կը թուէին ունկնդրել երազներու և յիշատակներու  
զորս տերեւներն կը փափային անդուլ, իրենց դա-  
րեւոր կեանքին զիտակցութեամբ զորմանահար:

Արուեստական լեռներ կային որոց մօրուտ ձեղ-  
քըուածներէն ջուրի կաթիներ կը ցաթկատէին խոլ  
համուցով մը և կանաչի թելեր կերկնայիին դուրս  
օրուելու համար ակնապարար լճակին մէջ որ իրենց  
տակ կը կաշմուէր այդ ջուրի կաթիներէն:

Անուշահոտութիւն մը որ կը գոլորշիանար ծաղ-  
կանց ծոցէն կը խնկարութէր ամբողջ մթնոլորտն


Այս տունը կը բնակէր Միհրան վեց ամսէ ի վեր,  
Մարիին հետ ամուսնութենէն ետք:



### Աֆ

Աշնան օր մ'էր պայծառ, մթնոլորտն ախորժելի  
դաղնութիւն մ'ունէր Բնութիւնը, հէզ հիւծեալ  
աղջիկ թոքախտաւոր, խաբեղատիր առուգութիւն  
մը զգեցած էր, անհուն, քաղցր ժամա մը. զուար-  
թութիւն մը որ մելամաղձութիւն կը բուրէ անձրե-  
ներուն, հողմերուն կծու համբոյններէն յետոյ՝ արևն  
իր յորդ կենսալիր ճառագայթներով կը գգուէր այդ  
անմեղ թոքախտաւորն տիխրանոյչ որու աչքին մէջ  
դեռ արտօսորը կը կայծկամէր, թոքախտաւոր՝ որու  
ճակտին վրայ մահուան դալուկն կը նկարուի և  
նայուածքին մէջ գերեզմանի ստուերը:

Երկինքն ամազ շկար. կապոյտ անհունութիւն՝ ո-  
րու մէջ կ'օրուէր հսկայ բիրն սովորութիւն:



### Աֆ

Այդ օրն կին մը կորաքամակ, սովիտականէր,  
անկողնի մը քով կը հսկէր. զլուխը հակած հիւան-  
դին սնարին վրայ, մարմինը ծռած դէպ ի առաջ,

ուշաղիր, հողեպիչ կը նայէր հիւանդին որ կը հե-  
ծեծէր: Բառ մը չէր եներ իր բերնէն, բիւրեղեայ  
բառեր միայն վար կը զլորէին իր աչքերէն: Դոզդոչ  
ձեռքով մը կը բոնէր մահճակալին սիւնն և չուրջը  
միայն ահաւոր աղջամուղջ մը տեսնելով հակառակ  
պայծառ օրուան, իր նայուածքը կը հանգջեցնէր  
աղօտագին կեանքին վրայ որ իր հոգւոյն լցոն էր,  
իւղասպառ կանթեզին որու բոցն կը դոզդզար ար-  
ձակելով բեկրեկ շող մը սարսուն և ցրտահար:

Վոամ էր այդ հիւանդն որու վրայ կը հսկէր իր  
մայրը, թշուա՛ռ կին, կը տեսնէր գերեզմանն որ  
կը բացուէր իր զաւկին առջև, և չէր ուզեր թողուլ  
զնա, չէր ուզեր անոր ցուրտ զրկին յանձնել այն զոր  
իր տաք կաթով սնուցեր և տաք ծոցին մէջ մեծ-  
ցուցեր էր:

Վեց ամիսներ անցեր էին Մարիի ամուսնութե-  
նէն իվեր: Այդ բոլոր ժամանակը զրեթէ անկողնի  
մէջ անցուցեր էր Վոամ, անտրունջ անխոսով, այլ  
միտքն միշտ կորուած խոհերու մէջ, հեռաւոր հո-  
րիսոններու մէջ մոլորուած, երազ մ'ապրելով աւելի  
քան թէ կեանք մը: Տրտնջալու, բոզոքելու, յւազուե-  
լու, լալու կարողութիւնը չէր մնացած այլ ևս. հիւծ-  
ուած, ծիւրած, վախտ, փոքրիկ մարմին մը զրեթէ  
հոգ դարձած որու մէջ հոգին դեռ կը թոշտէր և  
կուզար կը հանգչէր իր աչքերուն մէջ: Աչքերը մի-  
այն մնացած էին կենդ անի, լուսավառ և լի արտայ-  
այտութեամբ . . . ի՞նչ էր իր հիւանդութիւնը. թօք-  
ա՞խտ. — ո՞վ զիտէ, ի ժիշները չէին հասկցած զայն:  
Աւժասպառութիւն մ'էր այն: Ինքնակամ հրաժա-

բում մ'էր կեանքի, ըլալով լիովին անձնատուր եր-  
ազներու, խոհանքի, ոչի՞նչ կուտէր: Գուժկան զրէն  
յետոյ որ շանթի հարուած մ'եղած էր իրեն համար,  
տարօրինակ տիրմարութիւն մը տիրած էր իր վրայ:  
Իր կամքը փշրուած էր, իր կարողութիւններն բթա-  
ցած էին կարծես և յիշողութիւնն կը մնար միայն  
կենդանի, ծայրայեղ գործունէութեամբ մը միշտ  
առօգորուած: Առաջին օրերն ամրող ժամեր կը մնար  
անշարժ նայուածքը բնեռուած կէտի մը: Հոր ժպիտ  
մը դէմքին վրայ, ի՞նչ անվերջ անրջախոհութիւն-  
ներ . . . :

Իր մասկութեան օրերն իրենց բոլոր դէպքերով  
և անոնց զգայութիւններով կը վերակենդանային իր  
մտքին մէջ, Ամենէ աննշան բաները կը յիշէր, կը  
յիշէր Պէտքիթաշի տունը, իր հօրաքոյրն որ իրեն  
շաքար կուտար երբ անառակութիւն չընէր, անոր  
խրատներն որք կը ճանձրացնէին զինք և վարձատ-  
րութեան խոստումներն որք յաճախ չէին իրակա-  
նանար, իր ծավեգրեայ պատոյաններն, իր ձկնորու-  
թիւնը իրիկունները դպրոցէ դարձին . . . :

Ապա յանկարծ ժպիտը կը թուշէր իր դէմքին  
վրայն զոր խոժոռութիւնը կամպոտէր: որովհետեւ  
իր միտքը կուգար, գաղափարաց Ծորդութեամբ:  
իր ծաղկատի դրացուհին ալ, և ամրող մարմինը կը  
սարսուար կարծես ցրտահար այդ կոկծեցուցիչ յիշա-  
տակով, դող մը կը բռնէր զինք որ կը տեսէր ամրող  
յիշողութեան միջնոցին: զի անկէ ետք ալ ևս խորհըր-  
դաւոր պատուհանը կը նկարուէր իր առջև, վարա-  
գոյրին դանդաղ վայրէջքը, ստուերն որ անոր ետև  
կը գծուէր, կամ գլուխն որ անոր ծարէն կը դէ-

տէր, իր լուսնկային պտոյտներն, իր ծաղիկներն ու  
փունջեր որովք իր սենեկին պատուհանը կը այնա-  
զարդէր: Եւ այս յիշատակներու մէջ, որք իր սրտին  
աւերակներուն տակ թաղուած և գերեզմանի շուն-  
չով խամրած ծաղիկներ կը թուէին իրեն, հեւալով  
թափառելէ խոնջ ու ոգեսպառ, կը ծուէր գլուխն,  
կը փակէր աչերը, շտեսնելու համար այդ մահահամ-  
բոյր նկարները, բայց հոն՝ իր աչքերէն ներս՝ իր զի-  
տալցութեան, հոգւոյն աչքերուն առջև դրուած  
էին անոնք, անջնջնի, խօսուն նկարներ . . . : Այն  
ատեն սիրտը կը պօսթիկար ահազին հառաշանքով  
մը: Տրամադիր կ'զգար ինքզինք կուովի հարուա-  
ծով մը փշրելու, կործանելու տիեզերքն զոր իր թշ-  
նամին կը կարծէր, բոլոր այն ոյժերը որք միաձոյլ  
իր դէմ կարծես կը մարտնչին:

Ու անհուն տենչ մը վէրքի մը պէս կայրէր իր  
սրտին խորը, տենչ մը անէծքի լորձունք մը նետելու  
իր երջանկութեան սպաննիշներուն ճակտին դէմ:

Ուր էր Մարի, ինչո՞ւ իր քով չէր, զինք չէ՞ր սի-  
րեր՝ ի՞նչ, չէ՞ր սիրեր . . .  
Ապա յիմար քրքիջով մը կըսէր  
և Արիշի մը քովն է . . . :

~~~~~

ԱՅ

Այսպէս ասլրած էր վեց ամսէ ի վեր, և հիմա
մայրին իր քով՝ խեղճը կը պառկէր իր անկողնին մէջ,
սոսկալի ցաւերով պրկուած, անոնց խայթուածք.
ներուն տակ դալարուելով, քրտնելով. աւաղլտկե-

լով ձիրաններու մէջ որք կարծես իր մաէն ներս կը
մտնէին և ուկրները կը չշափէին; կը քերթէին, ու
հառաջանքի զանդուած մ'եկած թխմուած էր կար-
ծես իր զգին մէջ, աղաղակել իսկ չէր կրնար: Զեռ-
քերը լուռն շարժումներ կընէին վանելու համար՝ ո'
զիտէ զով . . . և մերթ ընդ մերթ կարկամեալ թեե-
րը կերկարէր իր մօր՝ խեղդուկ ծայնով մ'ըսելով
և հայրիկ:

Եւ մայրն արտասուելու ալ անկարով խելագար-
ային նայուածքով մը կը զիտէր իր զաւակը, իր ձե-
ռաց մէջ կը սեղմէր անոր ձեռքերը լուռթեամբ:

Մէկ քառ միայն կուզէր ըսել խեզ կինն և ա, դ
քառը պաղատանք մ'էր որ իր նայուածքին մէջ կը
նկարւէր արդէն:

— Զաւակս, մի՛ մեռնի՛:

Երբ քիչ մը հանգստացաւ:

— Մայրիկ, ըսաւ թշուասն, կուզեմ զինքը տես-
նել: Խուզ զիտէր պառաւ կինն ով էր ի՞ն: Զի՞ք ո
մեացնողը կուզէ տեսնել ըսաւ հառաջով և զէալ ի
գուռը զնաց մարդ մի գտնելու և զրկելու համար
Մարիի: Արովնետե հիմա իրենք ալ Պէտիթաշ կը
բնակէին: Առաջին անձն որուն հանդիպեցաւ նոյն
ինքն Մարին էր: Տարարադդ մայրն գուրզուրազին
բանեց անոր երկու ձեռքերը, և հոն՝ զաւթին մէջ,
զբան ետև անոր առջև ծնրազիր՝ պողատագին՝

— Զիտիտի թողուս որ մեռնի զաւակս, այնպէս
չէ՞ աղջիկս, չպիտի թողուս . . . :

Այս ահռելի վշտին, այս սպիտակահեր զիմոյն ու
արտասուաթոր աչքերուն ի տես և այս պաղատանքի

խօսքերուն ի լուր, նորատի կինն պահ մ'ինքպինք
կորունցուց, բայց ընդ հուպ սթափեցաւ, խանդա-
գին համբուրեց ալեզարդ այդ զլուխն ու այն ձեռ-
քերն որք խնամած էին իր պաշտելոն մանկութիւնը,
և քաշեց տարաւ զայն իր ետեէն:

— Եկուր, մարդ իմ, ե՛կուր . . .

Սենեկին դրան տոջե ժողվնց իր բոլոր ոյժերը:
Կը վարանէր: Ոլտի կարենա՞ր զիմանալ այդ վայր-
կենին, վերջապէս ներս մտաւ և ոլացաւ խենդի
պէս հիւանդին քով:

Եւ իրարու ձեռքը բռնած սկսան զիրար զիտէլ
լուս, անհուն գուրգուրանքի նայուածքով մը ամ-
փոփելով զիրար:

Ճիչ մը միայն արձակած էին:

— Վուա՛մ,

— Մարի՛.

Եւ զոյգ մ'այրած սրտերու ցուրտ ածիւներն
իրարու մօտենալով կը վերակենդ անային:

Այդ զիճակին մէջ իսկ, երկուքն ալ հիւանդ,
թալիկահար՝ հրեշտակային զեղ մը կը կարծէին տես-
նել միմեանց վրայ, և կը զիտէին զիրար անյագ
նայուածքով մը: Սիրով շղթայուած էին և տառտ-
պանքն նու իրազործած կը թուէր այդ շղթան, վիշ-
տըն աւելի քաղցր գործած կը թուէր զայն:

Իրենց երջանկութեան անհունութիւնը չին
իրնար ըմբռնել: Հոն՝ իրարու քով էին, զիրար կը
զիտէին, իրարու կը խօսէին, իրարու ձեռքը բռն-
ած էին:

— Չեմ մեռնիր, ըսաւ:

— Բուկլ եմ, պատաժանեց հաստատ ձայնով
մը նորապատի կինը:

18192


- 136 -

Բայց այդ յուզման կորուսած իր ոյժը, հիւսն-
դըն վայրկեան մը նուռագեցաւ իր սթափումն կո-
տարեալ չեղաւ. իր աշքերն որք պահ մ'առաջ կը
փայլատակէին սկսան աղօտանալ իր կուրծքն սկսա-
աւելի արագ ելեէջել, իր շարժումները թուլնալ-
ձեռքը կախուեցաւ Մարիի ձեռքէն, զլուխն աւելի
ուզիղ զիրք մ'առաւ. իր զէ՛քն կապարի զոյն մը
զգեցաւ:

— Ա՛ն, կը մեռ . . . նիմ կոր Մա՞րիս, մրմնշեց նաւ
— Ո՛չ, ո՛չ չպիտի մեռնիս, քուկդ եմ, հոս եմ,
Վուա՛մ, ինձ նայէ, ինձ համար ազրէ — կ'աղաղակէր
մանկամարդուհին զրկելով զայն, գրեթէ խելայեղ,
և հրավառ համբոյրով մը ծծելով մահաբոյր քըր-
տինքն անոր ճակտին . . . :

Բայց այդ ճակատն մարմարէ աւելի ցուրտ էր:
— Ո՛խ, ի՞նչու մեռ . . . նիմ, ըստու շունչի մը
պէս անլսելի ճայնով:

Ու վերջին ճիգ մ'ըրաւ կանգնելու, վեջին շար-
ժումն էր այն ճիւղին որմէ կը թոչի թոշունն, հո-
գի՞ն: Մեռե՛ր էր . . . : Մարի դիակ մը կը սեղմէր
իր լանջին զրայ, իր ջերմութիւնը իր կեանքը անցը-
նելու համար հոն: Բայց երբ զդաց անոր մահամ-
բոյր ցրտութիւնը, երբ տեսաւ որ վար կիյնար ան-
չունչ առարկայի մը ցուրտ տպաւորութիւնը թողլով,
առանց նայելու ովառաւ կնոջ որ որոտագին կը ծի-
ծաղէր, սկսաւ աղաղակել և վոա՛մ, Վուա՛մ Յ . . . :



2013

